

Digitized by srujanika@gmail.com

Sravana

E. Upadhyay

891.99

5-71

ARMENIAN LIBRARY

ARMENIAN LIBRARY
401 SHAWMUT AVE.

NOV 22 1925

APR 27 1930

AUG 10 1930

891.39

U-71

19 NOV 2011

508

ԱՐԵՆԱԿԱՆ ՅՈՒՆԻՎԵՐՍԻՏԵՏ

Գրեց

Ա. ՄԻՆԱՍԵԱՆ



ՊՈՍԹ-ԸՆ

ԱՐԼԱՆԴԻԱՆ ՏՊԱՐԱՆ

380 Atlantic Avenue

1907

لوص عرته سنن استخار و بالتوسيع نشر ايمشى بىلر

معارف نظارات جليله سى طرفندن (لوص) غزنه سىك
مالک شاهانه به دخولنه رخصت و برلشدەر



5644-70



Ն Ե Կ Ե Բ Ե Ն

Յուղման, տեսիլքներու և տենչանքներու խանդոտ շրջան մըն է Պատանեկան կեանքը: Մասնաւոր հաճոյքով ու գուրգուրանքով մըն է որ այս գրքոյկին մէջ կ'ամփոփեմ մարդարէական այդ շրջանի մէջ արտադրած կարգ մը գրութիւններու: Այսպիսի գրքոյկի մը գոյութեան իրաւունքը չկայանար այնչափ իր գրական արժանիքին կամ իրմով արտայայտուած խորհուրդներուն մէջ, որչափ կը կայանայ այն նշարներուն մէջ զոր ընթերցողին կ'ընծայէ պատանեկութեան շրջանի երազալից աշխարհին վրայ, չափահաս կենաց կարապետներն հանգիսացող այն ձգտումներուն ու տեսիլքներուն մէջ զոր կը պատկերացնէ և այն ներշնչումներուն մէջ զոր ընդունակ է տալ պատանի մտքերու:

Մ . ՄԻՆԱՍԵԱՆ



Ա.Բ.

ԳՐՔՈՅՆ ԻՄ

Եւ արդ , ո՞վ զբայցի , գու հատորն իմ հոգ-
ոյս , ո՞վ պատանեկան յուզմանցս գու տկար
արձագանք , մեղմիկ զեփիւռ իմ թրթոռւն
զգացմանց , գնա՛ հայ գրականութեան բուրաս-
տանին մէջ սփռել սրտիս բայրերը : Ո՞վ արշա-
լուսային նշոյլդ իմ էութեան , գու ևս ճառագայթ
մ'եղիր բարոյական աշխարհի մէջ : Սրեուն մի-
ակ ճառագայթը չունի՞ միթէ իր օգուտ .— ծա-
ղիկ մը կրնայ այն փթթեցնել , խոսի ընձիւ զ մը
գեղազարդել , աշք մը լուսավառել : Ի՞նչ հոգ ,
ուրեմն , երբ մեծ հանճարներ կը շողան արդէն
լուսարձակ , ի՞նչ հոգ երբ հզօր ձայներ կ'արձա-
գանգեն երկրի չորս ծայրերէն . զո՞ւ , ազօտ շո-
շը իմ հոգւոյս , տկար արձագանգդ իմ սրտի ,
չպիտի կորնչիս երբեք : Գնա՛ , ուրեմն , գնա՛
հազարաւոր թեւերովդ կատարել քեզ համար
սահմանուած գործը : Գնա՛ սրտիս բոցերուն
տկար ցոլքերը սփռել խաւար հոգիներու մէջ :
Գնա՛ , ո՞հ , պարզել երջանկութեան աշխարհին
այն լուսափողփող հորիզոնը : Թռի՛ր բիւրաւոր
թեւերովդ մոլութեանց կապանօք կաշկանդուած
երիտասարդաց քով և բաց անոնց հոգեկան աշիր
որ տեսնեն բարոյական աշխարհի երջանկաւէտ
լուսափայլումը , թռիչ առւր անոնց անմահ հո-
գիներուն որ ելնեն վե՛ր սլանան , շատ վեր մո-
լութեանց զաղիր գարշահոտ մթնոլորտէն ու

տարածեն իրենց թեւեր մաքրափայլ խորհրդոց ոսկի եթերներու մէջ։ Գնա՛ օրհասականին անկողնոյն քով և «Անմահութիւն» աղաղակէ։ Վըշտաց փուշերով ծակոտուած սրտերու, դու սպեղանի մ'եղիր ամոքիչ իմ հոգիս շնչէ ամէն քեզ ողջունող հոգիներու մէջ։

Սստուած միայն զիտէ թէ ի՞նչ յոյսերով, սրտի ի՞նչ բերկրալ ից ալեկոծմամբ կ'արձակեմ զքեզ, ո՞վ պատանեկան երազներուս դու ոսկեթեւ աղաւնի, նախարձակ ցոլք իմ հոգւոյս, նախկին աւաչ թրթռուն իմ սրտի։ Յուսոյ ու երջանկութեան նշոյներ նշանակէին իցիւ քու հետքեր։

1891

ԽՈՐՀՈՒՐԴՔ ԱՌԱՆՁՆՈՒԹԵԱՆ

Ի՞նչ քաղցր է առանձնութիւնը։ Կը սիրեմ ես մարդկութիւն կոչուած փրփրայոյդ ովկիանէն դուրս ելնել մերթ, կանգնիլ անոր եղերաց վրայ մեկուսի ու խորհրդածել։ Մեծ օրհնութենէ մը զուրկ են անոնք որ չեն առած ճաշակն առանձնութեան։ Շղթայ մըն է ան որ հոգին Անհունին հետ կը միացնէ։ Ո՞վ խորհուրդներ առանձնութեան, սուրբ մտածութիւններ որ կը հոսիք վերէն իբրեւ ցող պայծառափայլ ու փայլփլուն կը զարդարէք հոգին։ Կը սիրեմ, այո՛, ջերմագինս կը սիրեմ առանձնութիւնը։ Այդ օրհնեալ պահուն անցեալ յիշատակներ եւ ապագայ երազներ իբրեւ ոգի լուսաթեւ կը բոլորեն

զիս, ներկային անձուկ սահմաններէն անդին կը խոյանայ հոգիս ու յաւիտենականութեան անձիր անսահման միջոցին մէջ կը ճախրէ աղատաթեւ։ Գերբնական ներշնչում եւ ագդեցութիւն մը, լոին ձայն մը կ'զգամ իմ մէջս։ Անհունին ներկայութիւնն է այն վեհափառ։ Սրբափայլ եթերի մը մէջէն թեւեր կ'առնու հոգիս և նիւթէն ու մարմինէն վե՛ր կը բարձրանայ սաւառնաթեւ, կը միսրճի երազներու դիւթական բնագաւառին մէջ։ Կը յափշտակուի, կ'արբենայ երջանկութեամբ ու կը գոչէ խելացնոր։ «Ի՞նչ քաղցր է առանձնութիւնը»։

Բայց պանդուխտը միայն կրնայ ճաշակել առանձնութեան մասնաւոր մէկ հաճոյքը։ Արդարեր ի՞նչ հեշտ կը սահին պանդուխտին համար այն ժամերն, երբ նստած միայնակ իր հեռակայ հայրենեաց ու սիրելեաց վրայ կը մտածէ։ Այդ պահուն միտքը կ'անցնի ծովերէ ու լեռներէ, կը հասնի մինչեւ իր ծննդափայրը, կը տեսնէ իր սիրելիները, կը խօսի, կը ժպտի, կ'արտասուէ անոնց հետ։ Կը մոռնայ պահ մը իր վիշտերն ու ցաւեր և ապագայ երջանիկ տեսիլքներու մէջ կը յափշտակուի։ Կը խորհի այն աւուրց վրայ երբ անդամ մ'ալ իր ոտքեր պիտի կոխեն հայրենական հողին վրայ, երբ պիտի համբուրէ իր զաւակաց այտերը, երբ խնդութեան արտասուօք պիտի թրջէ իր սիրելեաց երեսներու հանգչի հայրենական յարկին ներքեւ ծնողացը գիրկ։ Տիրաշաղ երջանկութեան մը արտասուք, որ փրփուրներն են հայրենի զգացումներով փղձկեալ սրտի մը, կը փալփան իր այտերուն վրայ իբրեւ ցող իթերթո ծաղկին։

ՈՇ, ես ալ կը սիրեմ առանձնանալ ու զքեզ
յիշել, քաղցրիկ գիւղա՛կղ^{*)} իմ հայրենի, որո-
րա՛նդ իմ մանկութեան: Կը սիրեմ յիշել այն
օրեր երբ իրեւ մանուկ քու դաշտերուդ մէջ
կը վաղէի ժամալիր: Կը սիրեմ յիշել ընկերնե-
րըս և այն անմեղ զուարձութիւններ զոր անոնց
հետ կը վայլէի: — Ճմեռնային այն երեկոյթներ,
գեղջկական այն պարեր, խաղեր, տօնախմբու-
թիւններ: Ի՞նչ օրեր էին երջանկութեան, ան-
մեղութեան ու անգիտութեան զորս քու ծոցիդ
մէջ անցուցի, սիրո՛ւն զիւղակ: Ծառերդ, վճիտ
աղբիւրներդ, պարտէզներդ, ակօսարեկ դաշ-
տերդ և տանիքներդ սրտիս հետ են կապուած:

ՈՇ, ահա՛ կը շարուին դէմս դրախտային
տեսիլներու նման: Կը լսեմ կովերուն բառաշիւ-
նը, հովուին սրնգին ձայնը, մշակին մելամաղ-
ձոտ թիւրիները, որ արիւնոտ սրտի մը թրթը-
ռումներն են կարծես: Կը տեսնեմ դուրածնե-
րուն շարքը, որ չանրան վրանին կախած և շինա-
կան ցուպն ի ձեռին իրենց «օ՛, օ՛, օ՛ հա՛» ներո-
վը դաշտ կ'առաջնորդեն արջառը: Կ'ուղեմ վա-
զել, փարիլ անոնց, համբուրել զանոնք և տե-
սիլ մը կը գտնեմ սոսկ խարուսիկ: Ո՛վ յիշո-
ղութիւն, գրկացդ մէջն եմ, պատրիչ բազկացդ
մէջ կ'օրօրես զիս անոյշ երազներով: Սակայն
աւելի լաւ չէ՝ միթէ քաղցր պատրանքը տիսուր
իրականութենէն: Առաջնորդէ՛ ինձ, ո՛վ հրեշ-
տակ յուսաժպիտ, տա՛ր զիս, տա՛ր մանկական
օրերուս տեսարանաց մէջ ու թող քաղցր յիշա-

տակներ իրրեւ ոգիներ լուսաթուր եւնեն անոնց
կուրծքերէն, գգուեն զիս, արտասուք իւլին աշե-
րէս, մանկութեանս երկնալին անմեղութիւնը
յիշեցնեն ինձ ու անոր առաջնորդէն զիս:
Ի՞նչ քաղցր են յիշատակներն հայրենի, և այդ
յիշատակներ չե՞ն որ սիրելի կ'ընեն մարդու մը
բնավայրը: Հայրենական յիշատակներ քանի՛ քա-
նի՛ մեղսալից անձանց զզջման արտասուք են
թափել տուած:

Բաղդին հովեր խլեցին զիս քենէ, գիւղա՛կ
սիրելագոյն: Հոգիս սակայն միշտ քեզի կը թըռ-
չի: Ժամանակն ու միջոց չեն կարող երբեք ջըն-
ջել սրտէս նուիրական յիշատակդ, իւնկի նման
կը ծխայ այն սրտիս ծալքերուն մէջ և ամբողջ
կեանքիս վրայ հեշտանոյշ բոյր մը կը ոփոէ:

Մոռնա՛լ զքեզ, քա՛ւ լիցի, քա՛ւ, չէ հնար:
Մոռնա՛լ, քա՛ւ լիցի, չէ հնար:

Հայրենի այս քաղցր ու միանդամայն տըխ-
րառիթ յիշատակաց մէջ յափշտակուած, զբեթէ
անդիտօրէն, կը բարձանամ բլուրի մը կուշտը:
սաղարթապատ ծառի մը ներքեւ կանդ կ'առնեմ,
կը նստիմ քարի մը վրայ ուր բազմած են ան-
շուշտ ինձ նման մենասէրներ և ստորև տարած-
ուած քաղաքին կը նայիմ երազուն, թաղուած
է ան մթութեան մէջ, պատուհաններէն լոյսեր
միայն կը ցոլանան իրեւ երկրային սոկի աստղիկ-
ներէ ու կը մարին գիշերուան խաւար անդուն-
դին մէջ: Տիրատեսիլ խոհեր կը պաշարեն զիս
դարձեալ: Սա՛ լոյսերուն բոլորտիքը ընտանե-
կան պարեր են այժմ բոլորած: Ընտանիք, ինչ
քաղցր բառ: Ընտանիք, այսինքն փարոս մը

^{*)} Խարբերդու Հողի գիւղը:

լուսացնցուղ տշխարհի խուար ովկիանին մէջ կառուցուած, փոքրիկ աշխարհ մը սիրոյ ու երջանկութեան, մաքուր հաճոյից դրախտ մը երկնային։ Հոն աշխարհի փոթորիկներէն տարութերուած հոգին ապաստանարան մը կը գտնէ անդորրաւէտ, հոն յուսազրաւը յոյս կը գտնէ, հոն լքեալն ու անարգեալ սփոփումն կը գտնեն ու միխթարանք, հոն վշտալից սիրտն սպեզանի մը կը գտնէ բուժիչ, հոն ցրտասառոյց հոգին կը հրահարի բարեպաշտական խորհուրդներով։ Ընտանիքը երկրի վրայ չինուած երկինք մընէ, աստուածաբնակ տաճար մը։ Իցիւ գիտնային մարդիկ երկնի այս անգին պարզեւին յարգը ու սուրբ պահել ջանային ընտանեկան նույիրական յարկը։ Սակայն, հէտ մարդկութիւն, ո՞ր բարիքի յարգը ճանչցած ես ըստ արժանւոյն։

Ինչո՞ւ ես ալ չըլլայի քու մէջդ, ով իմ հայրենի ընտանիքը, ինչո՞ւ չկազմէի ձեր սիրոյ չըլլթային մէկ օդակը։ Ով սիրեցեալ ձնողք իմ և քոյրեր, ինչո՞ւ չնստէի արժմ ձեր մօտիկը ու չնչէի ձեր չունչը, մասնակցէի ձեր զուարթալից ու մաքուր խօսակցութեանց, և հոգիս պարարէր, հրահարէր, արբենար ձեր սիրազեղ դէմքերէն ճառագայթող այն ժպիտներով որք արտափայլումներն են մաքուր սրտերու։ Ինչո՞ւ չըլլայի ձեզ համար որդի մը ու եղբայր մը ճըշմարիս։

Ե՞րբ պիտի մտնեմ քու յարկիդ տակ, սիրուն վայր ընտանեկան, օթեւանդ երջանկալից, հանգչեցնեմ գլուխս մօր մը գգուալից բազկացը մէջ, ու սիրոյ հեշտանոյշ այն մթնոլորտին մէջ ապրիմ, ցնծամ, երգեմ ու կեանք առնեմ։ Ինչ ե-

րազներ ունիմ, ինչեր կը խորհիմ ընել երբ միանամ ձեղ հետ, սիրելիք իմ պաշտելի, և այս յոյսերն են որ կ'սփոփեն զիս։ Ի՞նչ պիտի ըլլար արդեօք աշխարհ առանց յուսոյ — գիտկ մը անկենդան։ Օրեր, թեւ առէք արագ · սրացէք ժամեր, ծագէ՛ բաղձալի դու առաւօտ, ծագէ՛ ոսկի դու առաւօտ որ միացնես պիտի զիս ծնողացս։ Համբերէ՛ սիրտ իմ սակաւ մի ևս և ահա կը հասնիս տենչանացդ։

Քաղաքէն բարձրացող խրախճանաց ձայներ կ'սթափեցնեն զիս այս քաղցր յափշտակութենէն ու երկակայութեան գեղերփնած դիւթական այն աշխարհ կ'անհետի, կը վերանայ։

1890

ԾԱՂԻԿՆ ՈՒ 80Ղ

Ահա երփնազարդ ծաղիկ մը, ինչ հրաշակերտ։ Փաղփուն ցողիկներ իրեւ կայլակներ մարգարեայ կը կախուին իր թերթիկներէն։ Լըոփիկ ու հեղիկ կը բուրէ ան՝ կը ինկէ, կ'արտառէ, կը ցնծայ, կը սարսուայ ու կը յուզուի։

Ո՞վ նկարեց այդ ծաղկին գոյներն գեղափայլ։ Ո՞վ տուաւ անոր իր չունչը հեշտարուրիկ։ Որո՞ւն հանձարնէ այն որ կոշտ հողէն ու անձրեւէն կը յօրինէ այս չքնազագեղ ծաղիկ՝ այսքան թովիչ, այսքան դգայուն։ Խորին խմատութեան, գերահանձար մի մտաց ճառագայթներն չե՞ն փայլիր այս փափկագոյն թերթիկներու վրայ։ Մեղմ զեփիւներէն սարսուացող այս անզօր ցօղուն՝ զգացմանց ու խորհրդոց աշ-

Խարհներ՝ չա՞րթնցներ մեր մէջ։ Աստուածային
լոփկ այլ ազգու ձայն մը չը՝ բարձրանար անկէ
և ցունց տար մեր հոգիներուն։ Արարչին վեհ
տաճարը չէ՝ միթէ այդ բաժակն ցօղալից և մեր
ոգիներ չե՞ն պատկառիր Անոր վեհութեան՝ առ-
ջեւ։

Ուսկի՞ց եկար, ո՞վ ծաղիկ։— Քու ծագում
թաղուած է ժամանակի մռայլ աղջամդջին մէջ։
Երբ այս աշխարհ հրեղէն ովկիան մը գեռ՝ կը
թաւալէր անջրապետի ստոնային սահմանաց մէջ,
մին էիր և դու անոր բոց ալեակներէն, և ի՞նչ
ձեւափոխութիւններ կրեցիր անկէ ի վեր։ Թերես
մերթ իբրեւ շրթներն նոյի սրտաբուղխ ալօթք-
ներ կը վերառաքէիր առ Բարձրեալն ամենագութ։
Կամ իրրև բազուկն Աղէքսանդրի կամ կեսարու
զաշխարհ կը քանդէիր այրացաւեր և արեան բո-
սորագոյն հեղեղներով կ'ոռոգէիր գետինը։ Թեր-
ևսիբրես մէկ բեկորը նեւառնի մը ուղեղին՝ կը մեկ-
նէիր գաղտնիքները տիեզերաց։ Ով զիտէ, քու
մէջդ ունիս թերես իմանախահարց պաշտելի ա-
ճիւններ։ Ով գիտէ քու այդ չնշիկ ո՞ր գեղուհ-
ոյն կուրծքէն բղխած անուշահոտութիւնն է։
Ով գիտէ ո՞ր տարփելի կոյսին այտերէն քաղեցիր
այդ թերթիցդ վառ գոյներ։ Ո՞ր սիրավառ սըր-
տի բեկորներն են արդեօք քու մէջդ տարրա-
լութուած, և այդ սրտիքիոթորիկներն չե՞ն որ
կը սարսուացնեն զքեզ, անոր յոյզերն չե՞ս զզար
և դու։ Ոսկեշող արեգակէն ծնար նախ, և այժմ
իսկ անոր լուսածոր ստինքէն բղխած ճառագայթ-
ներն չէ՝ որ կը ծծես ու կը փայլիս և կը վա-
ռես մեր սրտեր։ Խորհրդաւոր ես, ծաղիկ։ դու

ազազուն, և քու ապագադ Աստուծոյ գաղտնիքն
է։

Բայց ի՞նչ է սա փաղփուն ցօղիկը որ ծաղ-
կին արտեւանաց վրայ կը փայլի գոհարանման։
Արտասուաց շիթն է ծաղկին զոր հոսած է զիշե-
րային մթութեան մէջ և կը սրբէ երբ կը տեսնէ
արփին լուսասփիւու։ Ովկիանու անհունութեան
ծոցէն ծնաւ այն, երկնից մէջ ժպտեցաւ պահ մը
գունագեղ և արդ կ'որորի այս բաժակին մէջ, կը
փայլի լոփկ, մինչեւ արեգակը ոսկի թեւեր տայ
իրեն վերստին երկինք սլանալու անձկատենչ։
Բայց սակայն լոփն է միթէ։ Այս բիւրեղափայլ
կաթիլին մէջ ի՞նչ փոթորիկներ կը յու զուին։
Զարմանասոքանչ աշխարհ մըն է այն։ Քանի բիւր
կենդանի արարածներ այդ ջրեղէն աշխարհիկին
մէջ կ'ապրին, կը սնանին, կը ցնծան, կը ճշեն ու
կը մեռնին։ Անոր զով կրծոց մէջ ինչ անթիւ
բնակութիւններ կան, ինչ աշխարհներ։ Լոփկ
ցող մը։ արեգական նախարձակ ճաճանչներէն
մանրիկ ծիածաններ կը յօրինէ անմեղուկ և կը
կարծենք թէ խաղաղիկ է այն, մաքրութեան,
անմեղութեան ու սրբութեան խորհրդանշան
մըն է։ Սակայն ինչ ճակատամարտեր, ինչ բուռն
կենսամարտեր կը մղուին անոր մէջ ամէն վայր-
կեան և քանիներ պարտեալ կը մեկնին կենաց
թատերաբեմէն։ Լուսոյ շնորհով փողփողուն այդ
կաթիլին մէջ ինչ սոսկալի արիւնահեղութիւն-
ներ, գաւեր, բռնակալութիւններ տեղի կ'ունե-
նան և ինչ աղիողորմ ճիշեր կը բարձրանան,
Փոքրիկ ցող մը, բայց անհուն աշխարհ մըն է։

Եւ ի՞նչ է մեր այս աշխարհ։ Կաթիլ մը հե-

զուկ չէ՞ր միթէ հրեղէն, եւ փոշւոյ հատիկ մը
այժմ. ի՞նչ են իր բոլոր լեռներ, ձորեր, ովկիան-
ներ ու պետութիւններ: Ի՞նչ է այնքան յոյզե-
րու ու կրից թատր եղած այս աշխարհ: Ի՞նչ է.
— Հիւլէ՞ մը, շամանդա՞ղ մը տիեզերաց անբա-
ւութեան մէջ կորսուած, շի՞ւղ մը միջոցի ան-
ծայրածիր ովկիանին մէջ թափառիկ: Ի՞նչ է այս
աշխարհ ուր այնքան յոյսեր ու յոյզեր կը սաւառ-
նին ոսկեթոիչ, ուր այնքան սրտեր երազներով ու
տեսիլներով լի կը բարախսեն, ուր այնքան պետու-
թիւններ ու կայսրութիւններ կը շարժին, կը ճա-
կատին, կը տիրեն ու կը կործանին, ուր այնքան
հանձարներ կը շողշողան, կ'ստեղծեն, կ'երգեն
ու կը հմայեն, ուր այնքան կիրքեր կը հոսին:
Ի՞նչ է մեզ համար այսքան մեծ ու փոթորկա-
յոյզ աշխարհ, ի՞նչ է իր կենաց տեւողութիւն:
Պղպղա՞կ մըն է որ ովկիանու կուրծքէն կը բղիի
սպիտակափրփուր եւ ահա կը լուծուի, հիւլէ՞ մը՝
որ արեգական ճառագայթները ցոլացնելով կը
շողայ պահոմը ու կը սրանայ, կ'անցնի եւ կ'ան-
հետի: Այո՛ եւ այո՛: Երկու հանդունատիպ աշ-
խարհներ են ցողն ու երկիր:

1891



ՄԱՆԿՈՒԹԻՒՆ

Ո՞հ, գերերջանիկ օրեր մանկութեան, ան-
դառնալի օրեր, ի՞նչ շուտ անցաք կենացս հո-
րիզոնէն: Անցա՞ք ոսկեթեւ երազներու նման,
սրբուեցա՞ք վարդագեղ արշալուսոյ նման կենա-
ցըս անոյշ առաւօտեան մէջ: Ի՞նչ սուրբ օրեր
էին երկնային: Երկինքէն դեռ նոր եկած ոգի
մը՝ աւելի երկնից մօտ էի քան աշխարհի, աւելի
պայծառ կը տեսնէի երկին քան աշխարհ, աւելի
սերտ էին այն օղակները որ զիս երկնից հետ կը
կապէին: Երկինքը զիս կը բոլորէր. և ծառերն
ու ծաղիկներ, դաշտերն ու պարտէզներ երկնա-
յին լուսով մը զարդարուած էին, դիւթական ե-
րազներու մարմնացումներ կը թուէին ըլլալ.
Վասնզի աշխարհի սեւ վարագոյրը դեռ չէր ծած-
կած նիւթոյ քօղին տակէն ժպտող հոգեկան ե-
ղեմը: Հոգիս դեռ նոր աշխարհ մոլորած հրեշ-
տակիկ մը՝ երկնից փառաց ու միրոյն յիշատակաց
մէջ կը ծփար ու անխառն երջանկութեամբ կը
սնանէր: Անծանօթ իր մ'էր աշխարհ, իր բոլոր
վիշտերն ու ցաւեր, բոլոր ազտեղութիւններ,
բոլոր սիրտ մաշեցնող հոգերն ու կոկիծներ գաղտ-
նիքներ էին ինձ համար: Ո՞րչափ մաքուր էր
սիրտս. անմեղութեան հայելին էր այն, Երկին-
քը հոգւոյս մէջ կը ցոլանար: Խորհուրդներս
չուշանէն աւելի ամրիծ և առաւօտեան ցողէն ա-
ւելի ջինջ էին: Անմեղ ժպիտը աշացս զարդն
էր:

Մանկութեան այս չքնաղագեղ պատկերը՝ անմեղութեան շաղերով ու շողերով փողփողուն՝ կը նկարուի աչացս առջեւ իրրեւ հեռակայ դըրախտ մը եգեմնաբոյր։ Պատկեր սրբութեան երանգներով գեղազարդ, պատկեր երկնից լուսով թաթախուն։ Ո՛հ, ինչպէ՞ս աղարսեցի զայն, ինչպէ՞ս մոլութեանց սև կնիքը դրոշմեցի այդ անարատ պատկերին ճակատը։

Մոլութեանց թունալից օձեր կը սողոսկին սրտիս մէջ, դժոխքի պէս սև խորհուրդներ կը վխտան հոգւոյս մէջ։ Դարկահար չոր տերեւ մ'եմ որդնակեր, պլալուն կանթեղ մը նուազկոտ։ Մութէ հոգիս, ցամքածէ սիրտս, կմախք մ'եմ դարձած։ Ա՛հ, պատանեկութեան սև՝ օրեր, մութօրեր, թունաւորեցիք կենացս ակը, պլառորեցիք մաքուր զգացու մներս, կաշկանդեցիք հոգւոյս ազնիւ թռիչքը, և քօղարկեցիք երկնից փառաշուք տեսարանները։ Գետնասող կիրքեր, անասնական իդեր կը բնակին սրտիս մէջ, կը տիրեն հոգւոյս։ Հոգւոյս՝ որ պատկերն էր Աստուծոյ։

Աստուած իմ, Աստուած իմ, չեմ համարձակիր Քեղի բարձրացնել աչքերս որ կրից բոցերով կը վառին։ Երկնից աստղերը վրէժիցնդիր նայուածքներդ կը կարծեմ որ պատրաստ են կայծակներ տեղալ իմ ապերախտ գլխուս վրայ։ Աղարտեցի պատկերդ զոր մանկութեանս վրայէիր դրոշմած, աղարտեցի անմահական ու յափառեական այն պատկեր։ Ովկիանու բոլոր ջուրերն ալ չեն կարող զայն մաքրել, հրաբխային բոլոր անշէջ հուրերը չեն կարող վառել այն աղաբի արատները։ Ո՞ւր պիտի գտնեմ այլ ևս

արտի անդորրութիւն, հոգւոյ հրձուանք, երջանկութիւն անխառն։

Դարձի՛ր, ե՛տ դարձիր, ո՛վ գեղեցիկդ մանկութիւն։ Դարձի՛ր, ո՛վ ամեղութեան սուրբ երկինք։ Հոսէ՛ զով զով ցողերդ կրակ հոգւոյս վրայ, չնչէ՛ անմեղութեան զեփիւոներդ ցանկութեամբ լի սրտիս բոցերուն վրայ։ Պատանեկութեան այս մոայլամած օրերուն մէջ կ'անձկամ չնչել մաքուր օդդ, որու մէջէն պարզ կ'երեւի երկինքը, ուր չեն կախուիր մութ ամպեր։ Կ'անձկամ կեանք առնել քեզմէ, զի մաքուր կենաց հիւթը սպառածէ մէջս։

Այլ հեռուէն կը ժապիս դու մելամաղձիկ, կը բարձրանաս անցեալին գերեզմանէն բուրումնաւէտ չոգւոյ նման։ Յիշատակաց բիւր երազներ կը թռչափն չուրջդ իրրեւ թիթեռներ ոսկեթեւ։ Ո՛նչ քաղցր յառիլ այդ զիւթիչ դիմացըդ, ներկային մշուշներէն դառնալ այդ վճիտ դիմացդ։ Յիշողութեան թեւերով փոխադրուիլ կենաց այդ երկնաղուարձ եղեմին մէջ, ուր ամէն ինչ խնդութիւն է համակ ու երջանկութիւն։

Ինչպէ՞ս մոռնամ զձեզ, ո՛վ տեսարանք իմ մանկութեան, հանդիսարանք այս քաղցր յիշատակայ։ Ո՞վ նուիրական իմ ծննդավայր, անշուշք գիւղակ. չնչին խորչիկ այս լայնարձակ աշխարհի մէջ, դու մեծարծէք ես ինձ համար։ Աշխարհի անապատին մէջ ովեսիս մ'ես, քաղցրաբոյր ծաղիկ մը, չողչողուն գոհար մը, անգին ընծայ մ'ես իմ հոգւոյս։ Պիտի տեսնեմ զբեզդ...։ Թերեւս օտար երկրի մը մէջ փչեմ իմ չունչս վերջին, օտար հողեր թերեւս գրկեն

իմ աճիւն, աչքերս թերես ալ չտեսնեն զքեզ
ու կարօտովդ գնեմ գլուխս սեւ հողին մէջ, օ-
տար աչքեր թերես թափեն վրաս արցունք:
Բայց, ո՛վ գիւղակ, չպիտի մոռնամ գքեղ ցվեր-
ջին չունչ. քեզ օրհնելով պիտի փակեմ իմ շըրթ-
ներ, և քեզ օրհնելով պիտի բանամ զանոնք երբ-
որ անցնիմ գերեղմանի սահմաններէն իմ երկ-
րորդ ծննդավայրս երկինք, ուր պիտի վերանո-
րոգուի իմ նախկին կետնք, իմ մանկութիւն,
անմեղութիւնս սրբափայլ:

1893

ԲՆՈՒԹԻՒՆ ԱՐՏԱՅԱՅՏՈՒՄԸ ԱՍՏՈՒԾՈՅ

Բնութեան այս փառաշուք տաճար թատր
մ'է ուր անտեսանելի զօրութիւններ անըմբըու-
նելի կատարելութեամբ կը կատարեն իրենց դե-
րեր: Տիեզերական համայնապարփակ յատակա-
գիծ մը կը բովանդակէ իր մէջ բոլոր այս տեսա-
նելի փոխակերպութիւններ: Ամենիշխան Խոր-
հուրդ մը կը կառավարէ նիւթոյ բոլոր ձեւափո-
խութիւններ՝ նախասահմանեալ յատակագծին
համաձայն: Անշունչ ու անկենդան նիւթերու
կեանք ու շարժում կը պարզեւէ, ինքն է բնական
զօրութեանց գործունէութեան կեդրոնն ու աղ-
բիւր, նիւթական կատարելութեանց անտեսանե-
լի հիմք: Ինչպէս բանաստեղծն իր հոգւոյ յոյ-
զերն ու խոհեր կը ծրարէ տաղի մը մէջ և ա-

նով կը թրթռացնէ ու կը հրդեհէ զգայուն սըր-
տեր, ինչպէս երաժիշտը հոգեգրաւ դաշնակաւ
մը լեզու կուտայ սրտի ամենափափուկ զգաց-
մանց. նոյնպէս նաև այդ Անհուն իմացականու-
թիւն, այդ Ամենակալ էակ բնութեան այս բիւր-
թերթեան մատենին մէջ կ'արտայայտէ լր աստ-
ուածային խորհուրդներն ու զգացումներ, սր-
պէսզի բոցավառէ նաև բովանդակ մարդկու-
թեան մաքեր, ցոլացնէ երկնային զգացմանց
կայծեր: Նիւթական ամեն պերճութիւններն ու
գեղեցկութիւններ հոգեկան գեղեցկութեանց
արտափայլումներն են սոսկ: Ամբողջ տիեզերք
անտեսանելի հոգեկան ովկիանի մը մակերեսը
ծփացող կղզի մ'է միայն. իր ողջոյն գեղակերտ
յօրինուածներն ու տեսարաններ ցոլացումներն
են միայն հոգեկանին: Բնութիւնը ճառագայ-
թումն է Աստուծոյ:

Այո՛, ասադերն, երկնաշողիկ այդ գոհար-
ներ, միջոցի անուահմանութեանց մէջ Անոր զի-
տութիւնն ու զօրութիւնը կը հոչակեն: Արե-
գակը իր ոսկերանգ բիւր ճաճանչներով Անոր վե-
հափառութիւնն ու վսիմութիւնը կը նկարէ: Երփներանգ ծաղիկներ Անոր գեղեցկագիտական
զգացումները ծածկող բարակ քողեր են միայն:
Թուչուններ Անոր արուեստը կը դայլայլէն մթնո-
լորտի ընդարձակութեանց մէջ: Եւ բոլոր արա-
րածներ Անոր ճարտարութիւնն ու հանճարը կ'եր-
գեն իրենց բիւրազան ճայներով: Տիեզերք բո-
վանդակ դաշնակ մ'է երկնային որ Աստուծոյ
անտեսանելի մատանց ներքեւ կը նուազէ յա-
ւէրժ:

Ո՛վ մարդ, բարեխնամ Արարիչը, որ չնոր-

հած է քեզ իրեն նմանող հոգի մը , ամեն օր կը յայտնուի բնութեան մէջ , որպէսզի կարենաս տեսնել զինքը , որպէսզի կարենաս զարդացնել մտային կարողութիւններդ այդ անըմբոնելի Մը-տաց հետ շփմամբ , որպէսզի կարենաս թեւաւո-րել հոգիդ ազնիւ զգացումներով ու թռչել միշտ դէպ կեցրոնն այդ կատարելութեան :

Դիտէ՛ զեզ շրջապատող սա զարմանասքանչ տեսարանները : Ինչ գեղեցկութիւն , ինչ զանա-զանութիւն եւ միանդամայն որպիսի ներդաշնա-կութիւն : Ինչո՞ւ այսքան գեղեցկութիւն սփըռ-ուեցաւ նիւթական առարկայից վրայ . ինչո՞ւ ցանեց Աստուած այն վառ գոյնները արշալուսոյ դիմաց վրայ , ինչո՞ւ զարդարեց երկնից այս կա-պուտակ գմբէթը նշուլագեղ աստղերով , ինչո՞ւ դաշտից ու հովտաց համար կը հիւսէ կանաչա-գեղ պատմուճաններ : Թռչնոց ձայններուն մէջ ինչո՞ւ դրաւ այնքան դաշնակութիւն , այնքան հրապոյր . այնքան հմայիչ շեշտ : Ինչո՞ւ լերանց ու բլրոց այս սքանչելի ելեւէջները , գետերու եւ վտակաց արծաթահիւս շղթաները , ովկիանու անհունութիւնը եւ գոռ կոհակները : Միթէ սոսկ մեր մարմնական պիտոյքնե՞րն հայթայթելու հա-մար աշխարհ . այսքան բուսականներով , այսքան զարմանալի արարածներով կը բեղմաւորի : Սոսկ մեր աչե՞րն պարարելու համար միթէ ա-րեգակը ամէն օր կը գծէ իր հրաշակերտ պատ-կերները : Բնութեան այս անհուն կտաւը միթէ ի զո՞ր գեղեցկութեան մշտափոփող տեսարան-ներով թաթախուն է համակ : Վսեմագոյն նպա-տակ մ'եւս ունին կատարելու , այն է արտայա-տել Աստուծոյ անհուն փառքն ու իմաստու-

թիւն , պարզել մարդկային մտաց առջեւ իրենց քողերու ներքեւ ծածկուած գեղեցկութեան ու պերճութեան իտէալը : Այն է ցոլացնել երկնա-յին ճշմարտութեանց ճառազայթներ եւ ընդլայ-նել մեր խորհրդոց շրջանակը , զաղափարաց նո-րանոր հորիզոններ բանալ մեր մտաց առջեւ . այն է ներկայել մեզ Անհունին խորհրդոց ան-սահման ովկիանը որ կը ծփայ՝ կը զեղու նիւթի այս հրաշակերտ յօրինուածներուն մէջ ու հա-զորդակցութիւն հաւտասել Սրարշին եւ իր ա-րարածին , Անհունին եւ հունաւորին միջեւ , եւ ասով բարձրացնել զմարդ դէպի կատարելու-թիւն , մերձեցնել ու զօղել զանիկա ամեն գե-ղեցկութեանց ու ճշմարտութեանց սկզբնապատ-ճառին :

Ճառով ու ամօթով պարտիմ ըսել թէ բազ-մաթիւ Քրիստոնեայք բնաւ չեն ըմբռնած բնու-թեան այս վսեմ պաշտօնը : Աշխարհ նիւթական օրհնութեանց ազբիւր մ'է սոսկ իրենց համար : Բնութեան մէջ յայտնուած աստուածոյին ստո-րոգելեաց նկատմամբ անգիտակ են բոլորովին : Երբ Սրարշին իմաստութեան , զօրութեան ու վեհափառութեան նկատմամբ խօսուի , այս բա-ռեր շատ աղօտ տպաւորութիւններ կը գործեն անոնց վրայ : Ճշմարիտ քրիստոնէի մը գլխաւոր պարտականութիւններէն մին եւս իր երկնաւոր Հօր ստորոգելեաց ծանօթանալ չէ՝ միթէ :

Բնութեան տաճարը բաց է ամենուն համար . աղքատն թէ հարուստ , գիտուն թէ տգէտ ազատ են յաճախել սքանչելեաց այդ տաճարը ու եր-կըրպագել հոն Անմահին : Դիտեցէք խոտի շիւ-դիկն ու թերթիկն մի ծաղկի եւ խորին իմաս-



տութեան ճառագայթներ պիտի ցոլանան անոնց-
մէ ու ողողեն ձեր հոգին։ Պիտի զգաք թէ
աստուածային ներկայութեան առջեւը կը դանը-
ռւիք։ այդ առարկայից նիւթեղէն քօղը պիտի
վերցուի տակաւ ձեր աչաց առջեւէն եւ ամեն
ճշմարտութեանց ու գեղեցկութեանց աղբիւրը
պիտի փայլի ձեր դէմ, ու պիտի թաղուիք ան-
սահման խորհուրդներու լարիւրնթոսին մէջ։

Լոին գիշեր մ'է։ աստղերն հրեշտակային
այդ լուսափայլ աչքեր, կը հսկեն աշխարհի վրայ
գիշերային մթութեան մէջ։ Քրիստոնեայ գի-
տուն մը երբ այս պահուս աչերը վեր վերցնելով
գիտէ այդ կապուտազարդ կամարը, ի՞նչ կ'ըգ-
դայ արդեօք։ Գիշերային մթութիւնը, իր չուրջը
տիրող խորհրդաւոր լուսութիւնը եւ վերը փայլ-
փլացող այդ երկնագեղ գոհարներ խորհրդոց ինչ
անձայրածիր աշխարհներու մէջ կ'առաջնորդեն
անոր հոգին։ իր նեղ վանդակէն ազատուող ար-
ծուոյ մը նման՝ այս կաւեղէն մարմոյ կապերէն
ազատ՝ միջոցի անհունութեան մէջ կ'արփաթեւէ
հոգին։ Աստուծոյ անհուն դիտութեան, զօրու-
թեան ու վեհափառութեան առջեւ կը խոնարհի
և լոիկ այլ խորին օրհներդութեանց աւաշներ
կը բարձրանան իր սրտէն։ Ո՞ւր ես այժմ, ով
աշխարհ, ով աշխարհային ստապատիր վայելք ու
հաճոյքներ, ով սիրտ մաշեցնող հոգեր ու վիշ-
տեր, ո՞ւր էք հիմա։— Հոգին անոնց ապական-
եալ ազդեցութիւններէն ազատ՝ մաքուր ու
սուրբ հաճոյքներու մթնոլորտին մէջ կը հոլաթե-
ւէ։ այդ աստեղային հաստատութեանց մէջ իր
Սրարիչն է գտած ան։ ալ Անոր հետ կը խօսակ-
ցի, ալ Աստուծոյ խորհուրդները կը կարդայ։

Ով մեծդ բնութիւն, գանձարան վերնագոյն
ճշմարտութեանց, աղբիւր երկնային երջանկու-
թեան, տաճար Աստուծոյ, ահ, քեզ հետ մտեր-
մանալ, զքեզ ուսումնասիրնել, սուզիլ ու թաղ-
ուիլ խորհրդոցդ անհունութեանց մէջ, ինչ ան-
ճառելի հեշտանք, ինչ գերերկրային օրհնութիւն
և որպիսի բարձր առանձնաշնորհում։

1895

ՀՐԱԺԵՇՏ ԴՊՐՈՑԱԿԱՆ ԿԵՆԱՅ

Հասաւ վերջապէս այն ախրալից վայրկեա-
նը որ պիտի զատէ մեզ մեր նու իրական ու-
սումնավայրէն։ Կը պատրաստուինք թողուլ մեր
սիրելի դպրոցը ուր սահեցան մեր կենաց ոսկեղ-
նիկ ատրիներն, թողուլ մեր ընկերները, սրտա-
կից ոգիներ, որոնց հետ զգացմամբ ու գաղա-
փարով նոյնացած մեր պատանեկան սրտի արտա-
զեղումներն, մեր հառաջներն ու աւաշներ, մեր
ժպիտներն ու արցունքներ իրարու խառնեցինք, թողուլ մեր սիրեցեալ ուսուցիչներն, որոնց հաբ-
րական խրատներն ու քրտնաշան աշխատաւթիւն-
ները իրեւ ցող երկնային մեր մտաց բուրաստա-
նը պճնեցին գոհարափայլ։

Ի՞նչ անոյշ էր կեանքը այս սիրաբոյր մթնո-
լորտին մէջ։ Ուսման ծաղկահիւս բուրաստանին
մէջ ի՞նչ համարձակ թոփչներ կ'առնէին մեր ո-
գիք։ Քանի՛ անոյշ էր գիտութեան այն նեկտա-

դառն աւուրց մէջ մեր հետախնդիր աշեր միշտ
առ քեզ պիտի դառնան և քու յիշատակը երկ-
նացոլ ճառագայթի մը նման պիտի փարատէ մեր
տիրութիւնը, իբրեւ սպեղանի ամոքէ մեր վիշ-
տերն ու մեր վշալից ճանապարհին վրայ պիտի
ցանէ քաղցրաւէտ վարդեր: Աշխարհի ապական-
եալ բերկութիւնք ու հաճոյք անզօր են մարել
սիրոյ այն կայծը որ կը վառի ու պիտի վառի մեր
հոգւոց ամենախոր ծալքերուն մէջ ցորչափ կ'ապ-
րինք ու կը շնչենք: Մեր սիրո բուրվառ մը պի-
տի ըլլոյ և վառի ու միայ քու սուրբ յիշատակ-
ներովդ և ուսկից պիտի բարձրանայ միշտ ե-
րախտեաց ու սիրոյ բոյրն անուշահոտ: Մնաս
բարեա՛, մնաս բարեաւ:

Մնաք բարեաւ և գուք, ո՛վ տեսարանք մեր
դպրոցական կենաց, դաշտօրայք ու ըլուրք գիւ-
ղիկու *): Քանի՛ յաճախ ձեր ստուերա-
խտ հովանեաց ներքեւ նասած՝ անոյշ երազոց ու
տեսիլներու մէջ ենք յափշտակուած: Անոյշ խօ-
սակցութեանց, բարեկամական միջաղիպաց ի՛նչ
սրտայոյդ յիշատակներ ծրաբուած կան ձեր մէջ:
Ձեր մէն մի քարը, մէն մի թուփը, հողի բեկո-
րը, մէն մի հովանին կամ խորշիկ աւանդարանն
է եղած մեր երջանկաւէտ կենաց: Անտեսանելի
թիւր կապերով կապուած ենք ձեզ հետ: Աստ-
ուած միայն գիտէ թէ ինչ կակիծներով կը բաժ-
նըռուինք ձեզմէ: Պիտի տայ արդեօք Աստուած-
բաղդն ձեզ վերստին տեսնելու, ձեր փոշիներն
համբուրելու և անցելոյն այս եղեմական աշխար-

Եր որով կ'արթենային մեր մաքեր: Քանի՛ քաղ-
ցըր և անկեղծ էին բարեկամութեան այն կապեր
որոնցմավ միացած էին մեր սրտեր: Երջանկա-
ւէտ դրախտի մը մէջ կ'ապրէինք ուրախ ու
զուարթ: և ահա բաժանման հրեշտակը բոցեղէն
սուր մ'ի ձեռին աշխարհը՝ մութ աշխարհը մատ-
նանիշ կ'ընէ մեզ ու կը փակէ մեր առջեւ դըռ-
ները դպրոցին:

Ո՛հ, ո՞ր զրիչ կարող է նկարել այն սրտմա-
խառն դժացումներ որ կը յուզուին այս վայրկե-
նիս մեր իւրաքանչիւրի սրտին մէջ: Ո՞ր լեզու
բաւական է բացատրել կոկիծն այն թագուն որ
կը կրծէ մեր ամենուն սիրաբ:

Սակայն թոյլ տուէք ինձ, սիրելի ընկերա-
կիցք իմ, որ ձեր սրտի բարախմանց իբր տկար
արձագանդ բարձրացնեմ իմ ձայն և հրաժեշտի
վերջին պարտիքը կատարեմ:

Մնաս բարեա՛, մնաս բարեաւ, ով սիրելա-
գոյն դպրոց, տուն կրթութեան, ով բոյն սիրա-
բոյր յիշատակաց: Ի՛նչ քաղցը էին այն ժամերն,
օրերն ու տարիներ զորս քու ծոցիդ մէջ անցու-
ցինք, ով լուսեղէն տաճար գիտութեան: Սիրոյ
վարդերով, յուսոյ ցոլքերով պատկեցիր մեր ճա-
կատ, ուսման կայծերով բոցավառեցիր դու մեր
հոգիներ: Եւ արդ դողդոջ քայլերով վարդա-
հիւս սեմերէդ դուրս աշխարհի անապատին մէջ
թափառիլ կ'ստիպուինք: Քանի ցրտին, քանի խա-
ւարին: Մնաք բարեա՛, ով ոսկի օրեր, անդառ-
նալի ու սուրբ յիշատակներ, երկինքէն կորզուած
տարիներ: Ժամանակն չէ՝ կարող, ո՛չ, չէ կա-
րող թառամեցնել քու յիշատակը մեր սրտե-
րու մէջ, ով քաղցրիկ դպրոց: Կենաց մութ ու

*) Պարտիզակ

Հին յիշատակաց մէջ խորասուզուելու . . . : Մնայք բարեա՛ւ , մնայք բարեաւ :

Մնայք բարեա՛ւ և դուք , ով մեր ամենասսիրելի ուսուցիչք : Զենէ հեռու ապրիլ , ձեր սիրազեղ դէմքերէն զրկուիլ , ձեր մեղրանոյշ խըրբատներն չլսել այլես . ո՞հ , ինչ դառն խորհուրդ : Ո՞վ նախանձոտ ժամանակ , անիւներդետ դարձուր , այսքան փութով մի յափշտակեր մեր երջանկութիւնը :

Սիրելի ուսուցիչք , այս խորհրդաւոր պահուսթոյլ տուէք ինձ որ ընկերակցացս կողմանէ յայտնեմ ձեզ մեր սրտի խորին երախտագիտութիւն՝ այն յոդնաջան աշխատութեանց համար զորս չխնայեցիք այնքան երկար տարիներ մեր յառաջացման համար : Կը վստահեցնեմ ձեզ թէ ձեր աշխատութիւնք ի դերեւ չեն ելած , անբերի անապատներու մէջ չէք աւանդած ուսման ու գիտութեան սերմերը : Այո՛ , ծլած ու բողոքած են մեր մէջ ազնիւ զզացմանց ծաղիկներ , խոհական գաղափարաց ովասիս մ'է եղած մեր միտք՝ չնորհիւ իմաստութեան այն ջինջ վտակաց որ ձեր շրթներէ կը հոսէին անընդհատ : Եւ ի փոխարէն ձեր անգին տքնութեանց ոչ այլ ինչ կարող ենք նուիրել ձեզ , բայց միայն անկեղծ սիրով լի մեր այս սրտեր : Զեր անունը ու յիշատակը անջինջ պիտի մնայ մեր սրտի տախտակաց վրայ դրոշմուած . ժամանակի ալիքները պիտի փշրին առանց աղարտել կարենալու զանոնք :

Կը խոստանանք արժանաւոր ուսանողներ ըլլալ , պատուարեր դպրոցին , պատուարեր աղքին :

Կը խոստանանք մարմացնել մեր կենաց մէջ բոլոր այն բարոյական սկզբունքներ զորս աւանդե-

ցիք մեզ : Պիտի ջանանք կենդանի , աճեցուն է-ակներ ըլլալ մանաւանդ հոգեւորապէս ու դարգացնել ընդ միշտ մեր հոգեկան աստուածային կարողութիւններ ու զգացումներ : Սակայն , որքան տկար ենք աշխարհի այս ալեծուփ ովկէանին մէջ առանձինն նաւելու : Ինչ փոթորիկներ , սատանայական ինչ խորհուրդներ , ինչ մոլորեցուցիք բարեկամներ , կենաց ինչ օձապայտ ուղղութիւններ կ'սպասեն մեզ : Մենք , դպրոցական սիրաբոյր մթնոլորավ սնած ու դարգացած անփորձ պատանիներ , անզօր ենք տոկալ աշխարհի հաղարումէկ վայրաքարչ աղդեցութեանց :

Արդ , մեզ բոլորովին մի՛ լքանէք , նորափետուրթեւերով անկարող ենք ապականութեան ու մոլութեան խաւերէն վեր առաքինութեան արփիաշող մթնոլորտին մէջ հոլաթեւել . դպրոցէն դուրս մանաւանդ կը կարօտինք ձեր խրատներուն : Ուստի կը խնդրեմ , ջերմագինս կը խնդրեմ , յետ այսու եղիք մեր մտերիմ և անկեղծ բարեկամներն՝ ուղիղ ճանապարհէն առաջնորդեարքակամներն՝ ուղիղ ճանապարհէն մէջ լու համար մեզ : Կենաց բուռն պայքարին մէջ ձեր աղդեցութիւնք թող խրախուսեն մեզ ճշմարիտ ախոյաններ ըլլալ բարւոյն ու ճշմարտին :

Այս յուսով միայն կրնամ ըսել ձեզ , մնայք բարեաւ :

Մնաք բարեաւ և դուք , ով սրտակից իմ բարեկամք . տարիներու ամրապնդած կապերն ահա միակ վայրկեան մը կը լուծէ , ու յուսահատ կը լուենք անբարբառ : Ահ , ո՞ւր էք , ո՞ւր , անոյշ խօսակցութիւններ , անմեղ խաղեր , գերերջանիկ տարիներ , ո՞ւր անհետացաք այսպէս շուտ : Մեր աշաց արտասուքներու մէջէն հազիւ կը նշմա-

րենք ձեր երկնաժպիտ դէմքը։ Երջանկութեան
թեւերը ինչ սրաթոփչ են, Ա՛ստուած։ Տարինե-
րով միասին ուսանիլ, նոյն գրասեղանին վրայ
ծոփլ, նոյն յարկին տակ աղօթել, միասին խա-
ղալ ու միասին լալ, սրտով ու հոգւով իրարու-
հետ խառնուիլ և յետոյ խոկոյն բաժնուիլ, ոհ,
Աստուած իմ, ով կարող է դիմանալ այս անո-
դոք հարուածին։ Ամենաջերմ ընկերներ, ով
վառվուն հոգիներ, միաք բարեաւ, միաք բար-
եաւ բաժանման քնարին թեւերն կը թրթուան
մելամազիկ, հարկ է բաժնուիլ։ Պարտականու-
թեան ձայնը կը հրաւիրէ ձեզ, անսացէք անոր։
Դուք մարդկութեան ծառայելու կոչումն ունիք.
անցան այլեւ պատրաստութեան տարիները։
գործի ժամը կը հնչէ։ Օն յառաջ, նոր աշխու-
ժիւ ու նոր եռանդեամբ սրացէք առաքինու-
թեան ասպարէցէն վեր, արշաւեցէք ճշմարտու-
թեան փառապսակ բնագաւառներն, յոյս ու լոյս
սփռեցէք ձեր շուրջը, հալածեցէք խաւարը,
ձեր կեանքով քարողեցէք զԱստուած, մարդկու-
թեան անդամոց մէջ նոր ոյժ մը եղէք և քայլ
մը ևս յառաջ մղեցէք զայն դէպի կատարելու-
թիւն։ Մեր ամենուն կեանքեր թող իրեւ շո-
ռաւիդներ ուղղուին դէպի միակ կեղրոն մը,
կատարելութիւն։



ԳՐ Ք Ե Ր

Ան որ մարդ մը կը սպաննէ, կը սպաննէ
բանական արարած մը, Աստուածոյ տիպը։ Սա-
կայն ան որ լաւ գիրք մը կը ջնջէ, կը սպաննէ
նոյն ինքն բանականութիւնը։ Շատեր կ'ապրին
աշխարհի մէջ իրեւ բեռ ուրիշներու իսկ լաւ
գիրք մը թանկագին կենսատու արիւնն է մեծ
հոգւոյ մը, զմռառուած ու մթերուած՝ ապրելու
համար կենաց ի կեանս։ Գիրքը՝ շունչն է բա-
նականութեան, և ով որ կը ջնջէ այդ անգին
կեանքը, անմահութիւն մը կը սպաննէ յաւէտ
քան կեանք մը։

ՄԻԼԹԸՆ

Աշխարհի ամբողջ հանճարներ գրքերու մէջ
կը շողան։ Հոն է Ապողոնի քնարն ու երգերն
Առևսայից։ Հոն կը փթթին չնորհարոյր՝ բանաս-
տեղծին երեակայութեան ծաղիկներն գեղա-
բողբօջ։ Հոն կը հոսի գիտութեան մեղրանոյշ
նեկտարը զոր աստեղագէտը երկնից փաղփուն
ծաղիկներէն և բնագէտը երկրի այլազան համեմ-
ներէն կը յօրինեն։ Փիլիսոփային խորհրդոց ով-
կիանն անոնց թերթերուն այն սև բիծերուն մէջ
կը ծփայ։ Հոն ամբարուած են բոլոր արուեստից,
բոլոր փորձառութեանց, բոլոր օգտաւէտ ծանօ-
թութեանց անսպառ մթերքը ապագայ սերունդ-

Ներու վայելքին համար : Լայնարձակ աւագանի մը կը նմանին գրքեր ուր կը հոսին անընդհատ անցելոյն բոլոր գիտութեանց ու արուեստից վը-տակները, բոլոր ինչ որ մարդկային միտքը խորհած է կամ յօրինած մարդկային սեռի բարելաւութեան ի նպաստ, և ուսկից կը յորդեն ոռոգելու ապագայի դաշտերն արգաւանդ :

Գիշերը երբ նստելով կը նայիմ լոիկ գրքերու վրայ, երկեային տարօրինակ տեսարանաց կ'այցելեմ : Տպուած էջերու հաւաքումներ չեն անոնք, ոգիներ են հրավառ : Կը ջրջապատեն զիս գիշերային խորհրդաւոր լուսութեան մէջ, կը խօսին ինձ հետ գերմարդկային լեզուաւ այնպիսի նիւթերու վրայ որոնց իրենք միայն ծանօթ են : Եւ ինչ վսեմ, ինչ գերիմաստ խօսքեր թանկադին գոհարներու նման կը թափին անոնց անուշիկ շրթներէն : Իրենց վեհ հոգիներ կարծես իմ մէջս կը հոսին : Վսեմ յոյզեր կ'արթննան սրտիս մէջ, կը մոռնամ գիշերն նսեմաստուեր, կը մոռնամ զաշխարհ վշտալի և կը թռչիմ անոնց հետ գէպի Եղիսական դաշտերն ծաղկագարդ, ուր խնդութեան կը չնչեն զեփիւռներ, կը փթթին բուրաստաններ հաճոյից և կը հոսին վտակներն երջանկութեան :

Իմ ճշմարիտ բարեկամներս են անոնք այս աշխարհի մէջ ուր բարեկամութիւնը կ'անհետի յաճախ ստուերի մը նման յաջողութեան արեգակին հետ : Որպէս երբեմն Մենասոր կ'առաջնորդէր անփորձ Տելեմաքի իր արկածալից ճամբորդութեանց մէջ, նոյնպէս ալ ասոնք կ'ընկերակցին ինձ կենաց դժուարին ուղեւորութեանս մէջ : Անկեղծ են միշտ, կը դատապարտեն ինչ

որ յոռի է, ինչ որ վնասակար է իմ մէջս ու տը-գեղ, և կը գովեն ինչ որ բարի է, գեղեցիկ ու վսեմ : Զերմ են միշտ . թէև աղքատ ըլլամ և անարգուած իսկ՝ մարդոցմէ, վերստին նոյն համակիր, նոյն սիրող ոգին կ'արտափայլի անոնց դէմքերուն վրայ : Յաջողութեանս մէջ ամպեայ սիւնին նման կը բոցափայլին ահաւոր խստութեամբ . իսկ ձախորդութեանս մութ գիշերին մէջ կը լուսավառին հրեղէն սիւնին նման : Երբ վշտաց գիշերը պատէ զիս, երբ աշխարհ իր երեսն դարձնէ ինձմէ պշտանօք, երբ ցրտանան բարեկամք և մթագնին դէմքերն աղգականաց, երբ ուր ալ դարձնեմ իմ աչեր մթութիւն և արհամարհանք միայն տեսնեմ իմ շուրջս, ոհ, յայնժամ կ'առանձնանամ գրատունս, կը բանամ սիրտն իմ վիրաւոր այս վեհ բարեկամաց առջև, կը թափեմ հոգւոյս դառնութեան մաղձերը անոնց սիրազեղ ծոցին մէջ : Խանդակաթ մօր մը նման կը սփոփեն զիս, համակրանաց յօղեցով կը լուսանան հոգւոյս դառնութիւնները, սիրոյ սպեղանին կը դնեն վիրաւոր սրտիս վրայ : Գորովանաց ու մխիթարութեան ճառագայթներ կը հոսին անոնց հրափայլ աչքերէն և կը փարատեն գիշերն վշտաց : Եւ երբ կը նայիմ այդ հրեշտակային դիմաց, յաճախ երախտագիտութեան մելանոյշ արտասուք կ'ոռոգեն իմ այտեր : Ովերկնային ոգիներ, քանի քաղցր էր հոգւոյս, առանց ձեղ քանի դառն պիտի ըլլար արդեօք այս ժմ կեանքը դուզնաքեայ :

Ի՞նչ հոգ երբ դարուս մեծամեծներ կ'արհամարհեն զիս, ի՞նչ հոգ երբ հարուստը չզիշտ-

նիր խցիկս այցելել, ի՞նչ հոգ երբ ընակարանու չէ հոյակապ և պերճ իմ զգեստ, ի՞նչ հոգ երբ աշխարհ կը խոժողի ինձ. մինչ նուիրական հեղինակներ կ'այցելեն զիս, մինչ աստուածանման ողիներ կուգան իրենց վեհափառ ներկայութեամբ սրբագործել իմ ընակարան. մինչ Միլթըն կուգայ նուագել հոն դրախտի երգերն քաղցրանուագ, մինչ Շէքսրիյը կուգայ սրտի քընարն թրթռացնել եռանդնաշարժ, մինչ Հիւկօ կուգայ վառել հոգին գթոյ յոյզերով. Զիմ նախանձիր երբեք հարուստներու վիճակին, այլ մանաւանդ կը գթամ անոնց վրայ, զի անձանօթեն ու զուրկ այն երկնային հաճոյքներէն զորս կը վայելեմ ամէն օր:

Երբ կ'առանձնանամ աշխարհի ժխորէն ու շփոթէն, խրախճանաց ու խնձղանաց հեռաւոր ձայներ տկար արձագանգի մը նման կուգան մեռնիլ լսելեացս մէջ և կ'ողբամ այն հաղարաւոր երիտասարդաց վիճակը որք ստորին հաճոյից միայն ծանօթ՝ անոնց մէջ կը յուսան գտնել իրենց երջանկութիւն։ Այո՛, դառնագին կ'ողբամ զանոնք որոնց առջեւ փակ հն հոգեկան փառահեղ տաճարին դոներ, որոնց աշխարհի գձութիւններէ ու մարմնեղէն ցանկութիւններէ կուրացած աչքեր՝ չեն կարող տեսնել երջանկութեան այն լուսաշող աշխարհ որ մոլութեանց ամպերէն վեր կը տարածուի։ Աշխա՛րհ գաղափարական հաճոյից, աշխարհ երեւակայութեանուկի երազներով գեղազարդ։ Ով գերագոյն երջանկութեան աշխարհ, կը զգամ հրապոյրներդ զորս, սակայն, աւաղ, չեմ կարող բացատրել և կուսեղէն աննիւթ հեղուկի մը նման կը հոսք

քեղմէ անձառ երջանկութիւն և կ'ողողէ համակ իմ հոգի։ Գրքերու քօղին տակէն կը ժպախս դու ինձ, աշխարհ խորհրդոց։

Դրքերու թերթիկներ, ինչ հրաշալեաց հանգիստանք։ Անոնց մէջէն կը սփռէ վարդը իր բոյր, անոնց մէջէն աստղերը կը ցողեն իրենց լոյս։ Անոնց մէջ կ'արտափայլի գեղանի կոյուը, գրագէտին ճարտար վրձինին տակ առաւել ևս գեղեցկացած։ Անոնց մէջ կը ցոլանայ գարնան գեղն ու պերճանքն աննման։ Ովկիանը հոն կը գոռայ, թռչնիկը հոն կը դայլայլէ, հոն կը կարկաչէ վատակն ականակիտ։ Պատանին հոն կը սիրէ, կ'երգէ ու կուլայ, ծերունին հոն կ'աղօթէ, կինը հոն կը ժպտի։ Անոնց այլ սպիտակ ծալքերուն մէջ ծրարուած է ամբողջ տիեզերք իր համայն ձեւաշատութեամբ, իր բիւր գոյներովն ու ձայներով, և մարդկային սիրած՝ իր համայն ծուփերով։ Ով հայելիք բնական վեհութեանց ու գեղեցկութեանց, ով դիւթական պատկերք հոգեկան աշխարհի, ձեզ ունենալ՝ տիեզերաց տիրանալ ու երջանկութեան վերնագոյն բնագաւառները վերթեւել չէ՞ միթէ։

Օրհնեալ ըլլաք, ով վեհափառ ոգիներ, որ ձեր հանճարի գոհարներն ծրարելով գրքի թերթերու մէջ կը նուիրէք թշուառ մարդկութեան։ Օրհնեալ ըլլաք, որ ձեր կեանքն և աւիւն կ'սպառէք իրեւ փարոս՝ աշխարհի փրփրադէզ ալեաց վրայ տատանող հէգ մարդկութեան ուղին ցոյց տալու։ Օրհնեալ ըլլաք, դուք աստղեր լուսացնցուղ, որ կը փալիլաք մարդ կութեան խաւար հորիզոնին վրայ ու կը լուսաւորէք

մութ սրտեր, դուք գաղափարականի մարդարէներ, դուք երջանկութեան առաքեալներ։ Ժամանակն, այն որ կը կրծէ յաղթականին փառաց դափնին և մոռացութեան փոշին կը սփռէ իշխանաց յիշատակարաններու վրայ, երկիւղածութեամբ կը մօտենայ ձեր խոնարհ գերեզմաններուն և փառաց ծաղիկներ կը սփռէ անոնց վրայ ։ Ձեր աճիւնն ննջէ թէն երկրի մի աննշան խորշին մէջ, այլ տակաւին կ'ապրիք դուք մատենից և երախտագէտ մարդկութեան սրտերուն մէջ, զի դուք մարդկութեան բարերարներն էք ։ դուք մեծ էք ։ դուք անմահ էք։

1890

ԽՈՐՀՐԴԱԾՈՒԹԻՒՆՆԵՐ ՄԱՐԴԿԱՅԻՆ ԿՐԱԽԲԻ ՄԸ ՎՐԱՅ

Ըսէք մեղ, ով մեռեալք, ձենէ մին չպիտի՞ գթայ մեղ ու պարզէ սա գաղտնիքը, թէ ի՞նչ էք դուք և ինչ պիտի ըլլանք մենք ընդ փոյթ։

ԹՕՄՍԼՆ

Տխուր նշխարդ դու անցեալ մի կենաց, սկը յիշատակդ մարդկային մի արարածի, մինչ առքեղ կը նայիմ, գիշերուան նման սեւ սեւ խորհուրդներ կը պաշարեն միտքս։ Աշխարհի փառքըն ու պերճանք, կենաց վայելքներն ու հաճոյքներ ուսկի ասուպներու նման կը թոշին հոգւոյս

հորիզոնէն հեռի։ Ոսկորներու այդ անզգայ զանգըւած, այդ որդնակեր գանկ, այդ յերկ ու մերկ կողեր, այդ փառած սրունքներ՝ միակ մնացորդներն են արարածի մը որ կը խոկար, կը յուզուէր ու կ'երազէր։ Դա՛ գանկիդ մէջ տիեզերքէն ընդարձակ հոգի մ'էր դրած բոյն, հոգի մը՝ որ բովանդակ տիեզերաց մէջ կ'առնէր թռչան, ուր կը ծփային ովկիանք խորհրդոց ու գաղափարաց։ Սա՛ կրծոցդ տակ սիրտ մը կը բարախէր, քնար մը արարչակերտ, և ինչ ինչ մելանոյշ նուագներն թռչած երբեմն անոր զգայուն թելերէն։ Սիրոյ ու գթոյ, խնդութեան ու թախծի ինչ քաղցրադաշնակ մեղեդիներ բարձրացած են անկէ։ Սա՛ ակնակապիչներուն տակին երկու լուսավառ աստղիկներ կը չողային, երկու փալվուն աչերու որոնց մէջ կը բոցափայլէին բոլոր կիրքերն հոգւոյ և զգացմունք սրտի։ Սյս փոքրիկ աչաց մէջ կը պարզէր երկին իր վարագոյրն աստեղալից։ ոսկենչոյլ արփին և եթերն գուներփեան հոս, այս փոշելից ծակոտեաց մէջ, կը դիսէին իրենց պատկերներն վեհաշուք։ մշտափրփրուր ովկիաններ համայն կոհակներով այս փոքրիկ ծիրերուն մէջ կը ծփար և բազմագունեան ծաղիկներ այս աչերն կը պճնէին գունագեղ։ Եւ սա՛ անդամներն կը չարժէին, և այս ըրթներն կը խօսէին և սա՛ երեսները կը ժպտէին . . .

Մայր մ'էիր արդեօք, և սա՛ կրծոցդ վրայ սեղմած ես սիրասուն զաւակներ։ ծնողական սիրոյ հուրը բոցավառած է երբեմն այս սառուցիկ կուրծքին ներքեւ։ կամ կոյս մ'էիր դեռ գեղափթիթ, և այն ինչ սիրոյ երկնաշունչ բոյրն

կենացդ գարնանային թերթիկներէն ծաւալիլ սկսաւ խնկանոյշ՝ մահուան անգութ խորչակն թարշամեցո՞ւց զքեզ, ծաղի՛կ նորաբողբոջ: Պատանի՛ մ'էիր գեղածաղիկ և մինչ գիտութեան բուրաստանէն անթառամ ծաղիկներ կը քաղէիր ճակատդ պասկելու, մինչ յուսոյ ոսկեփետուր թիթեռներու հետ կը խաղայիր, նենդաժետ մահն իր սեւ ծուղակին մէջ որսաց քեզ: Կուսածաղիկ օրիորդ մը գրաւա՞ծ էր այս սիրտդ և ներա անուշիկ պատկերը սրտիդ խորագոյն ծալքերուն մէջ ծրարած՝ գերեզմա՞ն իջեցուցիր քեզ հետ: Զներե՞ց մահն գէթ համբոյր մը քաղել անոր վարդ այտերէն և յետոյ մտնել ի հող սե...: Կամ ծերունի՞ մ'էիր ալէծաղիկ, և զուարթ մանկիկներ ու թոռներ փարա՞ծ են այս ծնկացդ, անոնց քնքոյշ ձեռներ սեղմա՞ծ եռ սա չոր ձեռաց մէջ, երջանկութեան արտասուք հոսա՞ծ են թարշամեալ այտերէդ վար...:

Բանաստեղծական ոգի մը թերևս կը վառէր այս ճակտին տակ ու բանից հոգեյոյց կայծեր են թոչած սա՛ անհետացած շրթներէն: Սա՛ քարացած մատներ թերևս քնարի մը թելերն են թրթուեցուցած և հոգի են ներշնչած անշունչ այդ առարկային: Ինչ ալ եղած ըլլաս՝ մարդ մ'էիր, տիեզերաց հրաշակերտը, Արարշական հանճարին գլուխ գործոցը: Քու մէջդ կ'եռար ու կը փըրփըրէր կեանիլ, այդ գաղտնալից զօրութիւնը, որ կը կենդանագործէր այս անդամներ, շարժում կուտար անոնց, գեղ կուտար ու փայլ: Քանի՛ սխրալի յիշատակներ կապուած են այս տիրատեսիլ անդամներուդ հետ.... ի՞նչ մնաց, ի՞նչ այդքան սքանչելիքներէ, այդքան երկնային գե-

գեցկութենէ: — Կմախքը այս միայն զազրատեսիլ որ փոշի պիտի լուծուի չուտով...: ի՞նչ խաղէ այս, ո՞վ երկին: ինչո՞ւ ստեղծել այնքան կատարելութիւն և չքացնել չուտով: ի՞նչ, կը զղջա՞ս զմարդ արարչագործելուդ համար, ո՞վ Աստուած: կամ անոր փառքն ու հանճարը երկնաթուիչ նախանձի՞ կը գրգռեն քեզ, ո՞վ Անհուն Հանճար, և ասոր համար փոշիի մէջ կը խոնարհեցնես անոր գլուխը վեհապսակ:

1891

ՄԱՀՈՒԱՆ ԵՒ ԱՆՄԱՀՈՒԹԵԱՆ ՎՐԱՅ

ԽՈՇՈՒԻՐԴՆԵՐ

Ա.

ՄԱՀՈՒԱՆ ՏԵՍԱՐԱՆԸ

Կենաց մէջ կան այնպիսի պարագաներ, այնպիսի խորհրդաւոր ժամեր երբ մարդ կը բերուի մաածել անգամ մը ահարկու հանդերձելոյն վրայ, երբ աշխարհ, վայելք ու պերճանք իբրև ստապատիր երեւոյթներ կ'անհետին տեսութենէ ու Մահը, դժնեայ Մահը, իբրեւ միակ իրականութիւն կը կանգնի իր առջեւ:

Այսպիսի տխուր մտածութիւններ՝ մոայլ ամպերու նման մտացս ջինջ երկինքը մթագնել կ'սկսին: կը հարցնեմ իւրովի: ի՞նչ եմ, ինչո՞ւ աշխարհ եկայ և ո՞ւր կ'երթամ: Եւ ահա՛ զար-

Հուրելի տեսարան մը կը պատկերանայ աչացս
առջեւ : ի՞նչ է որ կը տեսնեմ , ո՞վ դժոխք . . .
գոցուէ՛ , գոցուէ՛ , ահարկո՛ւ տեսարան . այլ ա-
հա՛ կը բացուէի ան՝ ահեղ ու քստմիելի . . . Մար-
մինսէ , մարմինս , անշնչացած մարմինս . . . Ա-
չերս փակուած են . սիրտս ա'լ չբաբախեր , սա-
ռած է այնքան քաղցրիկ զգացումներով ջերմ
սիրտս . . . , շրթներս գոցուած են առ յաւէրժ . . .
անշարժ ձեռներս կը ծալեն պա՛ղ կուրծքիս վը-
րայ . . . , տժգոյն երեսիս վրայ կրակէ համբոյր-
ներ կը դրոշմեն , բարեկամաց տաք տաք ար-
ցունքները կը գլորին սառ ճակտիս վրայ . . . Սե-
ւադէմ մարդիկ զգայագիրկ մարմինս կը պա-
տանդեն . . . , կը շարժի դադաղս յամր ու տը-
խուր . . . Ո՞ւր կը տանիք գիս , ո՞հ , ո՞ւր . . .
Մա՛յր իմ , սիրելի՛ մայր , տե՛ս մէկհատիկ տղադ
առած ո՞ւր կը տանին : Նեղ փոս մը կայ բաց-
ուած , հոն կ'իջեցնեն զիս . . . : ի՞նչ կ'ընէք , ան-
խի՞ն մարդիկ . երկի՞ն , օգնութի՞ւն , օգնու-
թի՞ւն : Սեւ հողը վրաս կը թափի . կեցի՛ր , ժպի՛րհ
հոդ , անգո՞ւթ հոդ , ի՞նչ կ'ընես . . . : Երկրի մութ
կուրծքին մէջ միայնակ կը մնայ մարմինս . զա-
զիր որդեր ու ձմիներ անպաշտպան մարմնոյս վը-
րայ կը յարձակին , կուրծքու կը փորեն , սիրտս կը
կրծեն , աչերս կը ծակեն , ուղեղովս կը սնանին
. . . Հա՛յր իմ , ո՞ւր ես . տե՛ս , սիրելի որդիդ
որուն վրայ կը գուրգուրայիր , որո՞նց կեր կ'ըլ-
լայ . . . Ո՞վ նախախնամութիւն , այս ցուրտ փո-
սին մէջ ոչնչացնելո՞ւ համար ստեղծեցիր
զիս . . .

Բ.

ԱՆՅՈՒՆՈՒԹԻՒՆ ԳԵՐԵԶՄԱՆԻ

Եթէ գերեզմանի սահմաններէն անդին չկայ
մի վայր երանաւէտ ուր աշխարհի տառապեալ
հոգիներն , զրկեալներն ու անիրաւեալներ պսակ-
ուին մշտնջենական երջանկութեան դափնինե-
րով , ուր սիրելիք միանան անբաժան . թող , ու-
րեմն , թշուառութեան ճիրաններու տակ փշրուող
այն բիւր հէդ արարածոց աղիողորմ հառաշներն
երրեւ բողոքի շանթեր պատռեն երկինքը : Ո՛հ ,
պղծուած անմեղութեան արտասուայեղձ այն
ակնարկներ , դժոխըմբեր տանջանաց տակէն
բարձրացող այն բիւր սրտառուչ հայեցուածներ
թող իբրեւ սուրեր խրին Աստուծոյ կողը : Որ-
դեկորոյս մայրը իր հոգեհատոր զաւկին ցո՞ւրտ
դիակը գրկած , մինչ գերեզմանի սեւ ճիւաղը
իր բերանը լայն բացած այդ միակ նշխարն ալ
կլելու կը պատրաստուի , ո՞հ , այդ խելակորոյտ
մայրը այս սոսկալի ճգնաժամին մէջ իր հոգւոյն
բոլոր դառնութեամբ շաղախուած անէծքներ թոր
ժայթքէ երկնից դէմ :

Եթէ մարդկութիւն կոչուած գաղափարա-
կան անուան մը ծառայել է իմ կենաց միակ նը-
պատակը , եթէ այդ երեւակայական մեքենային
մէկ մասն եմ շնչին , եթէ չունիմ արժանիք իբ-
րեւ անհատ , իբրեւ անջատ էակ մը՝ թոչունը
երջանիկ է ուրեմն քան զիս :

Եթէ գերեզմանէն անդին չկայ գոյութիւն
մը , երբ ախոյեանք ճշմարտին ու բարւոյն ստա-
նան յաղթութեան դափնին անթառամ , երբ հո-

գին սաւառնի ազատաթեւ մաքրափայլ մթնոլորտի մը մէջ, ինչո՞ւ ցանկութեանց ու կրից չյանձնենք զմեզ, ինչո՞ւ առաջինութեան, արդարութեան և սրբութեան հետեւինք, ինչո՞ւ զեղխութեանց ու շուայտութեանց չըլլանք անձնատուր, ի՞նչ է կրօնն, ի՞նչ է աստուածպաշտութիւն, ի՞նչ է անձնուիրութիւն — Յիմար մարդկութեան մը ցնորդքները:

Եթէ մահուան սառնահար ձեռքը թառամեցընէ պիտի հոգւոյս կոկոնազարդ ծաղկել, եթէ գերեզմանի սեւ շրջափակը անդունդ մընէ ուր պիտի կորնչին իմ բոլոր ոսկի յոյսերս ու երազներ, իմ երկնաթռիչ տենչերս ու իղձեր, եթէ շրիմը սև դուռն է ոչնչութեան. ի զուր են ապա բոլոր ինձ չնորհած բարիքներդ, ո՞վ նախախընամութիւն, երանի՛ թէ, ո՞հ երանի՛ թէ քար մ'ըլլայի անզգայ, փուշ մ'ըլլայի:

Եթէ անմահութեան ճառագայթները չպիտի լուսաւորեն գերեզմանի մութ անցքը, թող ուրեմն բոլոր այն երիտասարդներ, որք գեռ նոր կենաց ծաղկահիւս բուրաստանին մէջ ոտք կոխած, գեռ նոր սիրոյ բոցէն հրահարուած՝ երշանկութեան ոսկեղնիկ երազներու բնագաւառուին մէջ կը սաւառնին, իսկոյն անյատակ անդունդ մը բացուած կը տիսնեն իրենց առջեւ, կը տեսնեն բոլոր յուսոյ աստեղաց մի առ մի ինաւարիւն, կ'զգան մահու ժահարոյր շունչը որ կ'սկսի ծաւալիւ, տարածուիլ ու տիրել իրենց երջանկալից հոգւոյն, բոլոր այսպիսի եղկելի երիտասարդներ՝ գերեզմանի մահասարսուռ եղերաց վրայ կանդնած՝ դառն հառաչանօք թող հեծեծին վաղամեռիկ բանաստեղծին, Դուրեանի, ոստողեր, որոնք

հրաբուխի մը լաւաներուն նման դուրս ժայթքած են անոր հրատոչոր սրաէն:

«Ողջո՞յն քեզ Աստուած դողդոջ կակին Շողին՝ փթիթին՝ ալւոյն ու վանքին, Դու որ ճակախու վարդն ու բացն աշերուս Խեցիր թրթռումն շրթանց, թոփչն հոգւոյս, Ամպ տըւիր աշացս, հեւք տըւիր սըրտիս, Ըսիր մահուան դուռն ինձ պիտի ժպտիս: Անշուշտ ինձ կեանք մը կազմած ես ետքի կեանք մ'անհուն շողի՝ բոյրի՝ աղօթքի, իսկ թէ կորնչի պիտի իմ հուսկ շունչ Հոս մառախուղի մէջ համր՝ անշըչունչ: Այժմէն թող որ շանթ մ'ըլլամ դալկահար՝ Պլուսիմ անուանդ մունչեմ անդադար, Թող անէծք մ'ըլլամ քու կողըդ խրիմ, Թող յորջորջեմ քեզ, Աստուած սիերիմ:

Գ.

ՍՏՈՒԳՈՒԹԻՒՆ ԱՆՄԱՀՈՒԹԵԱՆ

Այլ ի՞նչ կըսեմ, Աստուած իմ, կը ցնորիմ. Ներէ ցնորած մաքէս դուրս ժայթքող այս անարդալից, այս լիրք խօսքերուն: Ներէ ճճիխո քեզ գէմ շուրթն բանալ կը համարձակի: Անհուն սիրոյդ ովկիանին մէջ խոր թալէ իմ այս խելագար հոգիս դուրս թոշող այն սեւ, դժիսքի պէս սեւ խօսքեր:

Դու որ այս չքոտի մարմինս սնուցանելու համար կ'արգասաւորես երկիրը և բիւր ձեւափոխութեանց կ'ենթարկես նիւթը, Դու որ լոյսը միջոցի անբաւութենէն աչացս կը խրկես ի տես և կը տարածես տիեզերքը անպարագիծ ուր սրա-

Նայ իմ միաք, Դու որ ԲՈԼՈՐ կարողութեանցս
գործունէութեան ու զարդացման համապատաս-
խան միջոցներ ես ստեղծած, միթէ կարելի՞է, կարելի՞է այդքան խորին իմաստութեան որ տայ
ինձ այս անհուն բաղանքները և զրկէ զիս զա-
նոնք իրագործելու միջոցներէն:

Մինչ բնութեան մէջ ամէն բան ունի իր նը-
պատակը, իմ հոգի՞ս միայն, իմ ջանքե՞րս, իմ
խորհուրդնե՞րս, իմ ձգտումնի՞րս ու վիշտե՞րս. են
աննպատակ:

Մինչ ծաղիկներ կը յառնեն իրենց գերեզ-
մաններէն ի ձայն գարնան, անմահութեան երկ-
նակոչ ձալնը չպիտի՞ հնչէ շիրմիս վրայ:

Մինչ բնութիւնը թեւեր կուտայ գետնասող
որդին եթերը սաւառնելու, իմ հոգիս չպիտի՞
վերթնէ երկինք:

Մինչդեռ նիւթը չոչնչանար, այլ իր ձեզ մի-
այն կը փոխէ, այսօր ծառի մը տերելը, վաղը
ծաղկի մը թերթիկ, միւս օր թռչնոյ մը թեւ
օդասլաց. բանաւո՞ր է հաւատալ թէ՝ նիւթը
նուաճող, զայն իր օգտին գործածող, անկէ գե-
րազանցապէս բարձր եղող հոգին ոչնչութեան
մատնուած է:

Կամ հոգին ես կրնա՞յ ձեափոխուիլ, իմ յի-
շողութիւնս, իմ գիտակցութիւնս, իմ դատո-
ղութիւնս և իմ փորձառութիւն կրնա՞ն օր մը
ուրիշնը ըլլալ: — Ո՛չ երբէք. անանջատելի են
անոնք և անփոփոխելի որպէս Աստուած:

Մինչ նիւթական ամէն գոյութիւն իր կատա-
րելութեանը կը դիմէ ու կը հասնի անոր, սերմի
հատիկը ծաղիկ մը կ'ըլլայ գեղափայլ և միզա-
մածներն ալ աստեղային դրութեանց կը փոխ-

ուին, միթէ մա՞րդս միայն բացառութիւն մըն
է այս տիեզերական օրէնքէն. մարդուս աստ-
ուածային կարողութիւններն ու զգացումնե՞ր մի-
այն անկատարութե՞ան դատապարտուած են:

Եթէ այս աշխարհս ըլլար մարդուս գոյու-
թեան միակ միջավայրը, ինչո՞ւ հոգին իր լրա-
ցումը չգտներ հոս: Տիեզերքը վսեմ, ընդար-
ձակածաւալ ու գեղեցիկ ինչո՞ւ չգոհացներ մեր
հոգին: ինչո՞ւ որքան ծանօթանանք նիւթին
այնքան աւելի կը բաղձանք անդին անցնիլ անոր
սահմաններէն: ինչո՞ւ բնական վեհ երեւութից
տակ հոգեկանը, տեսլականը ու գաղափարսկա-
նը կը փնտռենք, և տիեզերաց ամենավսեմ ե-
րեւոյթներէն կ'ստիպուի հոգին վսեմագոյն խոր-
հուրդներու բարձրանալ: ինչո՞ւ տրուեցան մեղ
կատարելութեան համար ունեցած մեր այս
բուռն ձգտում, այս անսահման սէր, այս ան-
հուն բաղձանքներն ու կիրքեր զորս ժամանակը
և միջոց չեն կարող սահմանափակել և որու աշ-
խարհ չկրնար յագուրդ տալ: Ոչնչութե՞ան
համար միթէ տրուեցան մեզ այս կատարելու-
թիւններ: Եւ միթէ անմահութեան գաղափա-
րը որ մտաց հիմնական սկզբունքներէն մին կը
կաղմէ՝ պատրանք մընէ լոկ: Ի՞նչ, Նա որ ճշ-
մարտութիւնը մեր հոգեկան բոլոր գործողու-
թեանց հիմէ դրած, կը ստէ՞ միթէ նոյն ինքն
այդ Սնձ անմահութեան խորհուրդը մեզ ներ-
շընչելով:

Ո՛չ, Աստուած իմ, թող կարկի բերանս եթէ
այս անիրաւ խօսքն ըսեմ Քու անհուն իմաստու-
թեանդ, արդարութեանդ եւ սիրոյդ ընդդէմ:
Հոգիս «Անմահութիւն» կը մրմիջէ, Բնութիւնն

ու Ս. Գիրք «Անմահութիւն» կը գոշեն, շրթներու ալ ուրեմն «Անմահութիւն» պիտի ձայնեն կենացս բոլոր օրերուն մէջ :

1891

ԲՆՈՒԹԻՒՆ

Եւ մեր այս կեանք, հեռի մարդկային ժըլսորէն, լեզուներ կը գտնէ ծառերու մէջ, մատեաններ՝ կարկաչահոս առուակաց մէջ, քարողներ՝ ապառաժներու մէջ և բարիք ամենուրեք :

Շէթ ՔՄԲԻՐ

Ծիծաղկոտ դարունը կը ժպտի եղանակի վարդ ճաճանչներով՝ բնութիւնը գեղափայլ հարսի մը նման զարդարուած է գեղապահոյն : Արշալուսոյ քըրկմաթոյր ամպիկներէն քօղ յօրինած, հեղուկ մարդարիտներէ մանեակ կապած, ծաղկահիւս մարդերէ շրջազդեստ ձեած և ոսկի շողիկներէ վարսեր հիւսած՝ կը նադի ու կը ժպտի, կը փայլի ու կը վառի բոսորագեղ :

Ինչո՞ւ փակուած միանք անձուկ սենեակներու մէջ մինչ այսքան գեղեցիկ է բնութիւն, մինչ ամեն տեղ ժպտի ու ծիծաղ կը փթթի, եկ, ընթերցող, գուրս ելլենք մեր խտիկներէն ուր փակուած էինք մասցեր երկար ատեն ու նետուինք բնութեան ասպնջական կրծոց վրայ : Տի-

եզերական այս ծիծաղներու ու ժպիտներու, բոյրերու ու թոյրերու, համբոյրներու ու ողջագուրումներու ովկիանին մէջ թաղուինք խորասոյզ :

Տե՛ս, ի՞նչ անոյլ կը շնչէ հովիկը, հեշտաբուրիկ շունչը բնութեան : Ի՞նչ քաղցր կը դայլայլեն դա' թուչնիկներն, եթերային պուէտներ, որ բարձրերէն, լուսոյ բնագաւառէն, մեղրանոյշ գեղգեղանաց հոսանքներով կ'ողողեն զաշխարհ, ինչպէս արշալուսոյ շողերով թաթախուն կը փայլփրան փետրագեղ աստղիկներու նման : Ի՞նչ հեղիկ կը հոսին արևուն ծիրանի ճաճանչներ, հո՛ս լերան մը կատարը թագաղարդելու ճոխափառ գոյներով, հո՛ն ճակի մը ալեակներն ոսկի ներկելու, հո՛ս ծաղկի մը թերթիկներն գեղերփինելու, հո՛ն կոյսի մը սիրարկու աշերն լուսավառելու : Տե՛ս, քանի՛ չնորհագեղ կ'օրօրին դա' ամպերն հողմածփիկ իրեւ ձիւնափայլ նաւակներ որ իրենց ոսկի ու արծաթ առագաստները հեղաշունչ սըղոխներու առջև պարզած՝ երկնի կապոյտ ովկիանին մէջ լուսեղէն ալեակներու վրայ կը սահին յուշիկ : Երկնային ոգիներով են արդեօք նաւակներ որոնցմով կուգան զրօնուլ երկրի լրթակապոյտ մթնոլորտին մէջ : Հովիտներն ու ծործորներ, դաշտերն ու բլուրներ՝ լուսոյ ու ստուերի զուգախառնմամբ՝ ի՞նչ սքանչելի պատկերներ երեան կը բերեն : Տե՛ս, սա' ակնվանեայ լըակը, ինչպէ՞ս անդորր կը ննջէ իր կանաչածիր բայնին մէջ, կ'երազէ՞ արդեօք, կը խոկայ կամ վիշտե՞ր ունի . զի ինչո՞ւ մերթ կնճիռներ կ'երեւին իր փայլուն ճակտին վրայ : Սրտի մը յոյզերն չե՞ն միթէ այդ ալեակներ, վշտակիր սրտի մը մաղձերն չե՞ն արդեօք այդ փրփուրներ և խուլ

Հեծեծիւնները որ իր կուրծքէն կը բարձրանան
թախծեալ հոգւոյ մը հառաջներն չե՞ն միթէ :
Բայց ի՞նչ կ'ըսեմ .— ամօթլեած կոյսի մը ժպիտ-
ներն են այդ ոսկեգոյն ալեակներ և սիրոյ մեղ-
մածայն երգեր՝ այդ մրմունջք : ի՞նչ անոյշ կը
բուրեն սա՛ ծաղիկներ՝ արշալուսոյ շաղերովն ու
շողերովն օծուած , ի՞նչպէս լոկի կը բանան
ու կը գոցեն իրենց ցողաթուրմ թերթիկներ :

Քանի՛ հմայիչ է այս տեսարան , ի՞նչ գեղե-
ցիկ : Եւ քանիցո բնութեան սիրովն բոցավառ՝
քերած ենք դա՛ բիւրեղ լճակին դալարահիւս ա-
փերը , կամ ընկողմանած սա՛ ծառազարդ բլրա-
կին զառիթափին վրայ : Քանի՛ցս մեր վշտարեկ
սրաերու մաղձերն բերած ենք թափել սա՛ ար-
ծաթ վտակին մեղմահոսիկ ալեաց ծոցը : Քանի՛ցս
առանձնացած ենք սաղարթագեղ ծառի մը հո-
վանւոյն տակ և դիտած զմայլուն ականակիտ առ-
ռակը որ մերթ հրահոս ճաճանչներ ժողովելով
իր կրծոց վրայ կը հրդեհի իրեւ սիրտ մը սիրա-
կէզ , մերթ կանաչ մարդերու և մարմանդներու
տակէն սողոսկելով իր սիրային վէպերը կ'երկնէ ,
մերթ կը ժպտի և ձիւնաթոյր ալեակներ կը ծաղ-
կին գեղարողբոջ , մերթ փոքրիկ ծաղկածիր լը-
ճակներ կը գործէ ուր կուգան թափիլ բոյլերն
աստեղաց և շողերն արփւոյն :

Եւ այս առարկաներ , այս ցուրտ ու անշունչ
առարկաներ , ի՞նչ բոց ու կրակ յոյզերու վառա-
րաններ են : Անոնց կրծոց ներքեւ ի՞նչ խոր-
հուրդներ , ի՞նչ երազներ և ինչ հրավառ ոգի-
ներ կան : Գիշերուան արծաթշողիկ գոհարներն
զորս Սրարչին ձեռներ կը սփռեն գեղաշար , լու-
սապայծառ արփին , մելաքաղցրիկ լուսնակը . ա-

առնք ի՞նչ ոգիներ են : Երկնային էակաց աչե՞րն
են արդեօք , որոնցմէ լոյս կը ճառագայթէ և ի-
րենց խոկերն ու տենչերը կ'արտափայլէ . ի՞նչ
խոհեր ծրարուած են ովկիանու սառնաջուր իորե-
քուն մէջ : Վոեմ գաղափարաց որպիսի՛ մարմ-
նացումներ են սա երկնարերձ լեռներ : Սակայն
նուա՞զ խորհրդալից են միթէ թոշնիկն ու ծա-
ղիկ , ջուրի կաթիլն ու հատիկն աւազի , չնչին
միջատն և որդն գետնասող : ի՞նչ երկնային ի-
մաստութեան ճառագայթներով են համակ ողո-
ղուն , գաղափարաց ի՞նչ ովկիաններ կը ծփան
սա՛ քարին , սա՛ հողի կոշտ բեկորին վրայ , քանի՛
խորախորին գաղտնեաց բանալիներն ատոնց պահ-
պանութեան է յանձնած Արարիչն : Այո՛ , ո՛վ
Շեյքսրիր , լեզուներ ունին ծառերն , լեզուներ
ունին ծաղիկներն , լեզուներ ունին քարերն , հո-
ղերն , ժայռերն ու ջուրեր :

Եւ ես կը սիրեմ մենանալ թաւուտի մը ստուե-
րախիտ հովանւոյն ներքեւ ուր չհասնին ճայներն
մարդոց , ուր չտեսնեմ մարդկային դէմքեր : Կը
սիրեմ միայնակ ծունր կրկնել բնութեան բարա-
խուն ու կանաչ սրտի վրայ և լսել այդ անհուն
սրտին հառաջներն ու մրմունջներ , յոյզերն ու
երազներ , և սուղիլ այդ թրթոռուն հոգւոյ գաղտ-
նալից խորչերուն մէջ : Կը սիրեմ յառիլ ծաղկին ,
վտակին , լճակին և եթերային կապոյտին , ու պար-
զել սիրտս անոնց առջեւ , երգել ծաղկին իմ
սրտի նորաբողբոջ սիրոյ երգերն քաղցրանուագ ,
յանձնել զեփիւոփին իմ խորհուրդներս ու երազ-
ներ որ տանի հնչէ փափկագեղ կուսին լսելեաց ,
թափիլ վշտերս ու հոգերս բիւրեղ լճակին սի-

բազեղ կրծոց մէջ և հեշտաբուխ արտասուօքու
թրջել շիւղը խոտին նորածիլ և արձակել տեն-
չերս ու իդաեր որ սլանան ոսկեթև եթերը կա-
պուտագեղ : Կը սիրեմ վե՛ր սաւառնիլ, թափա-
ռիլ գեղափթիթ գաղափարաց եղիւսեաններու
մէջ, մոռնալ աշխարհ և իր բոլոր գձձութիւն-
ներ, մոռնալ մարմինը ու իր բոլոր ստորին ցան-
կութիւններն ու հոգւոյ թիւերով բարձրանալ
վեր, միշտ վեր և ճախրել յաւիտենական փառա-
հեղ ճշմարտութեանց աշխարհներու մէջ : Կը
սիրեմ մանաւանդ համագոյից այդ բազմութեան
հետ պաշտել իմ Արարիչս Բնութեան վեհաշուք
տաճարին մէջ, ուր ծաղիկներ բուրվառ կը շար-
ժին խնկալից և թուչուններն հոգեբուխ շարա-
կաններ ու սաղմոսներ կ'երգեն : Կը բաղձամ որ
իմ աղօթքս զեփիւոին սոյլին, ծաղկին բոյրին
և միջատին բզզիւնին հետ խառնուած ենէ երկ-
նաւոր Հօրս առջեւ :

Քեզի կը սիրեմ դիմել, ո՞վ Բնութիւն, ոգիդ
բիւրալեզու : Քու տաղերուդ կը սիրեմ դնել
ունկն և կարդալ քու բանաստեղծութիւններ-
անմահ տաղեր զորս հրաշէկ գրչաւ մը կը գրես
վարդին ու չուշանին, արշալուսոյ ու վերջալու-
սոյ, աստեղազարդ երկնից և անծայրածիր ովկի-
անին վրայ, ծաղկագիր ու աստեղազիր բանաս-
տեղծութիւններ : Քեզի կը սիրեմ դիմել, և քու
կայծերէդ ու բոցերէդ հրահարել սիրաս և քու
խոհերէդ լուսաւորել միտքս :



ԻՐԻԿՈՒԱՆ ԽՈՐՃՈՒՐԴՆԵՐԻ

Իրիկուն է . արեին վերջին շողեր կը սփռուին
Կաթնաթոյր ամպոց ծուէններու վրայ որ կը
փայլին բոսորաններկ իրրե փունջեր վարդի : Ա-
քեդակը վեհափառ ծերունիի մը նման կանգնած
բլրոյն կատարն՝ կը դիտէ չքնագեղ այն տեսա-
րաններ որ կը տարածուին ստորև իրրեւ պատ-
կերներ թովչական, ու իր վերջին սիրաջերմ այլ
մելաքաղցրիկ ակնարկներն արձակելով եղեմա-
կան այն բլուրներուն, զորս ողջունեց առաւօ-
տուն խնդալիր, կ'ամփոփէ լուսոյ խոնջ թեւերն
ի հանգիստ :

Ոհ, որպիսի համապատկեր մարդկային կե-
նաց : Այսպէս չէ՞նակ ալեզարդ ծերունին որ
կանգնած իր տարիններու բլրոյն վրայ՝ դէպ անց-
եալը կը յառէ մթագնեալ իր աչեր : Թափառէ',
ով ծերունի, յիշատակաց ոսկեղնիկ տեսարաննե-
րու մէջ : Դիտէ՛ մանկութեանդ հեռակայ այն
բուրաստան զոր կենացդ արշալոյսին մէջ ողջու-
նեցիր, դիտէ՛, անմեղութեան շողերով գեղա-
զարդ այն եղեմ . հրաժեշտ տուր, անցեալ այն
բիւր օրհնութեանց որ երբեք, երբե՛ք չպիտի
դառնան վերստին : Առատ թող հոսին քու ար-
տասուք՝ ինչպէս կը հոսին ցողք վերջալուսոյ
թարթիչներէն : Տիրանոյշ ժպտով մը փակէ ա-
շերդ անմահութեան ի գիրկ :

Կ'անհետի ահա արեգակը : Հոգեվարքի մը
նման կը փակէ իր լուսափայլ աշք ուրիշ աշխարհ-
ներու մէջ բանալու համար : Բայց տե՛ս, փա-

ուաց ինչ հոսանքներ կը նշուլին բլրոյն ետեւէն-
լուսեղէն ովկիան մը կարծես կը ծաւալի բլրոյն
միւս կողմը, որուն ոսկեփրփուր ալեակներ կը
յորդեն մերթ: Վերջալոյս, դու ես որ արեւ-
մուտքէն կը բարձրանաս փափկագեղ, կոյս մե-
լաքաղըրիկ: Ոգի մըն ես անշուշտ սփոփիչ զոր
արելը կը խրկէ հէգ մահացուացս ի միսիթարու-
թիւն: կը տարածես թեւերդ գրգանոյշ ու ոսկե-
շողիկներ կը ցանես չորս կողմդ, խոտիկն ու ծա-
ղիկ քեզմով ոսկեգոյն կը փայլին: ինչ ներշըն-
չումներ, զգացմանց ինչ աղրիւրներ կը հոսին այդ
տիրանոյշ դէմքէդ, աչերէս մինչեւ հոգւոյս խո-
րերը կը թափանցեն: Բարեկամի մը գերեզմանը
կը գոցուի, և մինչ անոր շիրմին վրայ կը ծռինք
արտասուաթոր, անցելցն քաղցր յիշատակներ
վեր կ'ելնեն շիրմին կուրծքէն և սփոփումն կու-
տան մեր սրտերու: Մարող արեգակին յիշատակն
ես դու, վերջալոյս, պաշտելի՛ յիշատակ:

Բայց վերջալուսոյ վերջին շողերն ալ կը սրբը-
ուին տակաւ հորիզոնէն: Աշխարհի մէջ ի՞նչ կայ
արդէն մնայուն...: Մեղմիկ մթութիւն մը, յա-
ռաջընթացը գիշերուան, կը տարածուի երկրի
վրայ, հուսկ ապա լոին ու վեհափառ Գիշերը կը
տարածէ իր աստեղազարդ թեւեր երկնից կա-
պուտակ կամարին վրայ: Հոգւոյ անոյշ խոր-
հուրդներն ալ կը սրբուին տակաւ, ու գիշեր մը
կ'սկսի տիրել նաև մտաց մէջ: Կանգ առէք, մե-
լանոյշ խորհուրդներ, կանգ առէք: Բայց ոչ,
վերջալուսոյ խորհուրդներն էին անոնք և անոր
հետ կը մեռնին:

Բ.

Օր մ'ալ իր արծուի թեւերն ամփոփելով կը
մտնէ անցելոյն մռայլ յաւիտենականութեան
մէջ: Ի'նչ չուտ կը թռչի ժամանակը, ինչ լոին
ու անձայն կը սրտանան վայրկեանք: Բայց միթէ
ժամանակը կ'անցնի՞: Ժամանակը՝ յաւերժական,
անփոփիս, անսոկիզը ու անվախճան ժամանակը:
Սրկելեան հորիզոնը ծիրանաւորիլ կ'սկսի առ-
տուն: կը հրավառի տակաւ որպէս ծով մը գուն-
երփեան: Վերջապէս լուսոյ բոցեղէն գունդը փա-
ռաց այդ ովկիանէն կը բարձրացնէ իր ճաճանչա-
վառ գլուխ, կը յառաջանայ երկնից կապուտակ
գմբէթին վրայէն ու կենսաբաշխ ճառագայթներ
կը ցանէ իր ընթացից մէջ: Հրաշալի երկոյթ,
առկախեալ գունդ մը՝ ինքնաշարժ, ինքնահոլով:
Մարդիկ կը դիտեն այս հրաշք ու սքանչացման-
բացադանչում մը կը թռչի իրենց շրթներէն:
«Ահա արեգակը կը շարժիք: Խարուած մարդիկ,
արեգակը չէ որ կը շարժի այլ երկիրս: Նոյնպէս
ալ մարդիկ կը նային ապագային: արծիւ մը հը-
կայ՝ որ իր լայնարձակ թեւերը տարածած, յա-
կատենականութեան մռայլէն դուրս կ'ելնէ յաղ-
թական: Բիւր աստղիկներ կը փայլին իր թեւե-
րուն վրայ: Յոյսեր են ատոնք, ոսկի երազներ,
Բարձրացիր, բարձրացիր, ով տեսիլդ երկնագեղ,
տե՛ս քանի սրտեր քեզեն յառած, քանի հոգիներ
քեզ կ'սպասեն անձկալից: Պատանիներու կոյ-
սերու, ծերունիներու կուրծքերէն տե՛ս, ինչ
տենչեր քեզ կը թռչին հոլաթեւ: Ահա կը բարձ-
րանայզ ենիթը զոր ներկայ կը կոչենք, ու կ'ամ-

փոփէ իսկոյն իր թեւերն գեղափալ, գիսաւորի մը նման կը սրանայ կ'անցնի ու հեռին, շատ հեռին անցելոյն մշուշներուն մէջ կանգնած՝ կը ծաղրէ կարծես մեր միամտութիւնը։ Ո՛վ յուսախաբութեանս, կը դիտենք զայն տիրագին, մեր յուսոց ու ակնկալութեանց այդ տեսիլը խուսափիչ, ու հառաչ մը, սուր հառաչ մը կը բարձրանայ մեր սրտերէն։ «Ինչ շուտ կ'անցնի ժամանակը»։ Խարուած մարդկութիւն, ժամանակը չէ որ կ'անցնի, այլ մենք մահկանացուներս։

Գ.

կ'անցնենք . . . Այո՛, կ'անցնի մանկիկն դեռածին նորաբողբոջ կոկոնի մը նման, կ'անցնի երիտասարդը երկնաթուիչ երազներով լի, կ'անցնի ծերունին ալեզարդ, կ'անցնին ազգեր ու ժողովուրդներ որպէս ստուերներ վաղանցիկ, կ'անցնին կայսրութիւնք ու պետութիւնք իբրև երազներ փառապանծ, կ'անցնին երկնի սստղերն բոցաճանչ իբրև կանթեզներ երկնալուցիկ, կ'անցնի ինչ որ նիւթական է։ Տիեզերաց այս հսկայ դըրութեան շողօղուն էջերուն վրայ Ամենակարողին լմատը կը գրէ։ «Անցաւոր»։

ի՞նչ է, ուրեմն, տիեզերք ցնո՞րք մը . երա՞զ մը . տեսի՞լ մը վաղասլացիկ . . . «Այո՛», կը ձայնեն երկնից լուսաճաճանչ գունդեր։ կը հակեմ գլուխու ու բիւր սեւ մտածութիւններ դըժոխային ճիւղներու նման կը պաշարեն զիս։ Խուլ ձայն մը կը լսեմ երկրի խորերէն։ դարաւոր ժողովուրդներու չիրիմերէն բարձրացող մոռւնջ մըն է այս։ ի՞նչ են կամ ի՞նչ եղան այդ

բիւրք բիւրուց բանակներն մարդկութեան։ Գերեզմանի մշտնջենական լուսութեան մէջ կը ննջե՞ն անկենդան։ Անցա՞ն անոնք ևս ինչպէս կ'անցնին թռչնիկն ու ծաղիկ, աստղիկն ու ցօղիկ՝ առանց երրեք իրբեւ նոյն էակն գոյութիւն ունենալու այլ ևս։ Ի զո՞ւր պատասխան կ'որոնեմ այս հարցման։ խաւար, աղջամուղջ կը տեսնեմ չորս կողմս . . . կը սարսամ, կը դժգունիմ, կը դողդոջեմ խելացնոր . . . բնութիւն, լցու մը, ոհ, լցու մը ճառագայթէ մութ հոգւոյս։ Գիտութիւն, դու որ գաղտնեաց դռներն կը բանաս իշխանական զօրութեամբ, որ լուսոյ հեղեղներով կը փարատես խաւարը հալածական, բա՛ց գերեզմանի գաղտնեաց դռներն ալ, փարատէ՛ այն թանձր աղջամուղջը որ կը ծածկէ մեզմէ մեր բարեկամներ։ Ով քուրմդ նուիրական, որ պատգամներ կ'արձակես շանթարձակ ու համայն աշխարհ ունկն կը դնէ քեզ ակնածալիր, բոէ՛ ինձ, ըսէ՛, ի՞նչ կայ գերեզմանէն անդին։ Բայց գետին կը նայի այն ամօթահար ու լոին։ Տարակուսանաց ամպեր կը բոլորեն զիս դարձեալ և մութ, լոին ու ահաւոր խաւարի մը մէջ կը թափառի հոգիս մոլորած։ Սակայն ինչ անոյշ լոյս մըն է այս որ չուրջս կ'սկսի ծաւալիլ մեղմաբար։ Մեղրի նման, կաթի նման կը վազէ արեգակէն շատ աւելի բարձր աղբիւրէ մը։ կը տարածուի, կը սփոփէ ու կը խաղաղեցնէ յոյզերս։ Լուսնական ճաճանչի մը նման կ'արձակէ հոգւոյս մէջ իր ադամանդէ կայծերը, որոնց առջեւ կը խուսափի տարակուսանաց մռայլը իր այլանդակութեան վրայ ինքն ալ ամցցած։

Ողջո՞յն քեզ, լոյս անմռայլ, լոյս սուրբ, փայ-

Ե դու հոգւոյս վրայ, ով աստղ երկնային: Մարդիկ «կրօն» կ'անուանեն քեզ, բայց ես կը սիրեմ մանաւանդ «Աստուծոյ ցոլացումը» յորջորջել, զի աստուծային խորհուրդներու ճառագայթն ես դու երկնաձոյլ: կը փայլիս գերեզմանի մութիորշին վրայ, և ահա անմահութեան ճաճանչներ կը բարձրանան անկէ. կը փայլիս փառութեան վրայ, և ահա կենդանութեան բողբոջներ կը ծլին: Մահուան ցուրտ դիմակը անդրաշխարհեան շողերով կը գեղազարդես դու:

Դ.

Ինչ մութ է Բնութիւն այն անձին համար, որուն հոգին չէ լուսաւորուած այս երկնային լոյսէն: Տիեզերքը ողջոյն իր բոլոր վեհափառութեամբն ու ձեւաշատութեամբ առեղծուած մընէ անոր համար անմեկնելի: Բնութեան տեսարաններ չեն արթնցներ անոր հոգւոյն մէջ այն հաճոյքն անճառելի, այն պատկառանք, խորհըրդոց այն բարձրացում զոր կ'ազդեն ճշմարիտ քրիստոնէին:

Բնութեան մէն մի երեւոյթ տարբեր զգացումներ կ'արթնցնէ տարբեր հոգիներու մէջ: Զի հոգին իր պատկերն է որ կը տեսնէ Բնութեան մէջ: իր մտաց տրամադրութիւններուն համաձայն կը գունաւորէ անշունչ առարկաներն և ուստի իր խորհըրդոց ցոլացումը կը տեսնէ անոնց մէջ: Երանի՛ անոր որ ունի իր սրտին մէջ կրօնի լոյսը, որուն հոգին լուսաւոր է երկնային խորհուրդներով. բնութիւնն պայծառ է անոր աչաց առջեւ, աստուածութեան յայտնութիւնն է այն

իրեն համար: Գեղափայլ ծաղիկ մը իր թերթիկներն պարզած կ'օրօրի շնորհագէղ: Անոյշ բոյր մը խունկի նման վեր կը բարձրանայ անոր բոսոր կուրծքէն: Մելամաղձոս անձի մը հայեցուածը անոր կ'ուղղուի. տե՛ս, ինչպէ՞ս կը թոշնի կը թարշամի ծաղիկն այդ երփինագեղ: Ո՞ր ժանտ ձեռք աշնան գալկահար դէմքը կը նկարէ այդ կարմրափայլ թերթերու վրայ, ո՞ր չարանախանձ ոգի մահուան ժահարոյը հոտը կը սփռէ այդ գարնանագեղ քողին ներքեւէն — մելամաղձոտին հոգին է այն: Այլ ահա՛ սիրավառ հոգւոյ մը աչերն իրեր զոյդ մը աստղիկներ կը դառնան անոր, ու այդ նոյն ծաղիկն կ'ըլլայ երջանիկ ներշնչմանց տաճար մը, սիրոյ բուրգառ մը, բարձր խորհրդոց կայծ մը, հրդեհ մը:

Նիւթապաշտը կը նայի տիեզերաց փառահեղ յօրինուածին, սքանչացմամբ կը հետաքննէ այն շղթաներ որոնցմով ի մի զօդուած են ձձին գետնասող ու աստղը լուսածաճանչ: կը զարմանայ, կ'ապշի ու կը բացագանչէ: «Ահա՛ նիւթը իր զանազան ձեւերուն մէջ»: Բայց ո՞վէ սա որ կանգնած նոյն այդ տիեզերաց առջեւ հոգեկան աշխարհներ կը տեսնէ: Նիւթի վարագուրին մէջէն ոգեկան տիեզերաց ճառագայթներուն շողալն կը տեսնէ ու կը մոլորի, կը թափառի այդ թովշական աշխարհներու մէջ և այնքան կը տօգորի անոնցմով որ կը հարցնէ տարակուսանօք. «Կայնիւթ»: Հոգեպաշտ փիլիսոփան է ան: կը աեսնէ Անհուն իշակ մը որ աղբիւրն է ամենուն, որ կը շարժէ տիեզերաց անիւներն, կը շարժէ նաև մարդկային հոգիներ, իշակ մը՝ որ նիւթը քող ժըրած իր դիմաց կը գործէ անտես, աներկակ:

Անհուն իակ մը որ կը շնչէ ծաղկին մէջէն, կը փայլի աստեղաց մէջ, կը դռաայ ովկիսնէն ու կը թրթռայ մարդոց սրաերու մէջ: Բնութիւնը մարմինն է Ամենակարողին, գիմակն աստուածութեան: Այսպէս, հոգեալաշտն կը նայի նիւթի ամենակոչտ բեկորին, և ամենուրեք Աստուծոյ մը դէմքը կը ցոլանայ անկէ փառաձանէ:

Յիրաւի՛, ինչ բարձրացուցիչ, ինչ ազնուացուցիչ է բնութիւն այն ամենուն համար ո՞ւ նիւթէն անդին կը տեսնեն: Աստուածային խորհուրդներու աւանդարանն է այն, ուսափի կուգան բոլոր մեծ գիտունք, բանաստեղծք ու փիլիսոփայք ընդունիլ իրենց բարձրագոյն ներշնչումները: Այս', նիւթի ամենափոքր մասնիկներուն մէջ իսկ անսահման խորհուրդ մը սփոռուած կը գտնուի, անբաժանելի կերպով շաղախուած անոնց հետ: Տիեզերաց այս հրաշակերտ յօրինուածներ խորհրդով թաթախուն են համակ, և մարդկային միտքը բնութեան միջոցաւ շփուելով այս Անհուն Մտաց հետ՝ կ'ընդլայնի, կը բարձրանայ ու խորհըրդոց նոր և վերնագոյն մթնոլորտներու մէջ կ'արփաթեւէ:

Սակայն գիտութիւնն ու փիլիսոփայութիւն քօղի մը տակէ կը ցուցնեն մեզ մեր Արարի՛, ինչպէս տեսան երբեմն իսրայէլացիք Մովսէսի գէմքը լուսազող: Մինչ Քրիստոնէութիւնը կուգայ կը պատռէ այդ քօղն ալ և բուն իսկ Աստուծոյ պատկառելի դէմքը կը բերէ ի տես:

Ողջո՞յն քեզ, ով Քրիստոնէութիւն. Մուսաներէն չեմ հայցեր ինձ ներշնչում, այլ քեզմէ՛, քեզմէ միայն, Պետդ Մուսայից, աղբիւրդ վե-

հաղոյն ներշնչմանց: Ինչպէս թռչունն հազարումէկ ողոքանօք կը հրապուրէ իր նորափետուր ձագերթոչիլ մթնոլորտի սոկեշող ընդարձակութեանց մէջ, այսպէս և դու, ո՞վ քրիստոնէութիւն, թեւաւորէ իմ նորավարժ հոգին թռչի՛, սրանա՛լ, թաթախիլ ու սուղիլ մաքար ու սուրբ խորհրդոց մթնոլորտներու մէջ: Հոգեկան աշխարհին պերճութիւններն դու պարզէ իմ առջեւ, որոնց նիւթական արտափայլումներն են սոսկ բնութեան ողջոյն վեհութիւնք ու գեղեցկութիւնք: Ա՛հ, առաջնորդէ զիս այդ լուսեղէն աշխարհներու մէջ ու վեհագոյն բանաստեղծութեան մը կենդանի վտակներն թող անցնեն հոգւոյ ծարաւը: Դու, հրեշտակ երկնառաք, երկինքը ըրէ ինձ մատնանիշ ու երկնային խորհրդոց շողեր թող ճաճանչեն իմ տկար գրչէս: Բոցդ անչէջ անխաւար, վառէ իմ մէջս, արձակէ կայծերդ, սիրտս ատրուշան մը թող ըլլալ քեզ ու աղնիւ զգացումներ իրեւ խունկ հեշտաբոյր թող տարածուին անկէ համասփիւու: Գիշերային այս մթութեան մէջ մանաւանդ՝ դու, լոյս աստուածային, փայլէ հոգւոյս մէջ, ու քեզմով լուսաւորուած բնութիւնն ալ թող լուսաւորուի.



ՆԵՐԴԱՇՆԱԿ ԴԱՍՏԻԱՐԱԿՈՒԹԻՒՆ

Նուազ խնդիրներ այնչափ նիւթ են եղած ճառերու և յօդուածներու որչափ դաստիարակութիւնը։ Համբակն ու հմուտ, գիտունն ու փիլիսոփայ, ատենաբանն ու հրապարակագիր։ «Դաստիարակութիւն, դաստիարակութիւն», կ'աղաղակեն միաձայն։

Եւ, արդարեւ, արժանի է որ գրաւէ այն՝ մեծ մտքերու խորին ուշն, արժանի է որ իրապէս մեծ հանճարներ նուիրեն այս խնդրոյն իրենց թանկագին օրերն ու ժամեր։ Վասնդի ո՞ր խնդիր այնչափ է ականապէս կապուած է մարդկային աղջի երջանկութեան հետ որչափ դաստիարակութիւնը։ Ո՞ր խնդիր այնչափ կը բովանդակէ իր մէջ աղջի մը գոյութեան ու զօրութեան տարբերն, որչափ դաստիարակութիւնը։ Ո՞ր խնդիր այնչափ կենսական է աղջերու և անհատներու իսկական բարձրացման, յառաջաց Բան ու ազնուացման որչափ դաստիարակութիւնը։

Ի՞նչ է, սակայն, դաստիարակութեան նշանակութիւնը։—Դաստիարակութեան բարձրագոյն նպատակն է յայտնել մարդկային հոգին իր ամբողջութեամբ։ Մանուկներու միաքը խուրձ մընէ թագուն զօրութեանց ու կարողութեանց որ դաստիարակութեան հրաշագործ աղջեցութեամբ պիտի յայտնուի։ Երկնաշունչ սերմերով լի արտ

մըն է այն ուր կը ննջեն զգացմանց քաղցրաբոյլ ծաղիկներ, գաղափարաց ու խորհրդոց ովասիսներ, և դաստիարակութիւնն է այն մշակ որ ի յայտ պիտի բերէ սքանչելեաց այս աշխարհը, պիտի վերցնէ տակաւ առ տակաւ զանոնք ծածպիտի գեղցնէ տակաւ առ պարզէ իմացական գեղեցկութեանց դիւթական տեսիլներ։

Ուղեղին այդ փոքրիկ շրջափակին մէջ ի՞նչ հակայ զօրութիւններ, ի՞նչ հզօր կարողութիւններ կան թագուն։ Սա մանուկներուն այդ փոքրիկ գլուխներուն մէջ, ո՞հ, ինչ բոց ու կրակ խորհուրդներ կը ննջեն, խոկերու ու խոհերու ինչ աշխարհներ են անոնք։ զգացմանց ի՞նչ հուրեր պատին այդ կրծոց ներքեւ։ Սիրացմամբ կը վառին այդ կրծոց սիրացմամբ կը դիտեմ ևս այս փոքրիկ ճակատներ և կը խորհիմ թէ թերեւս սա՛ պիտի ըլլայ հոչակաւոր գիտուն մը, թերեւս սա միւսը պիտի ըլլայ պերճալեզու բեմբասաց մը և իր մէկ չնչովն, մէկ խոսքովը պիտի շարժէ ժողովուրդներ ու պետութիւններ։ Պիտի ըլլայ, թերեւս, սա՛ հրարց բանաստեղծ թիւ աղէխարչ քնարին թելերովն պիտի թըրմը և իր աղէխարչ քնարին թելերովն պիտի թըրթըրացնէ նաև թելերն սրտերու, իր հոգեցունչ տաղերովն ու երգերով պիտի հրավառէ հոգինետաղերովն մէջ ինչ յանդուգն գար։ Այս գլուխներու մէջ ինչ յանդուգն գար։ Այս գլուխներու ննջեն, որոնք պիտի բոցավառին զափարներ կը ննջեն, որոնք պիտի բոցավառին նաև աշխարհ։ Այս օր մը և պիտի բոցավառին նաև աշխարհ։ Այս պարզ դէմքերու վարագուրին ետեւ կը տեսնեմ ևս ազագայ մարդասէրներ, բարեկարգիչներ և մարտիրոսներ, որոնք յոյս ու լոյս պիտի սփռեն իրենց չուրջ, սիրոյ ճառագայթը պիտի ցոլացնեն արտասուաց կաթիլներուն մէջ, վշտարեկ սրտերու համար պիտի ըլլան մխիթարանաց սպեղա-

Նի ու պիտի դադրեցնեն հառաշանաց շուած ձոյներ։ Աստուծոյ մը պատկերը ծածկուած է այս փոքրիկ հոգիներուն մէջ, և ահա դաստիարակութեան նպատակն է մանել այդ աննիթ տաճարին մէջ, բանալ անոր դռներ, որպէսզի դուրս ճառագայթեն աստուածային փառաց ու մեծավայելչութեան ճաճանչներն երկնածոյլ, որպէսզի փայլի այն սիրոյ ու ճշմարտութեան, առաքինութեան ու սրբութեան, իմաստութեան ու կատարելութեան ճառագայթներով։ Ամէն օր շրջապատուած այսպիսի հանճարներէ, որ սիրուն ասաղերու նման կը փողփողին, կը յափշտակուիմ ապագայ երջանիկ տեսիներու ու երազներու աշխարհաց մէջ։

Մի՛ոք, այսինքն բան մը որ կրնայ շանթ մ'ըլլալ ու շանթել, փարոս մ'ըլլալ ու լուսաւորել, կայծ մ'ըլլալ ու հրդեհել, մարակ մ'ըլլալ ու յառաջ մղել աշխարհ։ Այո՛, մարդկային միտքն է այն որ հնարած է բոլոր արուեստներն, հեղինակած բոլոր գրքեր և հնարած բոլոր գիտերն։ Մարդկային միտքն է այն որ հետազօտած է անհուն տիեզերքը, ի լոյս բերած բոլոր գաղտնիքներ և յօրինած բոլոր գիտութիւններ։ Մարդկային միտքն է այն որուն հրամանով կը ցածնան լեռներն ու բլուրներ, կը բարձրանան ծորերն ու հովիտներ, կը ծաղկին քաղաքներ և ովասիսներու կը փոխուին անապատներն անջրդի։ Մարդկային միտքն է այն որ կ'ընկճէ ու կը նուաճէ բնական հսկայ զօրութիւններն և կը ծառայեցնէ զանոնք իր օգտին, որ կը շարժէ ներկայ քաղաքակրթութեանց փառաշեղ աշխարհներն ու կը թոշի յաղթանակէ յաղթանակ, փառքէ փառք,

ու կ'արշաւէ միշտ դէպ ի կատարելութեան բարձրապսակ կատարներ, եւ կամ անմահն վիքթոր Հիւկօյի բառերով։ «Որ անմատչելի է որպէս արեւ և անըմբռնելի որպէս լոյս և որ կը կոչուի մարդկային միտք»։

Որքա՛ն, ուրեմն, խորին է ու բարձր գաստիարակութեան նպատակը։ Մարզել ու զարգացընել այս հրաշագործ մտաց կարողութիւնները։

Սակայն, ներեցէք համարձակութեանս երբ ըսեմ թէ մեր ազգային բարձրագոյն վարժարաններ հիմնուած չեն ճշմարիտ դաստիարակութեան հիմերու վրայ։ Բուռն տենչ մը կայ գիտութիւն ծաւալելու։ «Գիտութիւն, գիտութիւն» կը գոչեն ամեն կողմ։ Գովելի՛ բաղձանք։ Բայց երբ այս փափաք այնքան կը շլացնէ մեր աչեր որ անտես կ'առնենք մշակել նաև սիրան ու հոգին, երբ սրտի ազնուագոյն զգացումներն և հոգւոյ աստուածային կիրքեր կը թողունք տկար ու անմըշակ, երբ արտաքին շլացուցիշ բան մը կ'ընենք դաստիարակութիւնը՝ կը խարուինք, ո՛հ, կը խարուինք չարաչար։ Այսպիսի միակողմանի դաստիարակութիւն մը չկրնար պսակել մեր յայսեր։ Երկրաշափութիւնը կրնայ լուծել գժուարակներու ինդիրներ, սակայն չկրնար լուծել կրից ու ցանկութեանց շղթաները։ Տարրագիտութիւնը կրնայ բաղադրել բազմատեսակ տարբեր, սակայն չկրնար բարկութիւնը, նախանձն ու անձնասիրութիւնը բաղադրել քաղցրութեան, սիրոյ և մարդասիրութեան հետ։ Աստեղագիտութիւնը կրնայ թեւաւորել հանճարը որ ճախր առնէ միջոցի անբաւութեան մէջ, սակայն չկրնար երկինք առաջնորդել հոգին մինչեւ բարձրելոյն գա-

Հոյից առջեւ : թող մարդ խորասուզի գիտութեան անսահման ընդարձակութեանց մէջ , թող քննէ անթիւ դրութիւններ , թող հեռադիտակային թեւերով շրջի երկնից կապոյտ անհունութեանց մէջ , թող նիւթական այս փառահեղ տիեզերք բանայ իր բոլոր գաղտնեաց տաճարներն անոր յաղթական քայլերուն առջեւ , թող տեղեկանայ այն Բնութիւնը սանձող ու կառավարող անուես և սակայն անսպառ զօրութեանց ու օրինաց , բայց , աւա՛զ , բոլոր այս գիտութիւններն անբաւական են բարձրացնել մարդը : Բարոյական նկարագիրն է ազգերու ու անհատներու իսկական բարձրացման հիմք : Եւ վասարերէ է այն դաստիարակութիւնը որ մարդկային կենաց կեղեր սոսկ բարւոքել կը նկրտի : Հոգւոյ բարոյական կարողութիւններն և զգացումներն են որ կենաց հիւթը կը կազմեն , թող այս հիւթը շրջան առնէ , և ահա՝ կը պտղաբերի կենաց ծառը ու կը զարդարուի արտաքին ամէն գեղեցկութիւններով : Բնական գիտութիւնք դաստիարակութեան կեղեւը կը կազմեն միայն , բարոյականն է հիւթը : Չոր կեղեւը չունի ինքնին արժանիք , հիւթըն է որ կեանք պիտի տայ անոր , հիւթն է որ պիտի աճեցնէ ու պտղաբերէ ծառը : Իմացական կարողութիւններ յայնժամ միայն օգտակար կը հանդիսանան , երբ հպատակին բարոյական սկըզբանց : Ուղղէ կառավարն , և ամէն ինչ պիտի ուղղուի , պիտի ներդաշնակաւորի և յառաջ պիտի գայ բաղձացեալ արդիւնքը :

Ինչո՞ւ անհաւատական գաղափարներ սկսած են տարածուիլ Հայ ազգին երիտասարդութեան մէջ : -- Որովհետեւ գիտութիւնը կուրացուցած

է անոնց հոգեկան աչեր , որովհետեւ նիւթական աշխարհի ճշմարտութիւններ այնքան շլացուցած են անոնց միտք , որ հոգեկան աշխարհի գերազանցապէս փառահեղ ճշմարտութիւնները անհետացած են կարծես :

Կրօնը , կենդանի կրօնը միայն կրնայ դէպի բարին առաջնորդել մտային կարողութիւնները : Կրօնային սուրբ զգացմանց կայծեր հրդեհելու են մեր պատանեաց ու երիտասարդաց սրտեր , Կրօնական երկնաթռիչ տենչեր ու իղձեր թեւառորելու են մեր երիտասարդաց հոգիններ : Եթէ ոչ աշխարհային վայրաքարը կիրքերն ու ազգեցութիւններ , անասնական հրապուրիչ իղձերն ու ցանկութիւններ պատրաստ են միշտ ապականել զանոնք ու թունաւորել անոնց նորընձիւղ կեանքեր : Մարդուս միաքն ու հոգին չեն կարող անդործ մնալ . Եթէ չհայթայթենք մտածմանց բարձրագոյն նիւթեր , սկեռման գրաւիչ իտէալ-ներ , անոնք անշուշտ պիտի գտնեն խորհելու նիւթեր և բաղձանաց առարկաներ , յանժամ այդ հոգիններ արդէն իսկ դժոխքներ են ժահաբոյր : Դաստիարակութիւնն հրեշտակ մըն է երկնառաք և պարտի երկինք մատնանիշ ընել միշտ , բնական ճշմարտութեանց ու գեղեցկութեանց վարագոյններու ետեւ ծածկուած ամէն կատարելութեանց աշխարհը պարտի ցոյց տալ ու հրապուրել հոգին , որ թոշի դէպի բարոյական կենաց բնագաւառը :

Եթէ ունենայի ձայն մը , զօրեղ ձայն մը որ հնչէր ուր որ Հայ հոգաբարձու մը , Հայ անօրէն մը , Հայ ուսուցիչ մը կայ , եթէ ունենայի այսքան զօրեղ ձայն մը , պիտի գոչէի ուժգնու-

թեամբ . «Ո՞վ Հայ աղքին յոյսերը , ո՞վ ապագա-
յի դայեակներ , ձեր խնամոց յանձնուած անհան-
հոգիներուն ճանչցէք արժանիքը : Կըթեցէ՞ք ա-
նոնց միտք , գիտութեանց ջահերով լրւսաւորե-
ցէք զանոնք : Բայց մշակեցէք նաև անոնց հո-
գիներ . երկնային ճշմարտութիւններով թեւառ-
ուցէք զանոնք : Մարզեցէք նաև անոնց սրտեր ,
աստուածային զգացումներով հրահարեցէք զա-
նոնք : Սիրտ , միտք և հոգի կրթեցէք միանգա-
մայն » : Եւ երբ սպառէր շունչս , երբ նուաղէր
ձայնս , վերջին ճիգ մ'ալ թափելով , վերջին ոյժու
ամփոփելով՝ բոլոր զօրութեամբս պիտի գոչէի .
«Զեր և շանաբանը բոլ ըլլայ ներդաշնակ դասիարա-
կութիւն » :

1892



ԳՐՔԵՐՈՒՄ ԱԶԴԵՑՈՒԹԻՒՆԸ

Համին զօրութիւնք հզօրագոյն փոխակերպիչ-ներն են բնական աիեղերաց մէջ, այսպէս են նաև գրքեր բարոյական տիեզերաց մէջ։ Գրքե՛ր, այդ անշունչ՝ այլ կենսալիր, անզգայ՝ այլ հոգեյոյզ, ցրտին՝ այլ հրավառ, այլ հմայիչ, թուլիչ շերտերը թղթի։

Գրքեր հանձարի ճամանչներն են լուսափայլ
որ բիւրաւոր թեւերով կը սաւառնին երկրի վրայ
լոյս տալու հոգիներու անձանչ և ջերմութիւն՝
սառ սրտից, փթթեցնելու մտաց մէջ վեհ գաղաց

փարաց ովասիսներ : Անոնց թերթերու լոին ծալ-
քերուն մէջ երկնային հրոյ կայծեր կան թա-
գուն որ կը հրդեհեն մաքերը , կը յուզեն սրտե-
րը և կը բոցավառեն հոգին բարձր խորհրդոց ան-
շիջելի խոկերով : Ելեքտրական հոսանքներ են
անոնք որ կը տարածուին իրրեւ կենսալիր ջղղեր
ընկերութեան ամէն խաւերուն մէջ և կը ցնցեն
ու կը դղրդեն մարդկութիւնը բովանդակ : Ընկե-
րութեան մէջ սփռուած երակներ են՝ որոնց մէ-
ջէն վեհ հոգիներու նուիրական խորհուրդներն
ու երկնավառ յոյզեր իրրեւ արիւն կենսաբաշխ
շրջան կ'առնեն մարդկութեան ամէն անդամոց
մէջ և կը չամբեն իւրաքանչիւրին իրեն սեփա-
կան սնունդը : Գրքեր , Արդոսի հարիւր աշերէն
աւելի սրատես , Պրիարոսի հարիւր բակուկներէն
աւելի հուժկու , ոչ միայն կը դիտեն քաղաքա-
աւելի հուժկու , ոչ միայն կը դիտեն քաղաքա-
աւելի հուժկու , այլ կրթութեան յաղթանակներն փառահեղ , այլ
նաև մատնանիշ կ'ընեն յառաջդիմութեան այն
ուղին որ կ'աւաշնորդէ վեր դէպ ոսկեպսակ կա-
տարները գաղափարականին : Անոնց թերթերէն
տարները գաղափարականին : Անոնց թերթերէն
շանթերու խուրձեր կը թօթափին խորտակելու
շանթերու խուրձեր գլուխը տգիտութեան , պատա-
համար խրոխա գլուխը տգիտութեան , պատա-
համար շամար շանթահերձ անոր սիրտը կրանիթ :
Աելու համար շանթահերձ անոր սիրտը կրանիթ :
Լուսացնցուղ փարոսներ են անոնք կենաց փոթոր-
կիւներու աղնուագոյն կեանքը գարերու մշուշնե-
գիներու աղնուագոյն կեանքը գարերու մշուշնե-
գիներու պատառելով կուգայ վառիւ որպէս լոյս երկ-
րը պատառելով կուգայ վառիւ որպէս լոյս երկ-
րնառաք ու լոյս սփռել տառապեալ վշտաչար-

Գրքերու դիւթական գւազպանին միակ հար-
ուածը բաւ իսկ է բղիսեցնել ժամանակի ժայռ
ծոցէն անցեալ համայն դէպքերու . վտակնելը

Քաղցրակարկաչ : Կ'երթամ իմ գրատունս և հոն իբրեւ թատերաբեմի մը վրայ աշխարհի ողջոյն պատմութիւնը վեհաշուք թափոր մը կազմած կ'անցնի իմ առջեկս : Կը շնչեմ նորածին աշխարհի կոյս օդը , մինչ դրախտի բոսորագեղ վարդերու բոյրեր կը խնկարկէին զայն և եղեմարուղիս վատակաց խոխոջներ կ'օրօրէին իբենց քաղցր մրմունջներով : Կը լսեմ Եւային նախկին անմեղ սիրոյ առաջին երգերը : Կ'ունկնդրեմ նոյի օրհնարանութեանց մինչ պատարագի անուշաբոյր ամպն ոսկեխառն կը բարձրանար ոլոռտապտոյտ գէպ աստեղազարդ աթոռն Անմահին , և գօտին ծիրանի իբրեւ աղեղն հաշտութեան պտակ մ'էր բոլորած հրաշափառ Մասեաց արփիաճեմ գագաթին : Կը տեսնեմ Տիտանեանց ամբարտակն երկնասլաց և Բարձրելոյն շանթեր այդ ամբարիշար հսկայից գլուխներուն վրայ : Կը տեսնեմ հսկայ Սփինքսը երբ առաջին անգամ ոսկաւ հարցնել իր հարցում յաւերժական : Կ'ընկերակցիմ Աղէքսանդրի յաղթական արշաւանց , կը դիտեմ Հըռովմէական պետութեան բովանդակ ճոխութիւնն ու մեծափառութիւն : Աշխարհի բոլոր գիտուններն ու իմաստուններ հոն կը հաւաքուին , ու կը խօսակցիմ անոնց իւրաքանչիւրին հետ : Այդ չորս պատերուն մէջ փակուած՝ կրնամ հաղորդակցիլ ամբողջ աշխարհի հետ , վայելել ամէն հաճոյք և դիտել ամէն գեղեցկութիւն :

Գրքերու որաթոիչ թեւերով վե՛ր կը բարձրանամ , վե՛ր քան կատարներն Ալպեանց և այդ բարձրութենէն հայեացք մը կ'արձակեմ մ'եր երկրագնդին վրայ որ ոսկի գնդակի մը նման կը թաւալի ոտիցս ներքեւ : Ինչպիսի սքանչելի

տեսարան մը կը պարզուի իմ աչացս առջեւ , ի'նչ հրաշալի տեսիլ : Ո՛վ զարմանալեացս , կարծես մոգական զօրութեամբ մը կ'անհետանան երկնարերձ լեռները , կը պատառի ժամանակի սև քօղը և իր աւերակներէն կը յառնէ անցեալը նըման պերճաշուք գշխոյի մը : Կը յառիմ մտախոչ այդ հոգեղմայլ տեսարանաց : Հարիւրաւոր պետութիւններ սփոռուած կը տեսնեմ իմ առջեւ վեհափառ ու պերճագեղ , որոնք ոսկի երազներու նման կուգան և կ'անցնին : Բիւրաւոր քաղաքներ աստղերու նման կը փալիան երկրի վըրայ : Եգիպտոս , Բարելոն , Աթէնք և Հռովմ , Հնագարեան հանճարի այդ հրաշակերտներ , իբրեւ արփիներ աստեղաց մէջ կը շողշողան ճաճանչագեղ : Սիրոյ և գորովանաց մելաքաղցրիկ զգացումներով տոգորուած Սիւրիական ծիծաղագեղ գաշտերուն կ'ուղղեմ իմ աչեր : Կը տեսնեմ հոն պատկառելի նահապեաններն Արրահամ , Խսահակ և Յակոբ մինչ կը շրջին յամբաքայլ կանաչազարդ գաշտերու մէջ : Կը տեսնեմ Դաւիթ որ նստած գեղեցիկն Սիօնի դարեւանդին վրայ ոսկելար քնար մ'ի ձեռին կը նուագէ իր հոգեգրաւ սաղմոսներ : Խնդութեան եւ թախծի խառն յոյզերով փոթորկուած կը տեսնեմ Փրկիչը մարդկութեան Գէթսէմանիի հովանաւոր ստուերաց տակ . Արեան եւ պատերազմի դարերու խօլ մոնչմանց մէջէն կրնամ լսել Արէլի հօտերու մայիւնը : Նոյի շղարեր աղաւնիներու մնջիւնը եւ Յովսէփը Եգիպտոսու տանող ուղաբերու զանգակաց զօղանջիւնը :

Ո՛վ այրեր ու կիներ , այնքան հեռի հւ սակայն այսքան մօտ , այնքան օտար եւ սակայն այս-

քան ծանօթ, ո՞ր հրաշալի զօրութեամբ զձեղ ամէնքդ ալ կը ճանչնամ, որու զօրեղ ձայնն է այն որ ձեր անհետ գերեղմաններէն յարութիւն առնել կուտայ ձեղ: Ի՞նչ հմայքով կը կարողանամ լսել ձեր մրմունջներն ու արառւնջներ, ձեր հառաջներն ու աւաշներ որոնք այնքան հեռաւոր դարերու օդը միայն թրթռացուցին: Ո՞վ քաղաքներ, որո՞ւ հրաշագործ ձեռքն է այն որ ձեր հընամի աւերակներէն դուրս կը քաշէ զձեղ այսքա՞ն անեղծ, այսքա՞ն կենդանի եւ այսքա՞ն գեղափայլ: Ի՞նչ անդիմադրելի զօրութիւն է այն որ ժամանակի շղթան փշրելով՝ անցելոյն մըռայլ անդունդներէն ազատ կ'արձակէ ձեղ: Դո՞ւք բոլոր պետութիւններ, դո՞ւք, անթիւ քաղաքներ եւ դո՞ւք անոնց բոլոր բնակիչներ, բացէ՛ք ձեր բիւրաւոր բերաններ ու գոչեցէք միահաղոյն: «Գրքե՛ր, Գրքե՛ր, Գրքե՛ր»:



ՄԱՐԴԿՈՒԹԵԱՆ ՆՊԱՏԱԿԸ

Գարնանային զուարթագեղ գիշեր մըն է: Աստղերը, Սրարչին այդ վսեմ տաղեր, կը շողշողան երկնից մէջ: Բլրակի մը կուշտն ընկողմանձ՝ կը դիմեմ ու կը խորհիմ մտազրադ: Ո՛հ, քանի՛ խորհրդաւոր է Բնութիւն. իր անբարբառ գեղ ինչ հզօր է յուղել մարդուս ամբողջ էու թիւնը: Քնար մըն է այն բազմաղեան, որուն մէն մի լար անծանօթ ձայներ ունի երկնային:

Ի՞նչ կ'ըսեմ, անհուն դաշնակ մըն է այն, ուր կը յայտնուի Ամենակարողին հոգին: Ի՞նչ քաղցըր, ուրեմն, քան Աստուծոյ ունկնդրել, որուն լոիկ ձայնը բնութեան բիւր թերթիկներէն կը բարձրանայ միշտ: Գիշերային առանձնութեանս մէջ այս անձառ բերկրանքը կը վայելիմ. — Աստուծոյ կ'ունկնդրեմ: Կ'զգամ հոգւոյս վերթեւելը, վսեմանալը և թռչիլը: Մեծ խորհուրդներ գիշերային ասուպներու նման չեմ գիտեր ո՛ր երկինքներէն կուգան բոցավառիլ մտացս հորիզոնին մէջ:

Բլրոյն սասրութը քաղաք մը կը տարածուի, փեթակ մը մարդկութեան, և կը խորհիմ մարդուն՝ արարչագործութեան այս պետին վրայ: Լուծ են օրուան ժխորն ու չփոթ, բոլորած են մարդիկ ընտանեկան վառարաններու շուրջ, կը հանգստանան, իբր թէ նաւահանգստի մը մէջ, ընկերութեան փոթորկալից ծովուն վրայ առտուն դարձեալ նաւելու համար: Ինչո՞ւ այս ամեն ջանք ու փոյթ, վաստակ ու տառապանք. — Նիւթին տիրելու համար: Եւ մարդ ո՛րքան յառաջացած է իր այս յաղթապանծ արշաւանքին մէջ: Ի՞նչ անհուն տարբերութիւն նախամարդուն ու տասնեիններորդ դարու լուսաւոր եւրոպացիին միջեւ: Եւ մարդ կանգնած այս հրաշալեաց հանգէպ՝ կը գոչէ ցնծագին. «Կեցցէ՛, կեցցէ՛ հանձարը մարդկութեան», ու բիւրաւոր մեքենաներու ճռինչներ, շոգեկառքի սոյլեր կ'արձագանդեն բարձրագոչ. «Կեցցէ՛, կեցցէ՛ հանձարը մարդկութեան»: Փառաւոր յաղթութիւն, իշխել նիւթին, սահծե՛լ բնութեան զօրութիւններ, կրծատել միջնցն ու ժամանակ, լեզու տալ անշունչ

թղթին ու տարածել գայն ի սփիւռս աշխարհի, արարչագործել գրեթէ, խօսի՛լ աշխարհի ծայրերէն մէկ վայրկենի մէջ, փոքրցնել աշխարհ, ձամբայ մ'ընել ովկիանն իսկ փրփրայոյզ և աստեղային սանդուխներէն Անհունը բարձրանալ: Դիտելով այս յաղթութիւններ, որոնք արշալոյս ներն են միայն չեռաւոր ապագայի մը փառաւորագոյն յաղթանակաց, արդարեւ, իրաւունք ունի մարդ հրճուիլ, հպարտանալ և ապագային նայիլ յուսալից:

Այս է սակայն մարդկութեան նպատակակտը: Նիւթին իշխե՞լ է միայն: Ո՛չ. երբեք ո՛չ: Նիւթը որ տրուած էր իրեւ միջոց մեր բարձրացման, ըրած ենք վախճան: Ինչպէ՞ս կը խաւարին, կը մթագնին նիւթական բոլոր յաղթանակներ երբ բաղդատենք զանոնք մարդկութեան նպատակակտին հետ: Յիրաւի, զարմանալի է դիտել թէ ի՞նչպէս կրնայ մարդ անտեսել իր փառածաճանչ նպատակակտը և նիւթին ուղղել իր բոլոր ուշադրութիւն: Նիւթին իշխել չէ բարձրագոյն նպատակակտ, ո՛վ մարդկութիւն, նիւթի համար ստեղծուած չես դու. վե՛ր խոյացիր անկէ, շատ վեր, ոգիդ մարդկութեան: Կատարելութեան յառէ աշերդ, լայն բաց թեւերդ և հոն սրացիր: Կատարեա՛լ ըլլալ, ի՛նչ բարձր կոչում: Կատարեա՛լ ըլլալ, այսինքն Աստուծոյ մերձենալ, Աստուծոյ նմանիլ, ահա՛ մարդկութեան կոչումը. վասնզի Աստուծած միայն է կատարեալ, և մարդ կատարելութեան հասնիլ ջանալով՝ Աստուծոյ հասնիլ կը ջանայ, կատարեալ ըլլալ տենչալով՝ Աստուծոյ կը տենչայ նմանիլ: Ո՛չ. անկեալ հրեշտակ մը չէ մարդ, այլ

պատկերն Աստուծոյ, այսինքն անհունապէս նըւազ աստիճանաւ ունի բարոր այն կարողութիւններ զորս ունի Աստուծած: Մարդ նմանէ Աստուծոյ, իր Արարչին: Աստուծածութեան մէկ սերմն է իր հոգին, եթէ կրնանք այսպէս բացատրել: Ինչպէս առաւօտեան ցօղին փաղփուն այն կրծոց մէջ կը փայլի արփին բոցանչոյլ, ինչպէս հայելոյ փոքրիկ մակարդակին վրայ կը շողան բոյլք աստեղաց, նոյնպէս ալ իմ փորիկ հոգւոյս մէջ կը փայլի ու կը չողայ անհուն Աստուծած երկնից: Այդ անհուն Աստուծոյն կը տենչայ հոգիս, որուն պատկերով ստեղծուած է ինք և Անոր կը դիմէ տենչալից:

Բայց միթէ բոլոր մեր խոյացմամբ պիտի կարենա՞նք հասնիլ կատարելութեան կամ Աստուծոյ: Հունաւորը կրնա՞յ ըլլալ անհուն: Յաւկտենականութեան մէջ պիտի հասնի՞նք այնպիսի ժամանակամիջոցի մը երբ ըլլանք կատարեալ գիտութեան, սիրոյ և կամ զօրութեան մէջ: Պիտի ըլլա՞նք կատարեալ. երբե՞ք: Մարդ առ Աստուծած պիտի բարձրանայ յաւէրժարար, սակայն չպիտի հասնի երբեք Անոր: Գիտունը կը տենչայ հասնիլ կատարեալ ճշմարտութեան: Արուեստագէտն գեղեցկութեանց իտէականներ կը տեսնէ որ կը փողփողին հեռաւոր հորիզոններու մէջ, կը հետամտի անոնց որոնք կը խուսափին միշտ իր առջեւէն: Քրիստոնէին հոգւոյն մէջ կը նշուլին սիրոյ տկար ճաճանչներ ու կը փնտոէ սիրոյ անհուն Արեգակը: Ո՛հ, Աստուծէ որ իրեւ ճշմարտութիւն, իրեւ գեղեցկութիւն և իրեւ սէր նստած անհունութեան անմատչելի բարձանց վրայ իրեն կը հրաւիրէ մարդկութիւնը:

Ո՞հ, Աստուած է ճշմարտութեանց ճշմարտութիւնը, գեղեցկաց գեղեցիկը, սիրոյ անսպառ աղբւրը առ որ յառած են բոլոր մեծ բանաստեղծք ու գիտունք, փիլիսոփայք ու քրիստոնեայք իրենց աշեր եւ առ որ կը դիմեն փոյթեանդ: Ո՞հ, Աստուած է գաղափարականաց գաղափարականը, եւ կեդրոն մարդկային բոլոր բարձրացմանց: Մարդիկ Սնոր կը դիմեն ու անոնց ընթացքէն կը ծնանին բազմագիմի յառաջդիմութիւնք: Յառաջդիմութիւն ամենուրեք, եւ այս բոլոր յառաջդիմութիւնք իրեւ շառաւիզներ կը դիմեն դէպի միակ կեդրոն մը, դէպ Աստուած: Բայց չեն հասնիր բնաւ: Գիտունը, արուեստագէտն ու քրիստոնեայ՝ ճշմարտութեան, գեղեցկութեան ու սիրոյ անհուն ովկիաններ կը գտնեն իրենց առջեւ, եւ Աստուած է այդ անհունութիւնը: Ո՞վ խորհուրդ խորախորին, ո՞վ խորհուրդ անհասանելի: Յաւիշենականուրիչն և Անհունուրին, երկու անծանօթ բառեր մեր անզօր իրայականութեանց: Ցնծա՛, սակայն, ո՞վ մարդ, ժառանգն ես դու յաւիտենականութեան, և անհունութիւնն է այն անմատչելի գաւառ ուր Աստուած կը բնակի և որուն կը դիմենք Ճնդենէ ի վեր ու պիտի դիմենք յաւիտեանս յաւիտենից: Յաւիտենականութեան մէջ ապրիւ և առ Անհունը բարձրանալ, ահա՛ իմ երկինքս՝ երկի՛նք, այսինքն սիրոյ, գիտութեան, սրբութեան ու զօրութեան յաւերժական աճում, Աստուածոյ մերձեցում և միայն մերձեցում . . . Երկնից մէջ ապրիւ կը նշանակէ զԱստուած տեսնել. Հոգի մը տեսնել՝ է գիտնալ անոր խորհուրդներն ու զգացումներ: Դի՛ր գիտուն մը տգէտի

մը հետ նոյն սենեկին մէջ, ա՞հ, տգէտը չկընար տեսնել այդ գիտուն իրը թէ Զինական՝ պարիսպ մ' ըլլար անոնց միջեւ: Որպէս զի տեսնէ զայն, անոր մտաց աստիճանին բարձրանալ պարտի, խորհիլ անոր խորհուրդները, զգաւ անոր զգացումները, ըլլալ անոր հաւասար: Թանձր քօլ մը կայ Աստուածոյ և մարդկութեան միջեւ: Մարդոց դիմաց վրայ է այս քօլ: Որպէսզի վերցուի այն՝ մարդն բարձրանալու է Աստուածոյ պստիճանին, ունենալու է Անոր խորհուրդներն ու զգացումներ, ըլլալու է անոր հաւասար: Որպէսզի զԱստուած տեսնենք կատարելապէս՝ Աստուած ըլլալու ենք նաև մենք: Յաւիտենականութեան մէջ որքան բարձրանան մեր հոգիներ այնքան աւելի պայծառ պիտի տեսնենք զԱստուած, բայց չպիտի կարենանք տեսնել զԱյն կատարելապէս, պիտի մնայ միշտ բարակ քօլ մը մեր միջեւ: Աստուած չենք կրնար ըլլալ, բայց կրնանք մերձենալ Անոր յաւերժապէս: ԶԱստուած չենք կրնար տեսնել կատարելապէս, բայց կրնանք որէ երկնից նպատակն, այս՝ հոգւոյ ստեղծման նպատակն — զԱստուած տեսնել և Աստուածոյ նըմանիւ:

Երբ իրը թէ մառախուղի մէջէ կը տեսնեմ այս փառապանծ ապագան, երբ կը խորհիմ այն ելջանկութեան վրայ որ հոգւոյս բարձրացմանը համեմատ պիտի աճի յաւերժապէս բոլոր մարմնովս կը սարսուամ ցնծագին: Երկի՛նք, ո՛չ դադարման տեղ մը չէ երկինք, այլ յաւերժական չարժման կեանքը չկրնար անշարժ ըլլալ: Երկինքը եղիւսեան մը չէ, այլ անկէ յոյժ գերա-

զանց : Երկինքը՝ երկինք է : Իցի՛ւ այս ամպամած բացատրութեամբ կարենայի «երկնից փառացն անշափելի մէկ մասն միայն պատմել», և յափշտակել մարդոց մոռքեր վերին խորհրդոց :

Բայց, Աստուած իմ, խորհուրդ մը կը տան-
ջէ զիս: Եթէ մարդ աշխարհ կը բերես կատա-
րելութեան բարձրանալու համար, առանց աշ-
խարհ գալու, առանց մարմին առնելու զուտ հո-
գին չէ՞ր կրնար զարդանալ: Հոգին՝ մարմնոյ
կապէն աղատ, երկրի վայրաքարը կիրքերէն
գերծ՝ աւելի շուտ չպիտի՝ թոշէր Քեզի: Եթէ
հարկաւոր էր հոգւոյ մարմին առնել և անով զօ-
րանալ, ինչո՞ւ, ուրեմն, այնքան հոգիներ ար-
գանդի մթութենէն գերեզմանի մթութեան կը
փոխադրես: Ինչո՞ւ ոմանք աշխարհ կը բերես ու
մինչ իրենց կենաց առաւօտեան մէջ կը ժապին
անմեղ անդիտակ, դեռափթիթ վարդերու նման
կը խամրես զանոնք: Ինչո՞ւ բիւրք բիւրուց ազգեր
ու անհատներ խաւարի մէջ կ'ապրին, անզիտակ
իրենց բարձր կոչման: Ինչո՞ւ շեմ յիշեր ես իմ
անցեալ կեանքս: Չունէի զոյութիւն աշխարհ
գալէ առաջ, կամ այս կեանքս անցեալ յաւիտե-
նականութեան մոռացո՞ւմնէ: Կը չփոթի միաքս
այս հարցումներով, սակայն լրին ձայն մը վերկը
բարձրանայ հոգւոյս խորերէն. «Աստուծոյ ձայնն
է այն որ կ'ըսէ. Աստուծոյ կարգադրութիւններ
բարի են և իմաստուն»: Կը հպատակիմ քեզ,
ձայնդ աստուծային, այս՝ բարի են, թէև հու-
նաւոր միաքը չկարենայ անհուն Մտաց խորհուրդ-
ներն ըմբռնել լիովին:

ԲԱՆԱՍՏԵՂԾՈՒԹԻՒՆ

1

Եղեմական պարտէզին մէջ մանուկ մը կը
ծնի գեղանի : Կոյս մըն է այն մաքուր, սուրբ
ու երկնային : Գոյնզգոյն ծաղիկներ կուգան զար-
դարել իր դալարահիւս որորանը և փետրազարդ
թռչնիկներ կը թառին անոր վերեւ՝ օրօր երգել
քաղցր ու անոյշ : Սիրոյ երկնածոր կաթը կը
հոսի սնուցանել զայն եւ դրախտային հեշտաբու-
րիկ զեփիւռներ կը թռչտին անոր շուրջ փայփա-
յել իր ճակատ : Վտակաց մեղմօրօր կարկաչնե-
րով, աստեղաց շողերով եւ ընութեան հազարու-
մէկ գոտւանքներով կը մեծնայ այն տակաւ :

Մինչ մանուկ՝ կը սիրէ կայտոել գառնուկներու հետ մարդաց ու մարմանդից վրայ եւ երգել գոհ ու երջանիկ հովուաց հետ, կը սիրէ առանձնանալ ստուերախիտ թաւուաններու անտեսիորշերուն մէջ, նստիլ վտակի մը դալարագեղ, եղբը ու դիտել անոր արծաթ փրփուրները։ Կը սիրէ վազել ոսկեթեւ թիթեռներու ետեւէն, խաղալ ծաղկանց հետ եւ ունկնդրել թռչնոց ուրախ ու զուարթ երգերուն։ Գիշերն կը նստի յաճախն հրուանդանի մը ծայրը, կը դիտէ անսահման ծովը ու մտիկ կ'ընէ անոր ծփանաց միօրինակ ձայնին, վեր կը բարձրացնէ մերթ իր աշեր ու կը դիտէ մելամաղձոտ լուսինը որ կը թափառի երկնից աստեղագարդ դաշտերուն մէջ նազելի հարսի մը

նման։ Այսպէս երկար ժամեր իր նայուածք կը թաղուի երկնից ու ծովու անհունութեանց՝ հոգին աւ աւելի ընդարձակ ուրիշ անհունութեանց մէջ։ Եւ այս ամեն առարկաներ մտերիմ ողիներ կ'ըլլան առակա իրեն համար։ կը խօսակցի անոնց հետ, կ'զգայ անոնց զգացումները ու կը թափանցէ անոնց գաղտնեաց։

Սրդեօք ի՞նչ տեսիլներ կը գրաւեն այս մենասէր կոյսին հայեցուածը։ ի՞նչո՞ւ այնքան կը յուղուի ու կը սարսուայ բնական երեւութից ի տես։ ի՞նչ կ'զգայ արդեօք երբ կը տեսնէ ծովուն ծփալը, խոտի ընծիւղին սարսուալը եւ մարգարտատիպ ցօղին փալիլն ծաղկանց գունաներկ թերթիկներու վրայ։ ի՞նչ կ'զգայ երբ արեւուն չքնաղ դուստրը Սրջալոյս վարդ այտերով ժպաի իրեն, եւ մելանոյշն վերջալոյս՝ հրաժեշտ տայ իր տիսրանոյշ շիկնումներով։ ի՞նչ կ'զգայ արդեօք այս կոյսը զգայուն երբ ժպիտ մը տեսնէ մանկան աչաց մէջ, սէր՝ պատանւոյն որտին մէջ եւ աղօթք մը՝ ծերունւոյն շրթանց վրայ։ ի՞նչ կ'զգայ արդեօք երբ դիտէ դալկացեալ տերեւ մը հողմավար, ծաղիկ մը թարշամած կամ գերեզման մը մահաբոյր։ Հոն ուր այլք շոր ու անշունչ առարկաներ միայն կը տեսնեն, ինքը գեղեցկութեան ի՞նչ քօղածածուկ աշխարհներ, զգացմանց ի՞նչ ծփուն ովկիաններ կը նշմարէ արդեօք որ այսքան յաճախ կը դիտէ զանոնք զմայլուն, յափշտակուած ու ապշած բոլորսվին։ Նա անհունութիւնը կը նշմարէ ու կ'զգայ այդ պահուն, հոգին կը տեսնէ նիւթին ետեւ և վերացեալը թանձրացեալին տակ։ Բոլոր նիւթական առարկաներ թափանցիկ ապակիներու նման

հասարակ մահկանացուաց տեսողութենէն ծածկը-ուած գեղեցկութեան իտէալը, գաղափարականի փառաշուք աշխարհը կը պարզեն իր սրատես ա-չաց առջեւ։ Լուսինը թագուհի մընէ պերձազ-գեաց բայց վիրաւոր, ծովը՝ սիրտ մը փոթորկ-եալ, այդ անուշաբոյր ծաղիկներ թրթոռուն զգացումներ են մարմնացեալ, զեփիւոը շունչնէ բը-նութեան և վտակին կարկաչ՝ երգը սիրոյ, աս-տեղք աշերն են երկնոյին էակաց և տիեզերք բովանդակ՝ հոգի մը անհուն և սիրալի։

Եւ երբ առուակի մը եզրը նստած ձեռք առ-նէ իր ոսկելար քնար, երբ երկնափայլ աշերը գեղեցիկ դաշտանկարին վրայ պատցնելով սկսի նուագել, ո՛հ, դիւթութեան ի՞նչ աշխարհներ կը պատկերանան իսկ և իսկ այդ նուագաց մէջ կը պատկերանակ, Գարունը կը փթթի իսկոյն ծաղկա-ներդաշնակ, Գարունը կը փթթի իսկոյն ծաղկա-նորոյր, ծառեր ծիլ կ'արձակեն նորընձիւդ և սո-խակներ՝ դայլայլ քաղցրովոր, երկին կ'աստեղա-խակներ՝ դայլայլ քաղցրովոր, երկին համայն հրա-զարդի և կը ժպտի բնութիւն իր համայն հրա-զարդի պատկերով։ Այդ երկնաշունչ նուագաց մէջ կը պոյրներով։ Այդ երկնաշունչ նուագաց մէջ կը պոյրներով։ Այդ երկնաշունչ սիրտը իր համայն իդձերովն ու ծփայ մարդկային սիրտը իր համայն իդձերովն ու երազներով։ Հոն կը ժպտի մանուկն անմեզա-փայլ, հոն կը սիրէ կոյսը, հոն կը պաշտէ պա-տանին, հոն կը գուրգուրայ մայրն և հոն ընտա-նեկան սիրազեղ վայելումներով կ'արրենայ հայրն որդեսէր։ Հրեշտակային երգերու արձագանգ-ներն են այդ քաղցր նուագներ որ դէպ այս եր-կիր մոլորած կը սաւառնին աշխարհի վրայ ցան ու ցիր։ Եւ թմրած մարդկութիւն այդ կոյսին քնարովն արթնցած՝ կը բանայ իր աշերը, կը տեսնէ մոգական այն աշխարհը գեղափայլ ուստի կը հնչեն այդ անոյշ ձայներ և դէպ հոն կը թոշի սաւառնաթեւ։

Բայց, աւա՛ղ, շուտ կը թռչին իր այս օրերն երանաւէտ։ Ծաղկազուարձ այս պարտէզին սեմերէն դուրս կ'ելնէ օր մը ու կը մոլորի աշխարհի անապատին մէջ։ Ո՞հ, ինչ շուտ կերպարանափոխ կ'ըլլայ այն։ Տաք խորշակը կը թռառամեցնէ իր աննման գեղեցկութիւն, փուշեր ու տատասկներ կ'արիւնեն իր սաներ, մոլութեանց թոյնը կը սպրդի իր կոյս սրտին մէջ և կը թռւնաւորէ անոր մաքուր ու սուրբ զգացումները։ Ո՞ւրէ այժմ իր աչաց աստուածային այն փայլ, ո՞ւր իր հոգեւոյն երկնաթռոիչ սլացումներ, ո՞ւր այն փափուկ թրթռումներն իր սրտի և ո՞ւր իր երգերն հոգեգրաւ։ Աշխարհի ապականութեանց շունչն անցաւ անոնց վրայէն, և ա'լ ոչ ես են։ Ա'լ չեն թրթռար իր շրթանց վրայ երգերն անմեղութեան ու երանութեան։ Յանկութեանց անյագ որդեր այժմ կը կրծեն իր սիրտը և կրից բոցեր կը լափեն իր հոգին։ Այժմ իր մթասքօղքնար կծու ողբեր, սուր հառաջներ միայն կ'արձակէ։ Խե՛ղճ աղջիկ, ամօթահար ու վիրաւոր կ'անցնի աշխարհի մէջէն՝ յիշելով իր անցեալ փառըն ու երանութիւն։

Բայց ահա՛ գերազանցապէս գեղեցիկ մի ուրիշ կոյս կը մօտենայ իրեն, երկար ատենէ ի վեր իրմէն բաժնուած քոյրն է այն։ Կը ճանչնայ զայն ու կը կարմրի ամօթէն, սակայն անոր քաղցր ձայնէն խրախուսուած վեր կը բարձրացնէ իր աշեր և դառն հեծեծումներով կը փարփի անոր։ Ո՞վ փրկարար հանդիպում, իր քրոջ դէմքէն ցոլացող երկնային լոյսով ինքն ալ կը գեղեցկանայ վերըս-

տին, աչերը կը ստանան իրենց նորխկին փայլ, հոգին՝ իր թռիչ և սիրտն ալ իր սրբութիւն։ Զեռք ձեռքի տուած կ'ուխտեն բնաւ շրաժնուիլ իրարմէ։ Կ'անցնին աշխարհի վրայէն թեթեւար քայլ, և ուր որ դառնայ իրենց հայեցուած հոն ծաղիկներ բողբոջ կ'արձակեն և թռչուննելն՝ դայլայլ, ուր որ կոխեն իրենց ոտքեր հոն երկինքներ կ'ստեղծուին երջանկարոյր։ Մանուկներ կը սիրեն զանոնք, պատանիք ու երիտասարդք կը նուազին անոնց աչաց մէկ ցոլքին առջեւ և զգայուն անձինք կը պաշտեն այդ զոյգ մը հրեշտակներն երկնագեղ։ Կ'անցնին յուշիկ, հո՛ս ժպիտ մը, հո՛ս երդ մը նետելով, հոս յուսոյ նշոյլ մը, հո՛ս սիրոյ շող մ'արձակելով, հո՛ս երջանկութեան ճամանչ մը, հո՛ս անմահութեան ճառագյթ մը ցողելով։ Կ'անցնին սիրաժպիտ դիմօք սփոփելով վշտացեալը, կանգնելով անկեալը, մը սիթթարելով թշուառը եւ սրբելով արտասուքն որբին ու զրկեալին։ Կ'անցնին ձեռք ձեռքի տըւած գեղեցկացնելու, ազնուացնելու և բարձրացնելու համար զաշխարհ։ — Բանաստեղծութիւնն է այն, և կրօն կը կոշուի իր քոյր, տեղծութիւնն է այն, և կրօն կը կոշուի իր քոյր։

Բանաստեղծութիւնն, այո՛, մարդուս հետ միասին ծնաւ գրախտին մէջ, մաքուր ու սուրբ։ Ստեղծագործութեան ժամանակ անտեսանելի քընար մը կը կախէ Աստուած մարդկային հոգւոյն մէջ և գեղեցկութեան ողին կուգայ թրթռացնել թելերն այդ քնարի, և ահա՛ երգի մը հետ դուրս

«երով վար կը թռչին՝ Նոյեան աղաւնիին նման
կանաչ տերեւներ բերելով այդ հոգեզմայլ բնա-
գաւառէն :

4

Այո՛, եզան կամ կովուն կամ գոեհկին տե-
սողութեան սահմաններէն անդին կան նաև ու-
ժիշ բարձրագոյն իրողութիւններ, բժակն գիտու-
թեան աչաց միայն տեսանելի ճշմարտութիւննե-
տեան աչաց միայն ճշմարտութիւններ ալ կան, այս
թէն վսեմագոյն ճշմարտութիւններ ալ կան, այս
տեսանելի տիեզերաց ետեւ կայ նաև մի անտե-
սանելի տիեզերք, և բանաստեղծք են այն առանձ-
նաշնորհեալ ոգիներ որոնց թոյլատրուած է տես-
նել անտեսանելին : Բարձրագոյն բանականու-
թիւնը այն չէ որ կը չափէ մաթեմաթիքական
գիտութիւններն, որ կը հնարէ ու կը գոր-
դածէ մեքենաներ եւ որ կը չափի ու կը հաշուէ
ուկիներ, բանաստեղծք են այն վսեմ հանձարներ
որ կը բարձրանան աշտարակածեւ ամեն իմացա-
կանութիւններէ վեր, կը պատռեն երկինքը,
կը թագագարգուին աստղերով և վար կը խո-
նարհին միայն իրենց հետ վեր բարձրացնելու հա-
մար նաև մարդկութիւնը, բանաստեղծը Բնու-
թեան մարդարին է . կը մտնէ Բնութեան վարա-
գուրապատ տաճարին մէջ, կը տեսնէ ինչ որ այլք
չեն կարող տեսնել ու դուրս կ'ելլնէ Մովսէսի
նման լրւաշող գէմքով, նոր պատգամ մը բերե-
լու համար աշխարհ :

Բանաստեղծութիւնը շաղուած է բնական եւ
հոգեկան տիեզերաց հետ : Աստուած ինքնէ ա-
ռաջին մեծ բանաստեղծը որ տիեզերաց այս վը-
ալին մեծ բանաստեղծը

կը թռչի բանաստեղծութիւնը : Ծաղիկն ու ծառ,
արեւն ու աստղ, թռչնիկն ու վտակ, և հովիւք
իրենց հօտերով ու սրինգներով, շինականք ի-
րենց պարզ ու անխռով կեանքով, իրենց սիրոյ
առաջին անարուեստ տարփանքներով բանաստեղ-
ծութեան նախկին Մուսաները կ'ըլլան : Բանաս-
տեղծութիւնը Բնութեան և մարդկային կենաց
այս գրաւիչ հրապոյրներով ներշնչուած՝ անմեղ
ու անգիտակ մանկան մը նման զարմացման բա-
ցագանչումներ կ'արձակէ, սիրուն երգեր՝ որոնց
մէջ կը ծրարէ իր անմեղ յոյզեր եւ զգացում-
ներ : Բայց մարդկային սրտի ապականութիւն
չուտ կը պղծէ բանաստեղծութեան սրբութիւնը
եւ մինչ տակաւ կ'անհետին իր տեսութենէն հո-
գեկան աշխարհի փառահեղ տեսիլներ, մինչ
ստորին ու գծուծ զգացմանց մէջ խորասոյզ
չկրնար առնել այլեւո բարձր թուիչներ, մինչ
գործիք մը կ'ըլլայ այն անասնական կիրքերն ու
ցանկութիւնները գրգռելու, ահա՛ կրօնը կը
կանգնի անոր դէմ, անգամ մըն ալ կը բանայ
անոր առջեւ հոգեկան այն փառաշուք աշխարհ
ուր ճշմարիտ սիրոյ արեգակը կը փայլի շողար-
ձակ, ուր սուրբ ու մաքուր զգացմանց աղրիւր-
ներ կը բղխին երկնահոս, ուր անմեղութեան ծա-
ղիկներ կը բուրեն խնկանոյշ եւ երանութեան ու
բերկրանաց երգեր կը հնչեն անդադար : Կարե-
լի՞ միթէ բանաստեղծութեան անզգայ միալ
այս հրապուրանաց առջեւ : Կը բանայ նա իր արծ-
ուի թեւերը ու շատ վեր կը թռչի աշխարհէս,
կը խորամխի անտեսանելի մթնոլորտներու մէջ
եւ կը մաքրուի իր աշխարհային արատներէն :
Յայնժամ, ոհ, ինչ անոյշ երգեր լուսեղէն թե-

սեմ բանաստեղծութիւնը յօրինեց, և բոլոր մեծ
րանաստեղծք կը յաճախեն այս վարպետին աշ-
խատանոցը օրինակելու համար այն տաղեր զորտ
կը գրէ ամեն օր բնութեան և մարդկային հոգ-
ւոյն վրայ: ի՞նչ են, ուրեմն, բոլոր այն երգեր
որ կը թրթուան մանուկներու շրթանց վրայ եւ
կը դրոշմուին պատանեաց ու կոյսերու սրաւերու
մէջ: ի՞նչ են բոլոր այն սրտայոյդ բանաստեղ-
ծութիւններ որ կը շաղուին ամեն հասակի ան-
ձանց խորհրդոց ու զգացմանց հետ, կը միանան
մարդկային էութեան հետ եւ կը բարձրացնեն
զայն վեր դէպի կատարելութիւն: Աստուծոյ եր-
գերուն արձագանդներն չե՞ն միթէ: Այո՛, ձըշ-
մարիտ բանաստեղծը իր տաղերուն մէջ կը ցո-
լացնէ աստուծային զգացմանց ու խորհրդոց
նը և առաջնորդելու զայն առ Աստուած:

Բանաստեղծութեան աղբիւները այնքան ան-
թիւ են ու անհամար, որքան նիւթական եւ հո-
գեկան գոյութիւնք: Երկիր իր գեղեցկութեան,
չնորհաց ու վեհափառութեան բիւր ձեւերովն ու
գոյներով, իր կանաչազարդ դաշտերն ու լեռներ,
իր գետերն ու ովկիաններ, երկինք իր բոլոր առ-
տեղային գունդերովն ու փառօք և մարդկային
կեանքը իր ամեն յարաբերութիւններով՝ բանաս-
տեղծութեան անսպառ աղբիւները կը կազմէն:
Սրտի ամեն գաղանի ու փափուկ զգացու մեր,
պատանեկան ամեն տեսիլներ ու երազներ, կու-
սական ամեն յօյսեր ու անուրջներ, ամուսնական
կենաց բոլոր քաղցրութիւններ, բարեկամու-
թեան, երկրի ու ընտանեաց բոլոր սիրազօդ կապեր,
բոլոր երկիւղներ ու յիշատակներ: ահա՛ ասոնք են

այն բիւր անտեսանելի ծորակները, որոնցմէ կը
հոսի նոյն ինքն բանաստեղծութիւնը:

Եւ տակաւին կան ոմանք որ կը պնդեն թէ
բանաստեղծութիւնը մարդկութեան տղայ հա-
սակին մէկ խաղալիքն է, թէ տակաւ տեղի կու-
տայ այն գիտութեան և յառաջդիմութեան առ-
ջեւ: Տիմա՛ր անձինք: կարելի՞է միթէ ցամ-
քեցնել գետակ մը մինչ յորդահոս աղբիւրներ
կա-
կը թափեն միշտ իրենց ջուրերը անոր մէջ: կա-
րելի՞է միթէ որ մեռնի բանաստեղծութեան ո-
գին, ցորչափ բաբախէ մարդկութեան մէջ սիրտ
մը զգայուն և ցորչափ մարդկային հոգին ձգտի
գէպի գեղեցիկն եւ ի կատարելութիւն: Բանաս-
տեղծութեան ոգին անմահ է ու անկորնչելի:
Որպէսզի անհետանայ այն հարկ է որ նախ վերցը-
ուի աշխարհէս չնորհաց ամեն ձեւ ու գեղեցկու-
թեան ամեն գոյն, հարկ է որ լուն երաժշտու-
թեան ամեն մեղեդիներ, թոշնոց դայլայններ եւ
վտակաց կարկաչ, հարկ է որ թարշամին երկրի
բոլոր երփնագեղ ծաղիկներ եւ կանաչագեղ ծա-
ռեր: Որպէսզի դադրի բանաստեղծութեան քնա-
րը թրթուալէ, հարկ է որ նախ խաւարի արեւը
ըը թրթուալէ, հարկ է որ նախ խաւարի արեւը
մէկնից մէջ ու չքանայ բոլոր իր փառքն ու մե-
երկնից մէջ ու չքանայ բոլոր իր փառքն ու մե-
ավայելչութիւն, հարկ է որ Արշալոյսը ծածկէ
եր բոսրագեղ դէմք սեւ ամպերու ետեւ եւ
կը վերջալոյսն ալ իր գունագեղ քօղ: աս-
տեղք փակեն իրենց լուսափայլ աշեր եւ լուսինը,
մելամաղձիկ սգակիր, թափառի մոայլ երկինքի
մը վրայ և հիւսէ սեւ ճառագայթներով վարա-
գոյր մը ծածկելու համար տիեզերաց փառքն ու
գեղեցկութիւն, հարկ է որ Բնութիւնը զրկուի
ամեն հրապոյրներէն, անապատ մ'ըլլայ ամա-
ր ամեն հրապոյրներէն,

յի, քառս մը անկերպարան։ Բանաստեղծութեան ոգին մեռնելէ առաջ հարկ է որ նախ խըդուին մարդկային սիրակցութեանց ամեն կապեր, անհետանան բոլոր ոսկեդիմակ յոյսեր, երազներ ու անուրջներ, հարկ է որ ցամքին մարդկային սրտի ամեն զգացումներն ու տենչեր, հարկ է որ անասնանայ մարդկային բնութիւնը և կամ փոխուի մարդ անկենդան դիակի մը։

Բանաստեղծութիւնը մարդկային հնարք մը չէ, այլ աստուածային, և պիտի ապրի Աստուծոյ հետ։ Երկնից լեզուն պիտի ըլլայ այն, զի լեզուն է սուրբ զգացմանց ու խորհրդոց։ Հոն զտուած իր աշխարհային արատներէն, սրբուած մարմնական ամեն զգացումներէ՝ պիտի առնէ բանաստեղծութիւնը իր բարձրագոյն թռիչներ։ Հոս մանուկ մ'է թոթով, հոն ճարտարախօս մը պիտի ըլլայ պերճալեզու, հոս թռչուն մ'է բանտուած, հոն արծիւ ազատաթեւ։ Հոս իրը թէ հայելոյ մէջ ցոլացուած կը տեսնէ գեղեցկութիւնը, հոն բուն իսկ գեղեցկութեան պիտի յառի անարգել, հոս աշխարհային սէրն միայն կը ճաշակէ, հոն ճշմարիտ սիրոյ անհունութեամբն արբեցած պիտի երգէ յաւերժապէս։

Նուագէ, ուրեմն, քնարդ, ո՞վ բանաստեղծութիւն, և մարդկութիւն պիտի ունկնդրէ զմայլուն, պիտի սիրէ քեզ ու պաշտէ միշտ և հետեւ քու բարձր թռիչներուն։



ԽՈՐԴՐԴԱԾՈՒԹԻՒՆՆԵՐ

ՆՈՐ ՏԵՐԻԱՅՑ ԸՆԹԱԿ

Ահա՝ տարի մը ևս ժամանակի սեմոց վրայ կանգնած կուտայ մեզ իր հրաժեշտի ողջոյնը ու ուր բաժնուի մեզմէ առ յաւէրժ։ Կը յառաջանայ հանդարտաքայլ դէպ յաւիտենականութիւն, միանալու համար իր անթիւ ընկերաց։ Ու մենք կ'ողջունենք բերկրալից՝ նոր Տարւոյ մը ոսկեփայլ արեգակը, որ իր վարդակարմիր ճառագայթներով կը ժպտի մեզ։

Սակայն տարտամ, մելամաղձիկ տխրութիւն մը ևս չէ՞ք զգար ձեր սրտերու մէջ։ Խնդութեան այդ ժպիտներու տակ խորին ու սեաբոյլ թախիծ մը չէ՞ պատած ձեր ոգին։ Անցաւ տարի մը միայն, սակայն ո՞րքան օրհնութիւններ ևս անցան իրեն հետ։ ի՞նչ պայծառ յոյսեր, ի՞նչ բարձր մտածումներ ու խորհուրդներ, ի՞նչ սուրբ կեանքեր մարեցան անոր հետ։ Անցաւ տարի մը միայն, սակայն դառնութեամբ շաղախուած արտասուաց ի՞նչ աղի գետեր ողողեցին զայն, վշտաց ծանրութեան տակ ընկճուած սրտերէ ի՞նչ աղիողորմ հառաջներ ու հեծեծումներ դիզուեցան անոր վրայ։ Դժոխքի շափսեւ ի՞նչ խորհուրդներ ու գործեր մրոտեցին անոր թերթերը։ Սակայն անցաւ ան, անտարբեր ու անկարեկիր, անցաւ նման երկնափայլ արե-

գակին՝ օրէնութիւններ ու աղէտներ սփռելով իր ընթացից մէջ՝ Երջանկութեան ճաճանչներ ցօղեց բազմաթիւ ընտանեկան վառարաններու շուրջը, իսկ շանթահար կործանեց շատ ընտանիքներ, թշուա՛ռ ու վշտաբեկ: Շատ բարեկամներ միացուց, իսկ բաժնեց ուրիշներ յաւերժարար: Ալևոյթի ձիւներ սփռեց բազմաթիւ ճակատներու վերեւ ու մահուան ցուրտ մատներուն տակ սառեցուց շատ սիրաջերմ սրտեր: Սփռեց լիարուռն ժպիտ և արտասուք, վիշտ ու խնծիղ, սէր և ատելութիւն, կեանք և մահ: Եւ երջանկութեան բուրաստաններու ու արտասուաց ձորերու վրայէն անցաւ իր յաւիտենական հանդըստավայրը:

Բարեա՛ւ երթաս, ո՞վ ուղեւորդ յաւիտենական, բարեաւ երթաս: Տար աշխարհի տեղեկագիրն մատուցանել տիեզերաց ամենակալ Արարշին: Ահ, արդեօք որպիսի^o անջինջ հետքեր գծեցի քու վրայ, ի՞նչ խորհուրդներ, զգացումներ ու գործեր յանձնեցի քեզ իրը աւանդ: Ժամանակի երկաթեայ ձեռներ ա՛լ չեն կրնար աւրել զայն, յաւիտենականութիւնն իսկ անզօր է բոլորովին միակ բիծ մ' իսկ հետաջինջ ընել: Այս ահաւոր խորհուրդին առջեւ կը հակեմ գլուխս դողահար....

Ո՞րչափ դառն է բաժնուիլ քեզմէ, ո՞վ ամենամտերիմ բարեկամ: Մեր վշտաց դառնութիւնը քու առջեւդ թափեցինք և ու դո՛ւ սփոփումն տուիր մեր սրտերու. մեր գաղտնի հառաջները ու երջանկութեան աւաշները միայն դու լսեցիր. դո՛ւ սրբեցիր մեր արտասուքը, մեր էութեան ամենաթանկագին մի մասը քեզ յանձնեցինք.

քեզ յանձնեցինք մեր ամենածածուկ խորհուրդներն ու զգացումներ, քեզ՝ մեր մրմունջներն սիրոյ, քեզ՝ մեր հոգւոյն ամենաթագուն իշեւը: Եւ ահա՛ առնելով զանոնք կը մեկնիս դու, աւա՛զ, կը բաժնուիս առ յաւէրժ մելամաղձիկ յիշատակներ միայն թողլով մեզ բաժին: Տա՛ր զանոնք, տար թաղել յաւիտենականութեան անչափելի ովկիանին խորութեանց մէջ:

Սակայն ահա Նոր Տարին պերճաշուք դշխոյի մը նման բազմած ժամանակի ոսկեփայլ կառքին վրայ կը բարձրանայ արեւելեան հորիզոնէն: Յուսոյ վարդեր, սիրոյ շողեր կը ցանէ ան համասփեռ: Երջանկութեան ճաճանչներ կը ցոլանան անոր սիրաժպիտ դէմքէն ու մոգական օրէնութեանց պսակ մ'ունի ձեռքը: Բարի եկար, ո՞վ Նոր Տարի, հիւրդ երկնառաք: Փառքով չոշշուն է դէմքդ, ամրիծ եւ անարատ ես դու: Ոսկեղէն բանալիով կը բանաս դռներն ապագայի փառաշուք տաճարին և ներս կը հրաւիրես մարդկութիւնը: Երկիւղով, սակայն, կը կոխեմ սեմոցդ վրայ: Վասնզի այդ ժպիտներու ներքեւ արդեօք ինչ կնճիռներ ծածկուած կան, այդ երանկութեան վարդերու տակ վշտաց ինչ թուջանկութեան վարդերու տակ վշտաց ինչ թունալից օձեր կը սողոսկին, սիրոյ այդ շողերու ներքեւ որպիսի խաւար մը արդեօք կը տիրէ և ինչ փոթորիկներ, տառապանաց ինչ մութ գիշերներ, աղի արտասուաց ինչ դետեր, մահաբոյր ինչ խորչակներ կը սպասեն ինձ: Ահ, գաղտնիք.... Ու երկիւղով կը դնեմ ոտներս գաղտնածուկ ապագայի սեմերէն ներս:


Տիեզերք ողջոյն կը գողայ ներկայութենէդ, ամենիշանդ ժամանակ: Լոռութեանդ գահէն

Կը հրամայես դո՛ւ, և ահա կը սարսի երկիր, կը խոնարհին գեհապանձ լեռներ, կ'անհետին ազգեր ու ժողովուրդներ, կը ցամքին ծովեր, եւ աստեղք իսկ կը դժգունին երկնից ընդարձակութեանց մէջ։ Ո՞վ կայ քեզ հաւասար, ովլ միահեծան ինքնակալզ բնութեան, դո՛ւ իշխան կենաց և մահու։ Անտեսաննելի ափերուդ մէջ կը գունես ողջոյն տիեզերքը ու բիւր փոխակերպութեանց կ'ենթարկես զայն։ Մինչ կը յառիմ աիդերաց հսկայ դրութեան, երեսյթներու ու դէպքերու անհուն թափոր մը կը ներկայանայ առջեւս, թափոր անվերջ անվախճան որդ դիւթական ազդեցութեամբդ յառաջ կ'ընթանայ սրարշաւ։ Անշուշտ խորին նպատակ մը սահմանած է Աստուած, դէպ ուր կը յառաջանայ տիեզերք, ուր պիտի յանգին այս յարաշարժ երեւոյթներն ու փոփոխութիւններ, և դու, հաւատարիմ ծառայ Արարշին, դէպ այդ վսեմ նպատակ կը մղես բնութիւնը։ Ու ողջոյն տիեզերք անտես մատներուդ տակ վսեմ համանուագ մը կ'երգէ, որուն յանգերգն է։ «Յառաջդիմութիւն»։ Աստեղք զայն կ'երգեն երկնից շողափայլ դաշտերուն մէջ և ովկիանու կոհակներ արձագանդ կուտան։ «Յառաջ, յառաջ»։ Տարւոյ եղանակներ զայն կ'երգեն և դու, ո՞վ ժամանակ, զայն կը հոչակես դարէ գար, աշխարհէ աշխարհ։

Դո՛ւ ևս արձագանգ տուր տիեզերական այս ձայնին, ո՞վ մարդ։ Այն որ մատնանիշ ըրած է բնութեան վսեմ նպատակ մը և տուած է անոր մղում դէպ հոն ընթանալու, քեզ համար ևս սահմանած է վսեմագոյն նպատակակէտ մը, քեզ ևս տուած է շարժում մը։ Պատմութիւնն ու

քաղաքակրթութիւն այս ճշմարտութիւնը կը քարոզեն մեծաձայն։ Օն յառաջ, ուրեմն, յառաջ անդադար։ Այս նոր Տարւոյ սրաթոփչ թեւերով, ոսկի վայրկեաններու սանդուղէն յառաջ, վեր անդադար։ Ժամանակի բոլոր արագութեամբ, քաղաքակրթութեան բոլոր ուժգնութեամբ, օն յառաջ դէպ կատարելութիւն։

1894



Յ Խ Շ Ա Տ Ա Կ Ա Ն Կ Ե Ա Ն Ք Է Ս

Դ Պ Ր Ո Ց Ա Կ Ա Ն Կ Ե Ա Ն Ք Է Ս

Ա.

Առանձին եմ այգիին մէջ։ Թթենիի մը զուշաձիշ ստուհրին ներքեւ ընկողմանած կը դիտեմ բնութիւնը։ Ո՛հ, ի՞նչ անդորրութիւն և ինչպիսի խորին լուսութիւն։ Արեւ կը փայլի երկնից մէջ, խաղաղ ու պայծառ։ Բիւր ճառաշայթներ վրձիններու նման կը շարժին բնութեան անհուն կտաւին վրայ, ու երանգաւէտ ճոխնկարի մը կը փոխուի այն։ Զիւնեղէն ամպեր կը կնից դաշտերուն մէջ բողբոջած հսկայ շուշաններու նման կը ծածանին տարուրեր։ Թըռչնիկ մը կուգայ նստիլ ծառին վրայ, երգ մը, աւազ մը կ'արձակէ ու կը թոշի վերատին։ Անշուշտ իր ուրախ սրտին յոյզերն էր ծրարած

այդ երգին մէջ։ Մեղմիկ հովեր կուգան շարժել ծառին տերեւները, ծաղկին թերթիկները և համբոյր մը, սիրոյ գաղտնի խօսք մը կը ծրարեն անոնց մէջ ու կ'անցնին։ Բնութեան հետ առանձին ըլլալ, ի՞նչ հեշտութիւն։ Անոյշ թըմբիր մը կը ծաւալի մարմնոյս մէջ։ ոսկեդիմակ անուրջներ չքնաղ յաւէրծահարսերու նման կը բոլորեն զիս։ Արտաքին առարկայք, ծառն ու ծաղիկ, խօսիկն ու ամպ, ներկայ թէկ մարմնեղէն աչացս, անզգալարար կ'անհետանան տակաւ տեսութենէս։ Երազոց աշխարհին մէջ եմ։ Դիւթակա՛ն աշխարհ, ուր հոգին ազատ թռիչներ կ'առնէ, ուր երեսակայութեան հրեշտակը եղիւսեաններ կ'ստեղծէ։ Արթուն կ'երազեմ

Բ.

Միջոց ու ժամանակ ի՞նչ նշանակութիւն ունին ազատաթե հոգւոյն համար։ Անցեալին վարագոյրը կը վերցուի ու պատանեկան կեանքս՝ նորածագ արշալոյսի մը տարտամ նշոյլներով զարդարուն թովչական աշխարհի մը նման կը կանգնի գէմս ու կը ժպտի ինձ։ Կը թափառիմ այդ անցեալ էութեանս, ԵՍիս աշխարհին մէջ։ Գուրդուրանօք կը հաւաքեմ յիշատակաց թափթթված ծաղիկներ։ Խորին մելամաղձոտութեամբ կը դիտեմ սիրոյ թոշնած թարշամած վարդերը՝ վարդեր՝ որք կարմիր էին յոյսէն աւելի և խունկէ աւելի հոտաւէտ կը բուրէին ժամանակաւ սրտիմ մէջ ու անոյշ հեշտութիւն մը կը սփռէին կենացս այն ոսկեղնիկ ժամերուն վրայ։ վարդեր զորս ժամանակ ժամանակ գեղանի կոյսեր ցանած

էին սրտիս մէջ, որք ակնարկով մը փթթեցան, ժպտով մը ծաղկեցան։ Ժամանակի սուր մանգալը կարեց զանոնք, թաղուեցան տարիներու գերեզմանաց մէջ, սակայն իրենց բոյրը դեռ կը մնայ սրտիս ծալքերուն մէջ պահուած։ Արցունք մը կը թափեմ պատանեկան սէրերու այդ տարրաժամ գերեզմաններու վրայ ու կ'անցնիմ։

Եւ ահա՛ իմ առջեւս կանգնած կը տեսնեմ սիրելի դպրոցս, ուսմանս դրախտավայրը։ Կեանքիս տեսարանաց մէջ կը բարձրանայ այն իրեւլուսեղէն տաճար մը՝ որմէ կը ճառագայթին երջանկութեան ու անմեղ հաճոյից նշոյլներ լուսաւորելու ապագայի մշուշապատ հորիզոնը։ Ներս կը վազեմ դռնէն, սանդուխէն վեր կ'ելնեմ ընչասպառ։ սրահին մէջ եմ։ Կը փարիմ գրասեղանիս փղձկած սրտով։ Հեշտանոյշ արտասուքներով կ'օծեմ զայն։ Ա՛լ այդ գրասեղանը չորտախտակ մը, անզգայ առարկայ մը չէ ինձ համար։ Ոգի մընէ թրթուն, բոյն մը քաղցր յիշատակաց, հազարումէկ սիրալի խորհրդոց աշխարհ մընէ ծփուն։ Իր անբարբառ լոռութեանը մէջ ձայն մունի յուղիչ։ Ու կը մերկանամ սիրալը այդ վազեմի մտերմիս առջեւ, զգացումներս ազատ կը յորդեն։ «Սիրելի՛ գրասեղանս,» կը հեկեկամ, «անբաժան ընկերդ իմ տքնութեանց, քանի՛ տարիներ քու վրադ եմ ծուած։ Դո՛ւ ծծեցիր ճակտիս քրտինքը, քեզի յանձնեցի սրտիս բարախումները, գաղանի խորհուրդներս միայն դո՛ւ լսեցիր։ Քու վրադ ծուած մտախոն՝ Յակոբի նման կը տեսնէի սանդուխս մը որ կ'երկարէր ապագայի յուսաւէտ երկնից մէջ։ ի՞նչ կարէր ապագայի յուսաւէտ երկնից մէջ։ անմոռակցանկալից օրեր անցուցի քեզ հետ։ անմոռա-

նալի՛ օրեր՝ » Անհուն սիրոյ համբոյր մը կը դը-
րոշմեմ այդ գրասեղանին վրայ, դառնակուկիծ
արցունքով մըն ալ կը լուամ անոր նուիրա-
րական փոշիները և մելաքաղցրիկ յիշատակաց
մէջ խորասոյդ կը բաժնուիմ . . . :

Աչերս չուրջու կը պատացնեմ ապուշի մը պէս։
Նոյն դպրոցն է, նոյն սրբազն յարկը ուր ան-
ցան կենացս չորս ոսկի տարիները, երկինքէն
կորզուած տարիներ։ Հեռի՛ աշխարհի պայքա-
րէն, հեռի՛ կենսամաշ հոգերէ ու ցաւերէ, սի-
րոյ այս փոքրիկ աշխարհին մէջ ի՛նչ հեշտին կը
սահէին օրերը, որքան պայծառ կ'երկէր ապա-
գայի Եղեմը Յուսոյ գեղադիտակին մէջէն։
Կեանքի հետ չաղուած այս առարկաները անրա-
ցարելի հրապոյր մ'ունին։ Սա տախտակամա-
ծին վրայ ճեմած եմ յամախ դասընկերի մը
հետ թև թիկ տուած և քաղցր խօսակցութեանց
մէջ ընկղմած։ սա՛ գրատախտակները լեցուցած
եմ աշխուժով մոգական թուանշաններով։ Սա՛
պատերը արձագանգ տուած են երբեմն իմ ատե-
նախօսական վարժութեանց։ Սա յարկը ուրա-
խութեամբ լսեց հանդիսականաց այն ծափերը
որոնց մէջէն կուգայի ընդունիլ մրցանակս։ Լու-
սոյ այս վեհ տաճարը անխառն երջանկութեան
ժամեր չնորհեց ինձ։ Աշխարհ չէ կարող եր-
բեք տալ այսպիսի անխառն հաճոյք, անոր բերկ-
րութեանց նեկտարին տակ վշտաց մրուրը միշտ
ծածկուած կայ. ամեն ժափտ արցունքի մը հետ
է շաղուած։ Դպրոցի մէջ միայն՝ մինչ սիրոը
կոյս է դեռ աշխարհի ապականութիւններէն, կե-
նաց ժխորէն ու աղմուկէն հեռի այդ ապաստանին
մէջ, մարդ կրնայ վայելել այնպիսի սուրբ ու-

րախութիւններ, որոնք կարծես երկինքէն կու-
դան։ Զմայլման ու երջանկութեան մէջ յափըշ-
տակուած կը դիտեմ դպրոցական կենաց բեր-
քաղցրութիւններով ինկաւէտ այս յարկը, յիշա-
տակաց այս խորհրդապահ աւանդարանը ու հեշ-
տակաց այս խորհրդապահ աւանդարանը ու հեշ-
տակաց այս խորհրդապահ աւանդարանը մէջ . . .

գ.

Ահա՛ դասընկերներս ալ ներս կը մտնեն։ Ա՛լ
յուզմանցս կատարը հասած եմ։ կը գրկեմ զա-
նոնք մի առ մի, սրտիս վրայ կը սեղմեմ, կը
սեղմեմ տյապէս ուժգին որ ալ չբաժնուինք։
Խօսք չկայ, խորհրդաւոր լուռթիւն մը զոր կը
խղեն մերթ զապուած հեկեկութիւն։ Աչքեր ան-
խորհրդ իրարու կը յառին, աչքեր՝ որոնց մէջ
չատ բան կրնանք կարդալ. նոյն ինքն հոգիներն
չատ բան կրնանք կարդալ. նոյն ինքն հոգիներն
են որ աչաց մէջ ամփոփուած իրարու հետ կը
խօսին, համր ու լուռ։ Զէ՞ մի որ մեծ զգա-
ցութիւն, խորին վիշտեր և ուրախութիւններ,
ցութիւններ, խորին վիշտեր և ուրախութիւններ,
զորս անբաւական է լեզուն բացատրել, աչաց
միջոցաւ կ'արտայայտուին։ Քիչ մը ատեն ևս, և
կը համարձակիմ ինզել երկինքի չափ անոյշ ու
կը համարձակիմ ինզել երկինքի չափ անոյշ ու
կը գոչեմ յուռթիւնը։ «Աղնի՛ հոգիներ, սրտա-
կեց մտերիմներ,» կը գոչեմ յուռթուած, «ո՞ր բա-
րի հրեշտակը ձեզ ինձ կը բերէ։ Այսքան երկար
ժամանումէ, դառն փորձութիւններէ և կեղծ
բաժանումէ, դառն փորձութիւններէ վերջ, ո՞հ, որքան քաղցր
բարեկամութիւններէ վերջ, ո՞հ, որքան քաղցր
է հանդիպիլ ձեզ, ո՞վ անկեղծ մաերիմներ, վա-
է հանդիպիլ ձեզ, արբենալ ձեր ձշմարիտ
յելել ձեր գգուանքը, արբենալ ձեր ձշմարիտ

սիրով ու անցնել իմ սրտի պապակը : » Այսպիսի
խանդավառ զգացմանց արտազեղութեանը իրարու
կը յաջորդեն : Երջանկութեան արտասուախառն
հեկեկութերու մէջ կրկին և կրկին իրարու կը
փաթթուինք, զիրար կը համբուրենք, և այդ սի-
րաթաց համբոյրներու տակ մեր ցամքած ու չոր-
ցած սրտեր կը վերակենդանանան, կ'ոգեւորեն :

Երբ առաջին տեսութեան տպաւորութիւնը
քիչ մը կը մեղմանայ, կ'սկսին այլևս հին օրե-
րու կատակներն ու զուարձախօսութիւններ : Անց-
եալը կը նորոգուի մեր յիշողութեանց մէջ . կը
խօսինք ու կը խօսինք, իրարու բերնէ կը խլենք
խօսքերը, բայց անհատնում անսպառ են մեր
նիւթեր :

Դուրս կ'ելենք սրահէն։ Եւ ահա՝ ամեն
ծառ, ամեն թուփ տերեւները իրարու զարնելով
մեղ կ'ողջունէ խնդագին ու կը հրաւիրէ դարձ-
եալ իր զով ստուերին տակ։ Զմայլմամբ կը դի-
տենք այս տեսարանները։ «Հոս, սա՛ ծառերուն
տակ կուգայինք յաճախ նստիլ ու զուարձանալ»,
կ'ըսենք իրարու, «սա՛ աղբիւրին պայծառ ջուրե-
րուն եզերքը քանի՛ քանի՛ անդամներ խնձոյք ը-
րինք և ի՛նչ զուարձալի օրեր անցուցինք։ Սա՛
բլրակին կուշար ինչպէս կը կայտոէինք, կ'արշա-
ւէինք ու կը գլտորուէինք, սա՛ այդին կուգայինք
երբեմն խաղող ուտելու . . .» Եւ այդ առարկա-
ները մտերիմ բարեկամներ կը դառնան ու իրենց
գաղտնիքները դուրս կը թափեն մեր առջեւ։
Մէկ բլուրէն միւս բլուրը, մէկ ձորէն միւս ձո-
րը կը վազենք, ամենն ալ կը կենդանանան, կը
ցնծան և մեր սրաերու բարախմանց արձագանք
կուտան։ Վատակը, ծործորը, քարն ու խիճ, ա-

քոյրս է որ եկած զիս կերակուրի կը կանչէ : Կը սթափիմ . կ'անհետանայ երազներու աշխարհը և ինքինքս դարձեալ կը գտնեմ թթենիին տակը առանձին : Արևը իր ոսկի ճառագայթները ամփոփելով հրաժեշտ կուտայ աշխարհի . ես ալ յիշատակաց այս ճառագայթները ժողովելով կը ծրարեմ դարձեալ հոգւոյս խորերուն մէջ ու հըրաժեշտ կուտամ երազներուս աշխարհին : Ըստուերներ կը տարածուին երկրի վրայ , հոգերուս տուերներ ալ կ'սկսին դարձեալ պատել իմ հոգիս :

Դ .

ԱՌԻ , ընկերնե՞ր , ընկերնե՞ր , ո՞ւր էք , ո՞ւր , անգութ ժամանակը աշխարհի ո՞ր ծայրերը ցըրուեց ձեզ : Երբ կարօտակէզ հոգիս ձեզ փնտոէ միթէ երազներու աշխարհէ՞ն միայն իրեն պատասխան պիտի տաք , սիրտս երազներով միայնիր կարօտը պիտի առնէ Ո՞ւր էր թէ ձենէ գէթ մին կարենայի տեսնել . սրտիս բոլոր բոցերովը պիտի լափէի զայն :

Ո՞վ ժլատ աշխարհ , ինչո՞ւ երբ երջանկութեան մը համը դեռ նոր առնել կ'սկսինք , իսկոյն կը յափշտակես զայն : Անգութ , քու փուշերդ , քու առթած հոգերդ ու ցաւեր քիշ են որ երջանկութեան յիշատակներով ալ մեզ կը չարչարես :

Մարդ որչափ յառաջանայ կենաց ասպարէզին մէջ այնչափ աւելի կ'ապրի իր անցեալովը և ի՞նչ քաղցր է , ուրեմն , թողուլ մեր ետեւ կեան-

քի բուրաստաններ , ուր սիրոյ և բարեկամութեան վճիտ աղբիւրներ կը հոսին , ուր բարի գործերու և խօսքերու խնկարոյր ծաղիկներ կը բողոջին : Ո՞րչափ միսիթարիչ է այսպիսի կեանքերու հեռակայ տեսիլը , և մարդ որպիսի՛ հեշտութիւն , ի՞նչ սփոփում կ'ընդունի անոնցմէ : Բարի անցեալ մը՝ ներկային համեմն է :

Երբ ներկային հոգերը պաշարեն զիս , երբ սիրտըս հրաբուխի մը նման մխայ ու ծխայ , երբ աշխարհի ապականութիւնները , աղտեղի խորհուրդներն ու բաղձանքներ փրփրադէզ ովկիանոսներու նման պաշարեն զիս , երբ Ապերախտութիւնը ծակոտէ իմ սիրտս , կեղծաւորութիւնը իր դիմակին տակէն ժպտի ինձ ու նախանձը սրէ երակուաները , երբ վատ չարամիտներ անտեղի զըրպարտութիւններով ուզեն արտասաւորել պատիւս , երբ չգտնեմ անկեղծ սիրտ մը ուր թափեմ աչքիս արցունքը և հոգւոյս դառնութիւնները , երբ բոլոր աշխարհ ու մարդիկ ինձնկատամբներ , երբ յուրա ու խաւար ըլլան . ո՞հ , մամբ անտարբեր , ցուրտ ու խաւար ըլլան . ո՞հ , յայնժամ կը քաշուիմ անկիւն մը և կը խորհիմ անցեալին վրայ : Եւ ահա՛ անցեալը կը յառնէ իր գերեզմանէն . Մանկութիւնս և Դպրոցականկեանքս իրենց բոլոր գեղածիծաղ յիշատակներով կը կը չլշապատեն զիս : կը թափեմ սրտիս բոլոր մաղձը իմ նախկին անկեղծ բարեկամացս առջեւ , և անոնց անոյշ ժպիտներուն չողերով կը փարատի հոգւոյս մառախուղը : կը մոռնամ կը փարատի հոգւոյս մառախուղը : կը մոռնամ ներկային բոլոր գարցութիւնները , աղտեղութիւններն ու մթութիւնը և արգահատական ակնարկներ միայն կ'արձակեմ նախանձի ճահիճներու

մէջ սողացող և զրպարտութեան մուր քսէլ ու-
զող այն փոքրոգի անձանց վրայ։ Մանկութեանո
առաւտեան զով զեփիւռները կը գգուեն իմ ա-
րեւակէղ ճակատս, կը չնչեմ անոր մաքուր ու
զով օդը։ Դարձեալ կը պարզուին իմ աչացս առ-
ջեւ մանկական օրերու երկնային տեսիլներն ու
փառքը՝ զոր աշխարհի սև վարագոյրը քողարկել
կը ճգնի միշտ։ Կը տեսնեմ դպրոցի դասընկեր-
ներս և ուսուցիչներս, կը խօսիմ, կը ժպտիմ ա-
նոնց։ Կը մանկանամ հոգիով ու սրտով։ Աշ-
խարհային բաղձանքներու և խորհուրդներու այն
կոշտ կեղեւը որ պատած էր հոգիս կը փշրի ո
կ'անկետի և դարձեալ հոգիս ազատ ու համար-
ձակ թռիչներ կ'առնէ սուրբ և մաքուր զդաց-
մանց մթնոլորտի մը մէջ։

Յայնժամ մելանոյշ արցունքներ առատ առատ
վար կը հոսին այտերէս։ Փղձկեալ սրտի մը փըր-
փուրներն են անոնք, սառ հոգւոյս հալումը՝ այս
երկնային ազդեցութեանց տակ։ Նոր ոյժ, նոր
կեանք, նոր կենդանութիւն մը կ'ստանամ ա-
ռանձնութեան այս հեշտալի ժամերէն և կը
պատրաստուիմ նոր եռանդով մղել կենաց բուռն
պայքարը։

1896.



ԳԻՇԵՐԱՅԻՆ ԽՈՐՀՈՒՐԴՆԵՐ

Գիշերէ։ Լուսինը հանդարտ հանդարտ կը
բարձրանայ երկնից աստեղազարդ կամարին վը-
րայ և ամպի բամբակ ծուէններ կը խայտան իր
աղամանդէ շողերուն բալորտիքը։ Ծովը կը
նիրհէ անուշչիկ փոքրիկ ալեակներ միայն քաղցր
երազներու նման կը թոշտին երբեմն ասդին ան-
դին։ Ծիրանեփայլ վէտ վէտ ժապաւէններ կը
փողփողին ամեն կողմ, և լրտսնակին մետաքս
վարսեր կը ծփծփան իր բարախուն լանջացը վը-
րայ ցանուցիր։ Գուրգուրանքի ու տարփանքի
ի՞նչ ժամեր։ Մարգարտատիպ բիւր ալեակներ
ի՞նչ նազանքով կը խլեն իրարմէ գեղեցկութեան
դիցուհոյն պատկերը լուսասփիւռ ու կ'որորեն
գրկերնուն մէջ դողդոջուն։ ինչպէս կ'ուռի ծո-
վուն սիրտը սիրայոյզ, եւ իր հեւքերը կուգան
մարիլ խիճերուն վրայ՝ ողոքիչ մրմունջներ
արձակելով լուսնին։ Ետեւս քիչ մը հեռուն սը-
գատեսիլ նոճիներ կը բարձրանան գերեղմանո-
ցէն։ Մեր նախահարց ուրուականները ըլլալ կը
թուին անոնք, որ մահուան թմբութիւնը թօթ-
ված՝ գիշերային այս հմայիչ տեսիլքը կը վայե-
լեն երազուն։ Աւելի հեռուն լերանց ծիւնապը-
սակ կատարներ կը շողշողան աստեղային գոհար-
ներով թագաղարդ։

Ամեն բան լուր է։ խիճերուն վրայ ալիքնե-
րուն հանած մեղմաձայն ճղփիւններ ու փափկա-

թեւ զեփիւռին հեղաշունչ թրթոռւմերը միայն
արձագանգ կուտան սրտիս անոյշ բարախմանց :

Կուսնական գիշերի մը այս խորհրդաւոր լը-
ռութիւնն ու գիւթական տեսիլք ինչե՛ր չեն ը-
սեր սրտին : Սիրազեղ յափշտակութեան մը ազ-
դեցութեանը տակ կուրծքու կ'ելնէ ու կ'իջնէ....
Շատ ու շատ նեղ կը գտնէ հոգիս իր մարմնեղէն
վանդակը . կ'ուզէ պատոել զայն ու շաղուիլ
համագոյից այս սիրալի ամբողջն հետ : կ'ուզէ
բամբակ ծուէններու հետ խայտալ կապուտա-
զարդ կամարին վերեւ, ու լուսնի արծաթշողիկ
նշոյլներուն հետ ծփժիալ ջրերու բիւրեղ մա-
կերեսին վրայ . կ'ուզէ հեւալ ծովուն հետ, գլո-
րել ալեաց մէջ ու ճնփալ խիճերուն վրայ . կ'ու-
զէ զեփիւռին հետ գուրգուրալ լուսնակին փա-
խըստեայ պատկերացը վրայ, ու հեշտութեան
անհուն չնչով մը մարիլ նոճեաց խորհրդաւոր
հովանիներուն մէջ, կ'ուզէ միանալ բնութեան
համապարփակ հոգիին հետ :

Վեր կը բարձրացնեմ աչքերս . ամպերէն
վեր, լուսնէն ալ վեր : Գիշերային բիւր ջահե-
ռով լուսազարդուած կը չողլողայ երկնից կապոյտ
գմբեթը : Վեր կը սլանայ հոգիս աստեղային
սանդուխներէն վեր, միջոցի հրաշափառ սրահին
մէջ : Բիւր մոլորակներ, արեւներ ու դրութիւն-
ներ կը ճաճանչեն ամէն կողմ : ի՞նչ ընդարձա-
կութիւն . ծայր չկայ, սահման չկայ : Ամեն վախ-
ճան սկիզբ մընէ, և ամեն սահման ալ՝ մուտք
մը նոր աշխարհաց ու նոր գրութեանց : Վեր ու
վար, բարձրութիւն ու խորութիւն, արեւելք ու
արեւմուտք կ'անհետին հոս : Անչափելի անեղ-

րութիւն ամենուրէք, անսահմանութիւն միայն
... Երեւակայութեան թոփչներ դադար մը,
կայանք մը կը փնտոեն յուսահատ, սակայն նոր
նոր արեւներ կը նշուլին միշտ, նոր գրութիւն-
ներ կը յայտնուին ու նոր անհունութիւններ կը
պարզուին իր առջեւ : Թուանշաններ նշանակու-
թիւն չունին բնաւ այս անըմբոնելի հեռաւորու-
թեանց համար, յուսոյ սրաթեւ թոփչներ չափ
մը չեն կրնար գտնել անոնց, եւ տակաւին սահ-
ման մը չերեկիր . ի՞նչ կ'ըսեմ . տիեզերաց փա-
ռաշուք տաճարին սեմոցը վրայ ենք տակաւին : Ա-
ւելի վեր, աւելի անդին ի՞նչ կայ ... անթիւ աշ-
խարհներ ու գրութիւններ . անհունութիւնը կայ,
անըմբոնելին ու անծանօթը :

Եւ կը շարժին ու կը թաւալին այս հսկայ
գունդեր : Թափո՛ր անվերջ անվախման, կը դառ-
նան ու կը դառնան անծանօթ կեղրոններու բո-
լորափը : կը սուրան բիւր բաղադրեալ շրջան-
ներու մէջ : ի՞նչ կանոնաւորութիւն, սակայն,
և ի՞նչ կատարելութիւն . ոչ մէկ շեղում կամ
սիսալ քայլ : Աշխարհ չէ տեսած երբեք զօրա-
հանդէս մը այնքան փառալից որքան այն որ կը
կատարուի երկնից լուսազարդ դաշտերուն վրայ :
Ո՞վ կրնայ չափել տեւողութիւնը մանուածա-
պատ այս բիւր շրջաններուն : Մարդկային մտաց
առջեւ այնքան մեծ ու անըմբոնելի երեւցող
երկրաբանական դարաշրջաններ վայրկեաններ իսկ
չեն այս շարժումներուն տեւողութեանը հետ
բաղդադմամբ : կը թռչին ու կը թռչին աստղե-
րագրադադմամբ : կը փոչին ու կը թռչին աստղե-
րագրին հին աշխարհներ ու նորեր կը կազ-
րը . կը փշրին հին աշխարհներ ու նորեր կը կազ-
րմուին, կը մթագնին բիւր արեւներ ու բիւրա-
մուին կը բոցափալին, բայց չեն հասնիր բնաւ

իրենց շրջաններուն վախճանին, այլ կը յառաջանան միշտ միջոցի ծայրածաւալ տարածութեանը մէջ չեմ գիտեր դէպի ո՞ր անձանօթ կեդրոն։ Անըմբոնելի՛ իրականութիւն, անվախճա՞ն յառաջիսաղացում։

Այս դրութեանց շատերուն մէջ թերես կեանքը կը զեռայ ու կը վխտայ, բազմատեսակ եւ բազմածնունդ կեանքը։ Անըրպետի անսահմանութենէն կեանքի մըմունջը կը բարձրանայ թերեւս, այս փոքրիկ երկրագնդիս մէջը եղածէն բոլորովին տարբեր տեսակ Փիզիքական կեանքերու։ Մարդկարին տկար բանականութիւնը ապշել միայն գիտէ տիեզերաց այս ճնշող իրականութիւններուն առջեւ։

Այս ամեն աշխարհաց ու դրութեանց վրայ Դո՛ւ կը տիրապետես ու կ'իշխես, ո՞վ էակ անձառելի, Դու իմաստասէրին Համապատճառը, գիցապաշտին Արամազդը, հրէին Եհովան, և քրիստոնէին Աստուածն ու Հայր։ Դո՛ւ կ'ստեղծես, կը շարժես ու կը փոխակերպես այս անհամար հրեղէն գունդերը, Դու կ'ուղղես իւրաքանչիւին ճամբան միջոցի անհետ ովկիանոսին մէջ, Դու ամենուրեք մշտագոյ Զօրութիւն, Դու ներկայութիւն անպարագիծ։ ամեն բանի մէջ կը յայտնուիս, ամեն աշխարհէ ճայն կուտաս և կը շողշողաս ամեն արեւէ։ փոքրին մէջ անհասելի, մեծին մէջ պատկառելի, զօրութեամբդ անշափելի, իմաստութեամբդ անըմբոնելի, ո՞վ Մեծդ Արարիչ։

Ա՛հ, ի՞նչ է մարդը, այս փանաքի էակը, Անհունին հանդէպ։ ի՞նչ խեղճ արարած մըն եմ

ես։ Փառաց անհունութիւնը անծայր ովկիանոսի մը նման զիս կը շրջապատէ ամեն կողմէ, ու ես կապուած այս աշխարհի մէջ՝ մարմնեղէն վատ կերքերով ու ցանկութիւններով կը տապկուիմ։ Ա՛հ, անասնական գարշելի բնաւորութիւն, ցանկութեանց ու կրից ստորին գրգռումներ, աշխարհային չնչին հոգեր ու մտատանջութիւններ, մինչեւ ե՞րբ, ա՛հ, մինչեւ ե՞րբ պիտի ծածկէք աչքերէս այս երկնային տեսնիւքները։ Կրակէ հանդերձի մը նման նետել կ'ուղեմ վրայէս այս իմ բնաւորութիւնս ապականեալ, ջախջախել կ'ուղեմ անասնական կենաց այս մութ ու նեղ բանաւը, ու տիեզերաց Վեհ Արարչին առջեւ ծնրադըրել ու երկրպագել կ'ուղեմ յաւետեան։

1896

ՊՐՊԱՍՏՈՒ

Թաց աչքերով կը բռնեմ գրիչս ձեռքերուս մէջ։ գրքոյկիս վերջին նիւթնէ։ Յուղման արցունքի հետ խառնուած մելանով կը փորձեմ գըրել, գրիչս չի շարժիր սակայն։ Ո՞վ իմ սրտաւրել, գրիչ, թարգմանդ իմ հոգւոյս, դո՛ւ, ո՞կից գրիչ, թարգմանդ իմ հոգւոյս, գրիչ, ո՞վ իմ հոգւոյս, շիթ շիթ կաթեցան իմ այնքան րուն ծայրէն շիթ շիթ կաթեցան իմ պատանեկան կրակոտ տաք զգացումներս և իմ պատանեկան կրակոտ յոյզեր, դո՛ւ որ անշունչ թուղթերու վրայ պատյոյզեր, գրիչ, ո՞վ անշունչ թուղթերու վրայ պատյոյզեր իմ այնքան փայլուն տեսիլներս, երբ կերպուցիր իմ այնքան փայլուն տեսիլներս, երբ կը փորձեմ դէպի քեզ ունեցած սիրոյս ու պաշտամաց աշխարհային մասնական գարշելի բնաւորութիւն, ցանկութեանց ու կրից ստորին գրգռումներ, աշխարհային չնչին հոգեր ու մտատանջութիւններ, մինչեւ ե՞րբ, ա՛հ, մինչեւ ե՞րբ պիտի ծածկէք աչքերէս այս երկնային տեսնիւքները։ Կրակէ հանդերձի մը նման նետել կ'ուղեմ վրայէս այս իմ բնաւորութիւնս ապականեալ, ջախջախել կ'ուղեմ անասնական կենաց այս մութ ու նեղ բանաւը, ու տիեզերաց Վեհ Արարչին առջեւ ծնրադըրել ու երկրպագել կ'ուղեմ յաւետեան։

տումիս դրոշմավը կնքել քու ծնունդ եղող իմ
այս գրքոյիս հոգեհատոր, ո՞հ, ինչո՞ւ կը դողդը-
դաս մատներուս մէջ: Կ'զգա՞ս արդեօք թէ ան-
կարող ես բացատրել սիրոյս ու երախտեացս ան-
հունութիւնը:

Ո՞վ դուք ամենդ որ գրիչ ի ձեռին չէք ծը-
ռած չոր գրասեղաններու վրայ, որ յափշտակ-
ուած մտքով չէք բռնած ձեր ձեռքին մէջ ձեր
իսկ գրչին ծնունդ եղող թղթեայ կենդանի շեր-
տեր, դուք ամէնդ որ չէք անցուցած անքուն
գիշերներ ձեր գրչի երկասիրութիւնը տեսնելու
երազներով տանջուած, ո՞հ, մի՛ կարդաք այս
տողեր, անկարող էք հասկնալ զանոնք: Զեր պաղ
քրքիչներով և անկարեկիր սրտով, կ'աղաշեմ,
մի՛ սառեցնէք իմ այս ամենաջերմ զգացում-
ներս:

Մինչ քեզ մատներուս մէջ սեղմած՝ ար-
ցունքոտ աշերով քեզ կը յառիմ, ո՞վ իմ սիրուն
գրիչս, մէկիկ մէկիկ իմ առջևս կը ներկայանան
բոլոր այն օրերն ու ժամեր երր քեզ հետ խուցի
մը մէջ առանձնացած անխառն երջանկութեան
ովկիաններու մէջ կը թաղուէի: Ի՞նչ անբացատ-
րելի ժամեր էին երկնային: Եւ անտես թեւե-
րուդ վրայ առած զիս կը տանէիր անծանօթ աշ-
խարհներ. ձեռքէս բռնած կ'առաջնորդէիր գե-
ղեցկութեան տաճարներու մէջ, կը յօրինէիր ա-
նոյշ մեղեդիներ և սրտայոյզ ձայնիդ կ'ունկնդը-
րէի ապշած բոլորովին: Երր կը յիշեմ քեզ հետ
անցուցած երջանկաւէտ այդ վայրկեաններ, հ-
րախտագիտութեան յորդառատ արտասուք վար
կը հոսին աչերէս: Կ'զգամ թէ սրտիս հետ ես
շաղուած, կ'զգամ թէ կեանքիս կէսն հս դու և

թէ անհնար է ինձ ապրիլ առանց քեզ: Ի՞նչ-
պէս, ուրեմն, համարձակիմ արտայայտել իմ դէ-
պի քեզ տածած սէրս, ո՞վ հոգիդ իմ հոգւոյս:
Միթէ կ'արտայայտո՞ւի անհունութիւնը:

Հարուստը իր ոսկիի դէզերուն վրայ նըս-
տած թող արհամարհոտ ժպիտներ արձակէ ինձ,
իշխանը իր պատուոյ աթոռոէն թող անարգէ զիս,
թող փառաց գափնիներ չհիւսուին իմ զԼիսուն և
աշխարհային ամեն երջանկութիւն թող զլացուի
ինձ, բաւ է որ քեզ չյափշտակեն իմ ձեռքէս,
ո՞վ իմ անդին գանձու գրիչ: Ցաւերուս և ուրա-
խութեանցս մէջ քեզ պիտի փարիմ ու քեզ
հետ պիտի լամ և խնդամ:

Արդեօք պիտի զգա՞ն այս գրքոյկի ընթեր-
ցողք ինչ որ զգաց զայն արտադրող սիրտը, պի-
տի տեսնե՞ն արդեօք այս էջերու մէջէն այս գե-
րերկային տեսիլներ որք յափշտակեցին իր հո-
գին: Կրցա՞ր արդեօք, ո՞վ գրիչ, նկարել այս
գրքոյկի մէջ սրտիս ամեն յոյզերը և թոփչները
հոգւոյս: Կրցա՞ր մարմնացնել իմ գաղափար-
ներս և անտեսաննելի իտէալներ: Աւա՛ղ, ո՛չ:
Բոլոր այս գրութիւններ ամպեր են միայն արևի
մը լուսովը պայծառացած: Իցի՛ւ բոլո՞ր ընթեր-
ցողք կարենային տեսնել այդ ամպերուն ետե-
սայլ արեւ չողլողուն: Իցիւ այս ամպամած
ու ցուրտ բացատրութեանց տակ գտնէին սիրտ
մը սիրաբաբախ ու հրավառ և հոգի մը երկնա-
թոիչ:

Պատանի՛ ընթերցող, մի՛ դատապարտեր գը-
րիչս եթէ չթրթռացուց սիրոյ քնարը: ծերացած
կամ անզգայ մի՛ համարեր սիրտս: Ես ալ ու-
նիմ սիրոյ շատ երգեր, ես ալ կը բռնկիմ գեղեց-

կին ի տես, սիրաս սիրոյ կրակներով կը միայ ու
կը ծխայ. բայց ի՞նչ ընեմ կապուած է գրիչս՝
Ներսս հրաբուխ մը կայ կը վառի և ինձ կ'ըսեն.
«Սառ եղիր»: Ա՛խ, ի՞նչ ընեմ. ներա մէկ ժպի-
տը տեսնելու համար կեանքս տալու յօժար եմ և
ինձ կ'ըսեն, «Երբ տեսնես զնէ երեսդ դարձուր»:
Սրտիս բոլոր անկեղծութեամբը կը սիրեմ զնէ.
ոտքերուն տակը նուազիլ կ'ուզեմ ես, և ինձ
կ'ըսեն, «Զքեղ անտարբեր կեղծէ, քար դարձիր»:
Ո՞հ, վա՛տ աշխարհ, սուրբ սէրն ալ պղծեց և
մարդ. կ'ամշնայ համարձակ սիրել: Զիս տես-
նողներ կը կարծեն թէ պաղ մարդ եմ, թէ կուրծ-
քիս տակ չունիմ ընաւ հուր ու րոց: Աղջիկներն
ալ թերես խորհին թէ իրենց տեսք չառթեր
ընաւ ինձ յուզում: Ես փողոցները կը թափա-
ռիմ քեզ միայն տեսնելու և մէկ ակնարկդ վա-
յելելու, ո՞վ անմեղ կոյս: Ես գիշերները քու ե-
րազներովդ կ'սփոփուիմ, սիրաս, կեանքս, էու-
թիւնս ես լեցուցած, և թերես դու ալ կարծես
թէ չունիմ ես սիրող սիրտ: Ա՛խ, ի՞նչ ընեմ,
սիրելը ամօթ կը սեպեն: Արեածաղիկը ընազ-
դով դէպ արեգակը կը դառնայ, գետն դէպ
ովկիան կը վագէ. ինչո՞ւ սիրտն ալ չդիմէ դէպի
սէր: Գրիչս չէ յանցաւոր երբ չհամարձակեցաւ
երդել իմ սրտի մաքուր սէր. աշխարհն է յան-
ցաւորը, մոլի աշխարհը:

Տկար և աննշան իմ գրիչ, պիտի տա՞յ ար-
դեօք Աստուած ինձ բախտը քեզ օր մը բարձ-
րացած տեսնելու: Ո՞վ երջանկալից ակնկալու-
թիւն: Դու ալ պիտի փայլի՞ս օր մը լուսոյ ճա-
ռագայթներով, պիտի գտնո՞ւի դէթ շրթունք մը
որ քեզ օրհնէ, ո՞վ իմ համեստ գրիչս:

Տէր իմ, չեմ խնդրեր Քեզմէ հարստու-
թիւն, փառք ու պատիւ. չեմ խնդրեր առողջու-
թիւն, հանգստութիւն, երջանկութիւն. չեմ
խնդրեր, Տէր, աշխարհային սինչ վայելքներ, ոչ
ալ գովկեստ, համբաւ կամ զօրութիւն, այլ տո՛ւր
ինձ գրիչ մը վսեմ:

Կը բաղձամ ունենալ պարտէզ մը ծառազարդ:
Եթէ բաղդը ժպտի ինձ և չնորհէ այդ պարգև, ու
նստիմ խոտերէ և ծաղիկներէ հիւսուած գորգի
մը վրայ, թոչունները դայլայլեն ծառերու մէ-
ջէն, վտակը սողոսկի ոտքերուս առջևէն և կա-
պոյտ երկինքը փայլի գլխուս փերեւ. Եթէ բազ-
մի յայնժամ քովս սրտիս ընկերը, մազերը ճակ-
տին վրայ ծփծփուն և ժպիտը՝ աչացը մէջ, ճեռ-
քը տայ ճեռացս մէջ, սեղմէ սիրաբոյր շրթներն
ալ շրթանցս վրայ և տաք համբոյրի մը հետ,
«Կը սիրեմ քեզ», ըսէ ինձ. այդ երկնային պա-
հուն տո՛ւր ինձ, Տէր, հետս երգող գրիչ մը:

Բայց թէ արցունք ես սահմանած կենացս
բաժին, եթէ սիրոյ ժպիտ մը չպիտի փայլի ինձ
և ոչ երջանկութեան չող մը լուսաւորէ իմ ճամ-
բաս. Եթէ կ'ուզես, Տէր, որ լալով դնեմ գլուխս
սկ հողին մէջ, թող Քու կամքդ ըլլայ: Ցաւեր
անթիւ թող պաշարեն իմ մարմին, աշխարհէ
աշխարհ թող շրջիմ թափառիկ, մութ բանտե-
րու մէջ թող հալիմ ու մաշիմ, թող վիրաւոր
լքուած՝ լամ ու կոծեմ այս աշխարհի մէջ աղցա-
ւոր: Գլուխս կախած պիտի տանիմ այս ամեն
տառապանաց, արցունքներուս մէջ ալ պիտի
գտնեմ սփոփանք. միայն թէ տո՛ւր ինձ, Տէր,
հետս լացող գրիչ մը:

ՆԱՄԱԿ Ա.

Ա. . . . Փետ. 29, 1897

Սիրելի բարեկամ,

Միսիթարական նամակունեցի:
 Արցունքու աչերով կրկին և կրկին կարդացի
 զայն: Կարծես տաք հոգիդ կաթիլ կաթիլ հոգ-
 ոյս մէջ կը թափէր: Բնաւ չէի գիտեր ցարդ
 թէ ինչ կ'արժէ կարեկից սիրտ մը: Հաւատա-
 ցէք, երջանիկ օրերուս մէջ ձեր գրած հազար
 նամակը այդ միակ նամակին չափ մեծարժէք
 չպիտի ըլլար ինձ: Անարգանաց մթութեան մէջ
 հառաջող թշուառ սրտի մը համար ի՞նչ անդին
 չնորհ մընէ եղեր տեսնել կարեկից սիրտ մը,
 տեսնել իրեն համար թափող արցունքի կաթիլ
 մը ու լսել հառաջ մը սրտաբուղլս: Զեր նա-
 մակը՝ որուն մէջ ձեր անկեղծ ու արիւնոտ սիր-
 տընէիք ծրարած, այնքան ազդեց ինձ: Ար-
 ցունքով գրուած նամակ մը թշուառին համար
 սփոփիչ հրեշտակ մընէ երկնառաք: Դուք իմ
 այս մութ գիշերուանս մէջ աստղ մ'եղաք լու-
 սատու, արիւնոտ սրտիս խորերէն չնորհակալ եմ:
 Գիշեր ատեն փայլող աստղեր են անկեղծ սըր-
 տերն:

Վիճակս անտանելի է առ այժմ: Զեր մօտը
 եղած ատենս միտքս բոլորովին խանգարուած,
 խորհուրդներս չփոթ էին ու խառնակ, երազ մը
 կը թեւէր ինձ ամենը: Կեանքն ալ երազ մը չէ
 արդէն:

ՆԱՄԱԿ Ա.

Այս նամակները «Լոյս»ի Դ. Տարեցյանի թի-
 ւերուն մէջ հրատարակուեցան հիմնեալ ծանօ-
 թագրութեամբ:—

Երեք տարի առաջ մեր բարեկամներէն մին
 նամակներու ծրար մը դրկեց մեզ՝ խնդրե-
 լով որ մեր քով իր աւանդ պահենք զայն
 մինչեւ իր երկիր վերադառնալն: Թոքախտէ
 վարակուած էր մեր բարեկամն եւ իր ծնողաց
 քովն անցնել կը փափաքէր իր դժբաղդ կեան-
 քը: «Թանկագին գանձի մը նման՝ մինչեւ
 կեանքիս վերջը քովս պիտի պահեմ այդ նա-
 մակներ» կը գրէր մեզ իր բաժանման պա-
 հուն: Սակայն, աւա՛ղ, չկրցաւ հայրենիք
 հասնիլ ու իր ծնողքը տեսնել: Եգիպտոսի
 մէջ մեռաւ անցեալ տարի ու թաղուեցաւ
 տար հողերու տակ: Յարմար դատեցինք
 «Լոյս»ի մէջ հրատարակել այդ նամակներն
 իբրեւ պատկերացումը կեանքի մը իրական
 մէկ տռամին եւ իբրեւ արտազեղումը տաք
 ու անկեղծ զգացմանց:

Ճ

Կ'ըսեն թէ նոր վէրք ընդունող անձը ցաւ չզգար բնաւ, ժամանակ մը զգայազիրկ կը մնայ և տակաւ առ տակաւ կ'սկսին անվերջ ցաւերն ու կսկիծներ: Փորձառու չեմ այդ վիճակին, բայց իմ հոգեկան վէրքս ճիշդ այդպէս եղաւ: Անարդուած ու ինկած ըլլալս զգացի, բայց չէի գիտեր բնաւ թէ ո՞ւր ինկած էի, չէի չօշափած ընդունած վէրքիս խորութիւնը: Լացի ու լացի, սիրտս ու հոգիս արցունք դարձաւ, բայց այդ արցունքներ գլծէկեալ սրտի մը փրփուրներն էին յաւէտ, քան իր վիճակին խելահաս թշուառի մը աղի արտօսը:

Երբ տխուր քայլերով դէպի կայարանը սկսեցինք ուղեւորիլ, երբ իմ այնքան սիրած դպրոցս, իր մէջ ամենէն երջանիկ ու վաստակալից օրերս անցուցած դպրոցը՝ սկսաւ աչերէս անհետիլ, երբ հոգւոյս հետ կապուող այնքան առարկաներն —պարտէզը, բլուրը, տուները—մէկիկ մէկիկ ետեւս կը մնային, երբ աշակերտք ալ մէկիկ մէկիկ ձեռքս սեղմելով բաժնուեցան, ա՛հ, այդ պահուն, Աստուած իմ, դո՛ւ միայն տեսար սըրտիս յոյզերը:

Իրա՞ւ բաժնուեցայ...: Ոչ. չեմ հաւտար, չկրնար ըլլալ այս ի՞նչպէս բաժնուիմ քեզմէ, ո՞վ դպրոց. հիմա կը հասկնամ քու վրադ ունեցած սիրոյս մեծութիւնը. սիրտս չկրնար բաժնըւիլ քեզմէ, ուր ալ երթամ միշտ քեզի պիտի թռչի այն, քեզի պիտի փարի որովհետեւ դքեզ շատ սիրեց: ինծի տուած այս վէրքդ սրտիս ծալ. քերովը պիտի փաթթեմ, պիտի գուրգուրամ վրան, պիտի լուամ սրտաբուղիս արցունքներով:

Ո՛հ, քու տուած վէրքդ ալ քաղցր է ինձ: Բայց ո՛չ, կը մերժեն զիս... վիժածի մը նման դուրս կը նետեն...: Ա՛հ, գթութիւն, արցունքներուս գէթ գթացէք: Թողէք, թողէք որ անգամ մ'ալ համբուրեմ այդ սեմերը, թողէք ներս մտնեմ, փարիմ այդ գրասեղաններուն, վերջին անգամ թողէք գէթ հրաժեշտս տամ ու յետոյ գատուիմ...: Որո՞ւ հոգ: Ես այսպէս պիտի ըլլայի, Տէր իմ: Այս պիտի ըլլար իմ վարձքս: Կասկածանաց զոհ մըն եմ ես: Իցիւ կարելի ըլլար պատռել իմ սիրտս և բոլոր մարդիկ տեսնէին թէ ինչ կայ հոն:

Ներեցէք, բարեկամ, այս խօսքերուս: Երբ կը խորհիմ մազերս փուշ փուշ կ'ըլլան, կը ցնութիմ, տակաւին չար երազ մը կը կարծեմ պատահածը:

Շոգեկառքին մէջ ուրիշներն կը ծիծաղին ու կը խնդան, բայց ես տխուր խորհուրդներուս մէջ կը տառապիմ: Աշխարհ երբեք այսքան սնոտի երեւցած չէր ինձ: կը սոսկամ այժմ, բայց ցաւերուս սասակութեանը մէջ, կը հաւատա՞ս, մահուան փափաքեցայ... կեանքէն զզուանք մը ըզգացի... ես, այն երազներով ու տեսիլներով լի երիտասարդը, մեռնիլ ուղեցի...: Ա... հասայ. անարդանաց մէկ անդունդէն միւսը: Կորակոր գէպի տուն դիմեցի. մարդոց աչքերէն փախչիւ կ'ուզէի. ա՛հ, այդ աչքերը սուրեր էին, զիս կը խոցէին: Վերջապէս տուն հասայ. սիրոյ այդ փոքրիկ ապաստանարանը, թշուառին համար շինուած այդ հանգստանոցը: Մայրս լալով զիս համբուրեց. ա՛հ, ի՞նչ համբոյր, կրակի նման ձակատս այրեց, սիրտս կտոր եղաւ, ամօ-

թէս գետինն անցնիլ ուզեցի : Բարեկամ, կան
զգացումներ, կան վիճակներ, որ չեն կրնար բա-
ցատրուիլ : Այսպէս է իմս ալ :

Հիմա սենեկին մէջ փակուած մնացած եմ :
Ամչնալէս շուկայ չեմ ելլեր : Բարեկամներս ալ,
այն միշտ ինծի ժպտող բարեկամները չեկան զիս
տեսնելու : Այսչա՞փ լքեալ պիտի ըլլայի ես-
այսչա՞փ պիտի անարդուէի, Աստուա՛ծ իմ :

Բարեկամ, գրէ՛, միշտ գրէ՛ . սիրտ գիր
նամակներուդ մէջ, անկեղծ զգացումներդ լա-
փելկ'ուզեմ, արցունքներդ ծծել կ'ուզեմ : Անոնք
իմ կրակ հոգիս կը զովացնեն, անոնք իմ յոյզերս
կը խաղաղեցնեն :

ՆԱՄԱԿ Բ.

Մ , Մարտ 1, 1897

Սիրելի բարեկամ,

Մ գալէս ի վեր քիչ մը աւելի
հանգիստ կ'զգամ ինքինքս : Բայց այս հանգըս-
տութիւնը աւելի արտաքին է քան ներքին : Զը-
մեռը գետերուն մակերեսը կը սառի, բայց այդ
պայ ու անշարժ սառոյցներու տակէն ջուրի հո-
սանք մը կ'ընթանայ : Իմ գէմքիս վրայ ալ եր-
բեմնակի ժպիտներ կ'երևին, բայց այդ ժպիտնե-
րուն տակ ցաւերու հրդեհ մը կը բռնկի՝ անտես-
ու անձայն : Հոս գէթ անծանօթ եմ, պարզերս
կրնամ պտտիլ, կասկածոտ աչքերու չեմ հանդի-
պիր : Ո՞վ կը խորհէր թէ ես անծանօթ մնալ պի՞

տի փափաքէի : Մարդոց խառնուիլ չեմ ուզեր
շատ, առանձին մնալ, առանձին պտտիլ կը սի-
րեմ : Յաձախ ծովեզերքը կ'երթամ ալիքները
կը դիտեմ ու միօրինակ ճղփանաց ձայնովը ա-
նոյշ թմրութեան մը մէջ կը թաղեմ ցաւերս :
Ծովը շատ հանդարտ է, պարզ ճակատով կը ժըպ-
տի միշտ արեւուն : Ինչո՞ւ չի խռովիր . . . արդ-
եօք իմ ցաւերս ծաղրել կ'ուզէ, արդեօք իր
հանդարտութեամբ իմ վշտերս ամոքել կ'ուզէ
կամ սրտիս փոթորիկներուն առջեւ ինքը կը զար-
մանայ, կ'ապլի՛ : Կ'զգայ արդեօք թէ իր մօտը
աւելի մեծ ու փոթորկեալ ծով մը կայ, և լուռ
կեցած այդ ծովուն հառաշանա՞ց ունկնդրել կ'ու-
զէ . չեմ գիտեր :

Անցեալ օր երբ Տ . . . ի առջեւէն կ'անցնէի,
չափազանց յուզուեցայ, ինքինքս կորոնցուցի :
«Հոն», ըսի ինքնիրենս, «Հոն, քիչ մը անդին ա-
աշակերտները հիմա դաս կ'առնեն, կամ կը խա-
ղան, հոն կը խնդան ու ծիծաղին, ոմանք զոյգ
զոյգ կը պտտին, թերես իմ վրայ կը խօսին, կը
կարեկցին կամ կը պախարակն : Ու ես հոս աք-
սորեալի մը նման անոնց մօտէն պիտի անցնիմ և
չտեսնեմ զիրենք» : Դուրս նետուիլ ուզեցի, դէ-
պի դպրոց վազել, այն պայծառ դէմքերը տես-
նել, բայց, եղո՞ւկ, անարդուած ու լքեալ ըլլալս
զգացի, երեսս գոցեցի, սիրտս ելաւ և եթէ հոն
գտնուող բազմութենէն չամշնայի բարձրածայն
պիտի լայի : Գողի մը նման պատուհանէն դուրս
կը նայէի, ամեն ձայնի սիրտս թունդ կ'ելլէր .
տեսնել կ'ուզէի բայց չտեսնուիլ, ծանօթի մը
հանդիպիլ կը փափաքէի և միանգամայն ծանօթ

աշքերէ կը սոսկայի : Աշխարհի մէջ ի՞նչ տարօ-
րինակ վիճակներ կան եղեր :

Բնութիւնս բոլորովին փոխուեցաւ : Մելա-
մաղձոտ տիրութիւն մը կը տիրէ վրաս . ալ ան-
զուարթ ու ժպտուն երիտասարդը չեմ : Հիմա
աւելի մօտէն կը տեսնեմ աշխարհը . հեռուէն ա-
մեն բան գեղեցիկ կ'երկի : Երազներու աշխար-
հին մէջ կ'ապրէի ցարդ , բուն աշխարհը չէի
տեսներ , իմ տեսիլներուս աշխարհովը շպարուած
էր այն : Ի՞նչ փայլուն յոյսեր ոսկեթեւ թիթեռ-
նիկներու նման իմ բոլորտիքու կը թռչատէին : Որ-
քան պայծառ կ'երկէր կենացս հորիզոնը : Ուր որ
դառնայի ժպիտ , սէր ու յարգանք միայն կը
տեսնէի : Գիտես որքան յաճախ առանձինն կամ
բարեկամի մը հետ ձեռք ձեռքի տուած երջանիկ
երազներուս մէջ կը թաղուէի և հոգիս կը թռռ-
չէր , կ'ընկդմէր չեմ գիտեր ապագայ ի՞նչ տեսիլ-
ներու մէջ : Այսքան փայլուն էր աշխարհը իմ ա-
չացս : Բաղդին մէկ ցուրտ քամին շնչեց , ոսկե-
գոյն տեսիլներու այն երեակայական աշխարհը
մառախուղի մի նման ցրուեցաւ և ահա իրական
աշխարհը , այդ , մութ ու սեւ ճիւաղը , դէմու կը
կանգնի յանկարծ : Ի՞նչ մթութիւն կը տիրէ ե-
ղեր այդ արտաքին փայլունութեանց տակ , այդ
արտաքին ցոյցեր ի՞նչ անդունդներ են եղեր
ծաղկահիւս

Բոլոր օրս դպրոցին վրայ խորհելով կ'անց-
նեմ : Փոքրիկ ու չնչին երեւցով միջադէպներն
իսկ յիշել շատ քաղցր է ինձ . մաքէս բնաւ չեմ
կրնար հեռացնել : Ամեն օր ձեր գործերուն կը
հետեւիմ , սրտովս ձեր մէջը կը գտնուիմ , ձեզի
հետ կ'աղօթեմ , դաս կ'ուտամ ու կը խաղամ : Ա-

ռանձին նստած իւրաքանչիւր աշակերտի դէմքը ,
ծիծաղը , խօսքերը միտքս կը բերեմ եւ ինքզին-
քըս խարել կ'ուզեմ թէ տակաւին իրենց մօտն
եմ , իրենց հետ կը խօսիմ : Դուք չէք կրնար
զգալ այժմ այս յիշատակաց քաղցրութիւնը :
Յիշատակը թշուառին միսիթարիչն է որ մեղմ
զեփիւռի մը նման կը թռչի անցեալին վրայէն ,
իր թեւերուն մէջ կը ծրարէ ամեն խունկ ու բոյր
եւ գրգանոյշ թեւերովը կուզայ գդուել վշտա-
կէզ ճակատն տառապելոյն : Մինչ բարիք մը կը
վայելենք դեռ՝ անոր համը չենք առներ , անոր
արժանիքն ու քաղցրութիւնը չենք կրնար զգալ .
բայց երբ կորսնցնենք զայն , յայնժամ անոր յի-
շտատակը բուն իսկ վայելքէն աւելի քաղցր կու-
դայ մեր հոգւոյն :

Ո՞վ սիրելի էակներ , ապրեցէ՛ք ուրախ ու
զուարթ , խնդացէք ու խաղացէք , հոգիս հեռու-
էն ձեր ծիծաղներուն պիտի ունկնդրէ եւ մոռ-
նայ իր ցաւերը : Սիրտս միշտ ձեր քովը պիտի
գտնուի , որովհետեւ կապուած է ձեզի : Ի՞նչ .
պէս մոռնամ զձեզ , դուք իմ հոգիս էք լեցու-
ցած , ձեր դէմքեր սրտիս վրայ են դրոշմուած :
Գիշերը երազներուս մէջ էք . կանուխ կը պառ-
կիմ զձեզ երազելու համար . . . ա՞հ , ի՞նչ քաղցր
է երազը՝ որ զիս անցեալիս մէջ կը փոխադրէ ,
երազը՝ որ զձեզ ինձ կը բերէ : Արդեօք մոռ-
ցա՞ք զիս բոլորովին . ահ , դառն խորհուրդ . ձեր
սրտերուն մէջ ունիք խորշիկ մը հոն իմ յիշա-
տակս պահելու համար : Օրեր անցնելով թերեւս +
սրբուի անունս ձեր յիշողութենէն , թերեւս նոր
բարեկամներ , նոր ժպիտներ ու երազներ լեցնեն
ձեր սրտերու մէջ իմ թողուցած պարապս , թեր-

եւս օր մը մոռացութեան մէջ թաղուի անունս :
Բայց , կ'աղաչեմ , երբոր տեսնէք թշուառ մը
լքեալ , երբոր տեսնէք արցունք մը տաք , ո՛հ ,
գէթ յայնժամ յիշեցէք զիս : Առառուն խոտին վը-
րայ փայլող ցօղի կաթիլը երբ տեսնէք իմ ար-
ցունքս յիշեցէք կ'աղաչեմ մի՛ անարդէք
զիս , անունս մի՛ արատաւորէք , չեմ մեղա-
պարտ : Թշուառիս վրայ գթացէք

Բարեկա՛մ , կ'զգամ թէ առանց զձեղ վերըս-
տին տեսնելու անհնար է ինձ վերջնականապէս
բաժնուիլ : Ամօթ , արհամարհանք ու նախատինք
թէկ կանգնին գէմս , սէրս պիտի յաղթէ ամե-
նուն , պիտի թուչիմ ձեր քով , պիտի փարիմ ա-
մենուդ . անգամ մըն ալ պիտի շրջիմ դպրոցին
մէջ , արցունքներովս պիտի լուամ անոր փոշի-
ները և յետոյ բաժնուիմ :

Զեր նամակները անընդհատ ըլլան ու եր-
կայն : Անոնք դպրոցին յիշատակները կը բերեն
ինձ , անոնք կը խնկեն զիս : Ամեն օր գրէ
և մասնակից ըրէ զիս ձեր կեանքին , զոր ,
աւա՛ղ , չուտ կորուսի : Այս նամակներս քովդ
պահէ : Քեզի յիշատակ մը թողուլ ուզեցի և ա-
հա՛ սիրաս կը թողում : Արիւնոտ ու վիրաւոր
սիրտս կը ծրարեմ այս նամակներուս մէջ ու կը-
տոր կտոր քեզի կը խրկեմ : Պահէ զայն : Երբ
տիտուր ժամերուդ մէջ լալ ուզես , բա՛ց ու կար-
դա՛ , հոն քեզի հետ լացող սիրտ մը պիտի գըտ-
նես , անձայն թուղթերուն մէջէն հառաչներուդ
արձագանքը պիտի լսես : Ո՞վ գիտէ , թերես այս
աշխարհի մէջ ալ չտեսնուինք , բայց գիտցիր
միշտ թէ կայ քեզի համար բարախող սիրտ մը ,
քեզի համար աղօթող շրթունք մը : Մնաս ռառ-
եա՛ւ :

ՆԱՄԱԿ Գ .

Մ. , Մարտ 3 , 1897

Սիրելի բարեկամ ,

Երէկ Մ. . . . էն նամակ մ'առի : Զա-
փէն աւելի զգածուեցայ . տասը անդամէն աւե-
լի կարդացի զայն . ամեն կարդալուս փղձկեցայ
և արցունքներովս օծեցի : Տակաւին չկտացայ ,
հարիւր անդամ ալ կարդամ չպիտի կշտանամ :
Տեսնես ինչպէս խոշոր գրած է , իր փոքրիկ զգա-
յուն սիրտը չա՛տ պայծառ կ'երեւի այդ նամա-
կին մէջ . կարծես տողերուն տակէն իր հառա-
չանաց ու լացերուն ճայնը կը լսուի , այդ գրե-
րուն տակ իր մատաղ հոգին կը տառապի ու կը
մորմոքի : Խե՛ղ տղայ , ինծի համար որշա՛փ
ցաւ քաշեր , որշա՛փ լսցեր է : Ես իր ցաւերուն ,
իր լացերուն պատճառ եղայ : Տէ՛ր , ինծի տուած-
ցաւերդ բաւ չե՛ն որ այդ անմեղ հրեշտականը-
ման տղան ալ կը տանիես : Բոլոր հարուածներդ
իմ վրաս տեղա՛ , չարչարէ զիս , սլաքներդ ինձ
ուզեցի , բայց , կ'աղաչեմ , խնայէ անոր :

Տե՛ս ի՞նչ կը գրէ : Իր անկեղծ սրաէն փըր-
թող սա՛ հառաչներուն նայէ . ի՞նչպէս չլամ :
Տղու մը հոգիէն բղխող սա՛ զգացումներուն նա-
յէ՝ և ըսէ , իրաւունք չունի՞մ մորմոքելու : Իմ
վրաս այնքան սէր ունի եղեր , արդեօք արժանի
եղայ այդ սիրոյն : Իր ամեն մէկ չեշաը նետի
մը նման սիրտս կը ծակէ կ'անցնի : Նամակին

մէջ տեղ մը սապէս կը գրէ . «Ուսուցիչս , երբ ինծի ըսին թէ Մ . . . վարժապետը գնաց , մը տքովս ըսի որ ա'լ չպիտի կրնամ տեսնուիլ հետը և սկսեցի լալ : Դպրոցը ամեն աղօթքի մէջ երբ զքեզ կը յիշեն կ'սկսիմ լալ : Ամեն անդամ որ անունդ կը կրկնուի աչքերէս արցունք կուգայ : Ամեն գիշեր պառկած տտենս լաց մը կ'սկսէի : Գիշեր մը այնքան լացով ու խորհելով պառկեցայ որ չորս կամ հինգ ոտանաւոր երեւակայեցի : Ուսուցիչս , մի՛ կարծեր թէ սէրս կտրեցաւ , չկը տրեցաւ բայց ա'լ աւելի շատցաւ . . . Ուսուցիչս , այս նամակը պահէ . քու մէկ նամակդ ալ ստանալ կը փափաքիմ , որպէսզի մինչեւ որ անդամ մ'ալ զիրար տեսնենք ասոնցմով միխթարուինք :

Ա'խ , հէգ տղա՛ , զքեզ չտեսնելով բաժնուիլ կարելի՞է միթէ : ինչո՞ւ այս ցաւերուդ պատճառ եղայ : Երանի թէ տասն անդամ աւելի դառն չարչարանաց մէջ տանջուէի ու դուն վիշտ մը չզգայիր :

Բարեկա՛մ , սիրտս բորբոքած է . ցաւերու դըժուք մը կը բռնկի ներսս : Ինչ ընելս չեմ գիտեր , ինչ գրելս ալ չեմ գիտեր : Երբ կը յիշեմ շայն , իր պայծառ աչքերը , իր գեղածիծաղ դէմքը , երբ կը յիշեմ իր միամիտ նայուածք ները ուր անմեղութեան երկինք մը . կը տեսնէի , իր ժպիտները որ այնքան թափանցիկ էին , որոնց տակէն պարզ կ'երեէր իր մաքուր հոգին . և կը խորհիմ թէ այդ աչքերէն արցունք կը կաթի , թէ այդ գիմաց վրայ տիրութիւն կը տիրէ , թէ այդ ժպիտներն սուգի են փոխուած և մանկական

այդ հոգին կը կսկծայ , յիմարի մը նման հոտք քովը կ'ուզեմ վազել , ծծել կ'ուզեմ իր սրտէն բղխող այդ արցունքները քաղցրածոր , համբոյր ներով սրբել կ'ուզեմ . . . բայց ի՞նչ ըսի . . . համբոյր . . . Ներէ ինձ , սխալեցայ . չկարծեցի թէ աշխարհի մէջն եմ : Ոչ ապաքէն ատոր համբոյր այսչափ անարգուեցայ , այսչափ տառապեցայ և Ա՛խ , մոլի՛ աշխարհ , ամեն բան կը պղծես . կը գարշիմ ես քեզմէ , զազիր աշխարհ : Թող զիսր ո՞վ սեւ ճիւաղ , ալ բաւ է : Ե՞րբ պիտի յագենաց զայրոյթդ :

Ինչո՞ւ Աստուած այս զգայուն սիրտը տուաւ ինձ , ինչո՞ւ ամեն հրապոյր զիս մագնիսի մը նըման կը քաշէ , ինչո՞ւ սիրտս միշտ կը յուզուի , միշտ կը կապուի ուրիշներուն : Ես սրտիս անսացի , զգացի թէ չատում մը , չար կիրք մը չկայ հոն , բայց աշխարհը հեռուն կեցած զիս կը դիտէ եղեր : Որովհետեւ աշխարհի սովորութեանց չգիտցայ հպատակիլ , որովհետեւ չկեղծեցի , որովհետեւ սրտիս նման վարքս ալ բաֆու յայտնի էր , աշխարհը գատապարտեց զիս ստորնութեան կնիքը դրոշմեց ճակտիս վրայ :

Ինչ վիճակ ունենալս ես ալ չեմ գիտեր , բարեկամ : Իր նամակը կ'առնեմ , կը կարդամ և ուրախութեան արցունքներ կը թափեմ : Մէք մ'ալ խորին մելամաղ ձոտութիւն մը կը տիրէ վրաս , աշխարհ բանտ մը կ'երեւի , բնութիւնը կը մթնայ աչքերուս առջեւ ու կը թմրիմ կը միամ :

Այսօր Մ . . . ին նամակ մը գրեցի : Այնչափ երկար գրեցի ու տակաւին գրել կ'ուզէի , ամբողջ օրը գրել : Եթէ կարելի ըլլար ինքինքա

նամակին մէջ պիտի դնէի: իրիկունը պառկելէ առաջ գարձեալ կարդացի իր նամակը և երկու երես ալ գրեցի: Առանձին էի, քովս մարդ չը-կար, անձայն ու լուս գիշերը կը հսկէր զիս: Այն-քան յափշտակուեցայ որ կարծեցի թէ քովն եմ, ձեռքը ձեռացս մէջ առած հետք կը խօսիմ ու իր անոյշ թրթռուն լեզուաւը զիս կ'սփոփէ: Ամ-բողջ գիշերը անքուն մնացի, սիրտս յուղեալ զգացումներու մէջ կը ծփար: Զես գիտեր թէ այդ գիշերը ինչե՛ր ծրարեց իր մութ ծոցին մէջ....:

Անշուշտ անխոհեմութիւն կը համարիս այս գրածս, ես ալ կ'զգամ թէ անխոհեմութիւն է: Քանի որ աշխարհի մէջ ենք, քանի որ ծուռ աչ-քեր մեղ կը նային՝ սիսալ դատումներու սովիթ չտալու համար մեր անկեղծ զգացումները ծած-կելու ենք, անբնական ըլլալու ենք: Աստուած այսպէս չտեղծեց զաշխարհ, այլ մարդիկ իրենց չար կիրքերովը այս յոռի վիճակին հասուցին զայն: Մարդիկ շունը, կատուն կը գրկեն, կը սիրեն, կը համբուրեն, չեն ուղեր բաժնուիլ անկէ: Միթէ մանկան մը վրայ սիրուելու ար-ժանի աւելի բարձր յատկութիւններ չկա՞ն: Այն ժպիտները որ հրեշտակներու ծիծաղներուն կը նմանին, այն պայծառ աշքերը որ երկինքի պատուհաններ են, այն միամիտ նայուածքները, ձեւերը, խօսքերն ու շեշտեր արժանի չե՞ն մի-թէ սիրուելու: Զգայուն սիրտ մը եթէ այսպիսի երկնային գեղեցկութենէ մը չպիտի գրաւուի հապա ի՞նչ բանէ գրաւուի: Մաղիկն, վատկն ու թռչնիկ միթէ աւելի հրապուրելի՞ն: Սակայն

ի՞նչ օգուտ գրելս. աշխարհ այսպէս վճռած է եղեր, պիտի ջանամ հպատակիլ անոր, պիտի ջա-նամ, եթէ կարելի է, ցամքեցնել սիրտս, չոր ու պաղ երիտասարդ մը ձեւանալ, խղդել զգա-ցումներս: Ա՛լ մեռած պիտի ապրիմ, աշխարհ չոր գիտակներ կը պահանջէ, ես ալ դիակ ըլլա-լու եմ սովորութեանց ու հասարակաց կարծեաց խաղալիք: Բայց գէթ այժմ մի՛ մեղադրեր զիս, գրել կ'ուղեմ, կամքս ձեռքս չէ: Զգա-ցումներս կը բռնանան մտքիս: Թող տուր որ դուրս թափեմ սիրտս, թող հոգւոյս կրակները բարեկամի մը ծոցը թափեմ, եթէ ոչ զիտ կ'այրեն մոխիր կը դարձնեն: Երանի՛ թէ սիրտս պատռելով թափանցէիր անոր հրակէզ զգաց-մանց, անշուշտ պիտի արգահատէիր ինձ: Մի վախնար աշխարհը հիմա մեզ չլսեր, դուն նայէ իմ սրտիս՝ հոն մաքրութիւն պիտի տեսնես, ո-րովհետեւ անկեղծ ես: Մաքուր աշքեր մաքուր բաներ կը տեսնեն: Մոլի աշխարհի դատողու-թիւնը կ'արհամարհեմ, բայց անոր չար լեզուէն կը սոսկամ....:

Միշտ գրել կ'ուղեմ, լալ ու գրել, թափել սրտիս մաղձերը արցունքներուս հետ կամ նա-մակներուս մէջ: Արցունք և գրիչ, ահա՛ իմ եր-կու սփոփիչ հրեշտակներս: Դուք չէք կրնար հասկնալ արցունքին քաղցրութիւնը, ինչպէս ես չէի հասկնար: Աստուծոյ ամենէն մեծ բարիք-ներէն մին է այն: Հոգւոյ ամենէն մաքուր մա-սերէն կը ծորի այն, սրտին մաղձերը կը լոււայ և յոյզերը կը հանդարտեցնէ: Ցաւերուս սաստկու-թենէն պիտի պայթէի, եթէ Աստուած արցունք չտար ինձ: Զար սրտեր չոր անապատներու կը

նմանին, անոնցմէ արցունք չբղխիր, անոնց կեանքը դառն ու անտանելի է։ Չար մարդիկ իսկ եթէ երբեք լան, բարի են յայնժամ։ Լացող աշքեր՝ զգայուն ու փափուկ սրտերու յատուկ են։ Արցունք, երկինքն կաթող ցօղ սփոփիչ, աղրիւր հեշտարար։ Ի՞նչ է կարեկցութեան ու սիրոյ ամենէն անկեղծ առհաւատչեան։ արցունք չէ՞ միթէ։ Սառած քարացած սիրտն երբ ջերմանայ հրահարի արցունք դուրս կուտայ։ Ժըպիտն յաճախ կը խարէ, ձմարիտ բարեկամութեան ամենէն անսխալ նշանը կաթիլ մը արցունքն է։ Վշտաց ամոքիչ դեղն է այն. ինչպէս նաև յայտարար մեծ ուրախութեանց։ Սեր սիրելեաց ածիւնը արցունքով կը թրջենք, արցունքով կը շաղենք գերեզմանաց հողը և թերես ուրախութեան արցունքով վերստին տեսնենք զիրար։ Չեր ժպիտները ուրիշներուն շռայլեցէք, ո՞վ իմ սիրելիք ու բարեկամք, ուրիշներուն խնդացէք ու ծիծաղեցէք, բայց ձեր սրտէն բըղխող տաք արցունքներ պահնեցէք ինձ։ Երբ բաղդն ա՛լ չմիացնէ զմեղ, երբ հեռու երկրի մը մէջ իմ մահուանս գոյժը առնէք, ո՛հ, ողբացէք զիս արցունքով մը։

Բարեկամ, արցունքը կնքեց մեր բարեկամութիւնը։ արցունքով շաղուած սէրը անկեղծ է։ Շնորհակալ եմ ձեղմէ որ արցունք թափեցիք ինձ համար։

Գրիչը արցունքին քոյրն է։ Գրիչն ալ կուշայ, եթէ կրած տառապանացս սաստկութիւնը վրայէս քիչ մը թեթեւցած ըլլար պիտի ըսէի։ Երանի թէ ամեն գրող լալով գրէր։ Կ'ըսեն թէ բանաստեղծ մը սիրոյ մէջ թաթիսելու է իր գրի-

չը. ես կ'աւելցնեմ, նաև արցունքի մէջ։ Ինչպէս սէրը՝ վիշտն ալ բանաստեղծութեան Մուսան է։ Արիւնոտ սիրտը տաք կ'ըլլայ, բոլոր մարմինը կը տաքցնէ։ Վիշտն ալ, հոգւոյն այդ տաք արիւնը, բանաստեղծութեան ջերմութիւն, եռանդ ու կենդանութիւն կուտայ։ Սէրն ու արցունք գրչին կեանք, խանդ ու կրակ կուտան։ Երբեք գրիչը այսչափ սիրած չէի. քիչ մնաց ձեռաքէս պիտի ձգէի զայն, բոլորովին գիտութեան պիտի յանձնէի ինքզինքս։ Վիշտը գրիչս վերադարձուց ինձ։ Ա՛լ անկէ բաժնուիլ չեմ ուզեր, հիմա իր համը աւելի լաւ կ'առնեմ։ Ճաւերումէջ քեզի հետ լացող գրիչ մը ունենալ, սփոփիչ հրեշտակ մ'ունենալ է։ Երբ թուղթի վրայ կը թափեմ յորդ զգացումներս ցաւերէս կը թեթեւնամ, յոյզերս կը հանդարտին։ Այնքան մոթեւնամ, յոյզերս կը հանդարտին։ Նա իր սուրդական զօրութիւն մ'ունի գրիչը։ Նա իր սուրծայրովը կը դպչի սրտիս խոցերուն, կը մորմոքիմ յայնժամ, բայց երբ այդ խոցերը պատռեցմ անոնց թարախը դուրս կը թափէ։ Կը հանըզ անոնց թարախը դուրս կը թափէ։ Կը հանըզ անոնց թարախը դուրս կը թափէ։ Շնորհակալ եմ Աստուծացի մէս որ այս երկու օրհնութիւններն ալ չնորհած է ինձ, Արցունք և Գրիչ։

ՆԱՄԱԿ Դ.

Մ , Մարտ 8, 1897

Սիրելի բարեկամ,

Չեր երկրորդ նամակն առի, այս անդամ աւելի մելամաղմէկ ու արիւնոտ։ Ամեն մէկ բա-

ուրդ, ամեն մէկ շեշտդ յուզեց զիս: ինչո՞ւ այդչափ կը ջանսս համոզել զիս թէ իմ անկումը անտանելի վիշտ մը պատճառած է ձեզ, թէ ամենէն անկեղծ զգացումներով կը սիրէք զիս: Միթէ ես ձեզ նո՞ր պիտի ճանչնամ: Զէք գիտեր քովդ եղած ատենս որբան մտերմանալ կ'ուզէի ձեզ, որովհետեւ անկեղծ սիրտ մը կը տեսնէի ձեր մէջ: Սխալած չեմ եղեր: Վիշտը բաժնուելով կը թեթեւնայ կ'ըսեն: Օրհնեալ ըլւաք որ իմ վիշտերս բաժնեցիք:

Դարձեալ լալով կարդացի նամակդ: Այն աղետալի օրէն ի վեր տղայ մը դարձած եմ կարծես, միշտ կուլամ: Ամեն նամակ կարդալուս կամ գրելուս, ամեն դպրոցին վրայ խորհելուս աչքերս կը լեցուին արցունքով, սիրտս ալ յոյզերով: Մարմայ վէրքը արիւն գուրս կուտայ, իսկ սրտինը արցունք: Հասուն պտուղն երբ վիրաւորուի, քաղցր հիւթ կը ծորի: Սիրտու դաշոյնով վիրաւորեցին, թերևս կարծեցին թէ մաղձ ու դառնութիւն պիտի հոսի, բայց անոյշ զգացմանց աղբիւր մը դարձաւ այն: Սիրտը խոր ովկիան մընէ, ոչ ոք ծանօթ է բուն իսկ իր սրտին: Արդեօք սիսալած կ'ըլլա՞մ երբ ըսեմ թէ մարդկային սիրտն ու հոգին անհունութիւններ են թագուն, որ յաւիտենականութեան մէջ պիտի յայտնուին տակաւ: Բնաւ չէի գիտեր թէ այսչափ տաք ու կրակու յոյզերու աշխարհ մը կայ ներսս, ծածկուած էր այն գիտակցութենէս: Սակայն այսօր վէրքիս ծակերէն այնքան յորդ կը ժայթքէ որ գրիչս անկարող է բացատրել: Երանի թէ կարենայիր դնել սիրտ այս վէրքերուն դէմ,

գրչիս բացատրելու կարողութենէն վեր եղող շատ բաներ պիտի զգայիր յայնժամ:

Ս. Գիրքը կը յանձնարարէք ինձ իրը աղբիւր մխիթարութեան և առաջնորդ կենաց: Բոլոր սրտով չնորհակալ եմ: Կ'ուզեմ այս նամակաւս պարզել ձեզ Քրիստոնէութեան վրայ ունեցած գաղափարներս և անկէ առած աղդեցութիւններս:

Տղայ հասակէս ի վեր Քրիստոնէական կրօնին ակդ եցութեան տակ սնած եմ ու զարգացած: Մօրս կաթին հետ Քրիստոնէութեան կաթն ալ ծծած եմ: Կը յիշեմ պատանեկան կրակոտ օրերը, կը յիշեմ այն եռանդի ու խանդի օրերը: Կեանքս բուռն պայքար մըն էր յայնժամ, մարմնային զգացումներս այնքան տաք՝ կենացս իշխել կ'ուզէին: Ա՛հ, կը յիշեմ այն ներքին տանձանքի օրերը: Կը խոստովանիմ թէ երբեմ երիտասարդական զգացումներ սրտիս կը տիրէին, զիս կը գրաւէին, սակայն վայրկենական եղած է միշտ անոնց աղդեցութիւնը, կենացս շարժառիթը կազմած չեն երբեք: Գետն միշտ դէպ յառաջ կը վազէ, բայց անոր եզերքը պտոյտներ ու ոլորտներ կ'ըլլան, ջուրը քիչ մը տեղ ետ կը դառնայ և ապա կը հոսի, գետին ընթացքը սակայն չփոխուիր ասով: Կը համարձակիմ ըսել թէ իմ ամենէն խորին ու ներքին կեանքս դէպի բարին ու կատարեալն հոսած է միշտ, թէ բոլոր երիտասարդական իղձերս ու փափաքներս վայրկենական պտոյտներ ու ոլորտներ եղած են միայն:

Վերջին տարինելս Քրիստոնէական կրօնին մեծափառութիւնն ու վսեմութիւն այնքան զը-

բաւած էր զիս որ հոգիս կը պատկառէր անոր վեհանութեան առջեւ։ Անմահութիւն և յաւիտենականութիւն լոկ անուններ չէին ինձ համար։ Կրօնի, անմահութեան ու յաւիտենականութեան միակ նպատակն զԱստուած տեսնել և Անոր նըմանիլ կը նկատէի։ ԶԱստուած տեսնել, այսինքն սրբութեան և իմաստութեան ու սիրոյ անհունութիւնը։ Անոր նմանիլ, այսինքն բոլոր աստուածային ստորոգելեաց մէջ յառաջանալ միշտ։ յԱնհունն բարձրանալ։ Ս. Գրոց յայտնած բոլոր վարդապետութեանց կեդրոնն ու կեանքն կը նկատէի զայն, յաւիտենականութեան և անմահութեան միակ նշանակութիւնը այս գաղափարին մէջ կը գտնէի։ Առանց այս գաղափարին ամեն բան դատարկ ու աննշանակ կը համարէի։ Երկնից վրայ ունեցած գաղափարս նոյնացած էր զԱստուած տեսնելու գաղափարիս հետ։ Այս խորհուրդս բոլորովին յափշտակած էր զիս, նա կը լեցնէր առանձնութեան ժամերս, հոգիս այս խորհուրդին թեւերովը կը թռչէր, անով երջանիկ կ'ըլլար։

Գիտես, կիրակի իրիկուն մը «զԱստուած Տեսնել» նիւթին վրայ խօսեցայ։ Մասնաւոր պատրաստութիւն չունէի, այց և ոչ մի ատենաբանութիւն այնքան ազդեցութեամբ խօսած եմ։ Հոգիէս կը թռչէին այն խօսքերը, հրավառ կայծերէին անոնք։ կ'ուղէի հրահարել բոլոր ունկնդիրները, յափշտակել անոնց մտքերը Քրիստոնէական կրօնին ամենէն վսեմ պերճութեանը, Նպարդել անոնց առջեւ Քրիստոնեայ ըլլալու ամենէն բարձր շարժառիթը։ ԱՌ, կը յիշեմ՝ խօսած առենս ես ինքս փոխուեցայ, ներչնչուեցայ։ Խօ-

աիլ ու խօսիլ կ'ուղէի, դուրս թափել այն ներշնչումներս։ զգացումներս քրտինքներուս հետ այնքան յորդ կը ժայթքէին սրաէս։ Երկնային ժամ, աշխարհէս փոխադրուած կ'զգայի ինքզինքը, հեռուն իմ առջես կը տեսնէի այս իտէալը շողափայլ, ու պայծառ երկինք մըն էր այն երջանկաւէտ ու բերկրալից։ Եւ շանթեր տեղալ կ'ուղէի բոլոր այն անձանց վրայ որ դժոխքի սարսափէն, ապագայ տանջանաց վախէն դրդեալ քրիստոնեայ ըլլալ կը փափաքին, կրակէ արցունք թափել կ'ուղէի բոլոր այն խեղճ անձանց վրայ որ չեն տեսներ Քրիստոնէութեան երկնային գեղեցկութիւնը և մարդոց երենալու համար սոսկ կամ աշխարհային ստորին դիտումներով քրիստոնեայ ձեւանալ կ'ուղեն։ Քրիստոնէութիւնը շատ անարգուած ու արհամարհուած կը տեսնէի այդպիսեաց կողմանէ և կ'ուղէի անոր ճշմարիտ մեծութիւնն ու փառքը ցուցնել, բարձր ու վեհամարտութեանց հրապոյրներովը գրաւել անոնց մտքեր։

Քրիստոնէական կրօնին ներկայած այս բարձր գաղափարականները իմ ձգտմանցս առարկայ էին։ իմ երջանկութիւնս կը կազմէին անոնք։ Եթէ Քրիստոնեայ ըլլալ՝ զԱստուած տեսնելու փափաքիլ և անոր նմանելու ջանալէ, եթէ Քրիստոնեայ ըլլալ՝ Քրիստոնէութեան ներկայած գաղափարականներով ներլնչուիլ, անոնց վեհանութիւնը զգալ և զանոնք մարմնացնելու աշխատիլէ, եթէ Քրիստոնեայ ըլլալ՝ կ'ըսեմ, երկնային զգացումներով սնանիլ, հրահարիլ ու բոցավառիլէ։ բոլոր մարդկային թերութիւններովս, բոլոր երիտասարդական իդերովս ու ե-

րազներովս հանդերձ քրիստոնեայ մը եղած եմ ու եմ։ Աշխարհ ինչ կ'ըսէ թող ըսէ։ Բոլոր սըրտովս, բոլոր խորհուրդներովս ու ձգտումներով և բոլոր կեանքովս քրիստոնեայ եմ։ Ոչինչ կը ընայ զատել զիս անկէ։ Այդ իտէալները հոգւոյս հետ, էութեանո հետ շաղուած են ու նոյնացած բնութեանս ու կենացս կեդրոնական մասը կը կազմեն, հոգեւոր կենացս արիւնն են անոնք ողիս կը կենդանացնեն։ ոչ մի ձեռք կրնայ խլել սրտէս, այնքան արմատացած են ու միացած։ Եթէ կարելի է հոգիս ու էութիւնս ոչնչացնել, յայնժամ այս իտէալներս ալ, կրօնական այս գաղափարներ ու ձգտումներ կրնան ոչնչանալ։ Հոգւոյս հոգին են անոնք։

Սակայն այժմ կ'զգամ թէ ես ցարդ Քրիստոնէութիւնը լիովին հասկցած չեմ եղեր։ Անոր մէկ մասը, մէկ կողմը միայն տեսած եմ Փրոֆ. Ռէինչէլ Ալպեան լերանց փառքն ու գեղեցկութիւնը կը նկարագրէ իր մէկ գրութեան մէջ։ Մարդ կ'ապշի կը շփոթի թէ գրչի՞ն վրայ կամ տեսարանին վրայ զարմանայ։ Արեգական նախարձակ ճառագայթները կը ցանուին ձիւնապսակ գագաթներու վրայ, շլացուցիչ պայծառութիւն մը կը ցոլանայ սպիտակ ձիւներու վրայէն, լուսոյ ցոլքեր փունջ փունջ կը ցանուին։ Հոս գոյնդոյն ծիածաններ փառաց պսակներու նման կը թագաղարդեն կատարները, անդին արշալուսային շողեր գիշերային ստուերներու հետ կը գրկընդիմառնին։ Հոս երփնազարդ գոլորշիներ ոսկեղէն երևոյթի մը նման վեր կը բարձրանան ուղարկութիւնները պիտի տեսնես,

ուաց տաճարին սեմէն վար կը հոսին քաղցրակարկաչ։ Ամեն վայրկեան կը փոփոխի տեսարանը. վեհութեան ու գեղեցկութեան մշտափոփոխ պատկեր մ'է այն։ Դիտէ՛ զայն աարբեր կէտերէ, տարբեր դիրքերէ և աշա՛ տարբեր վսեմութիւն, տարբեր գեղեցկութիւն։ Հոն հոգին նիւթ չտեսներ, այլ նոյն ինքն Մեծավայելչութեան Ոգին յարափոփոխի։ Այս տեսարանին առջեւ, կ'ըսէ նա, խօսք չգտայ զգացումներս բացատրելու բաւական, «Աքանչելի՛», գոչեցի միայն, և անդիմադրելի ազդեցութեան մը տակ ծնրադրեցի ու երկրպագեցի այդ վեհութեանց իտէ ալին առջեւ։

Քրիստոնէական կրօնը Ալպեան լերանց կատարներէն շատ աւելի բարձր է ու վսեմ, անհունութիւնը կը պատոէ ան և յաւիտենականութեան մէջ կը թաղուի։ Աստուած է անոր վրայ փայլող արեգակը. երկնային փառաց պսակներով թագաղարդուած է այն։ Մահկանացու աշքեր չեն կարող անոր կատարները տեսնել, չեն կարող անոր մեծափառութեան անհունութիւնը ըմբռնել։ Քրիստոնէական կրօնն ալ տարբեր դիրքերէ, կենաց տարբեր վիճակներէ ու պայմաններէ դիտուելով վսեմութեան, պերճութեան ու գեղեցկութեան տարբեր աստիճաններ կը ներկայացնէ։ Զայն տեսնելու համար կենաց ամեն վիճակներուն ենթարկուելու է։ Դիտէ՛ զայն յաջողութեան ու երջանկութեան պայծառ օրերուդ մէջ, դիտէ՛ վշտացդ մութ գիշերուան մէջ, դիտէ՛ ժպիտներուդ կամ արցունքներուդ մէջէն, դիտէ՛ միշտ, ա՛հ, Քրիստոնէութեան տարբեր տարբեր գեղեցկութիւնները պիտի տեսնես,

տարբեր տարբեր վեհափառութեանց առջեւ պիտի ապշիս ու տարբեր քաղցրութիւններ ճաշակես։ Կ'արժէ կենաց հազարաւոր վիճակներուն ենթարկուիլ, կ'արժէ վշտակցիլ ու տառապիլ, անարդուիլ ու արհամարհուիլ, կ'արժէ, այո՛ր լքեալ ու անօդնական մնալ՝ սոսկ Քրիստոնչական կրօնը տեսնելու համար։ Թող գիտնականը անոր ընծայած վսեմ ճշմարտութեանց առջեւ պատկառի ու խոնարհի, թող իմաստասէրը անոր խորհրդոց անհունութեանը առջեւ ապշի ու երկրպագէ, թող բանաստեղծը անոր երկնային զգացմանց առջեւ թրթուայ ու երդէ բայց, ո՛հ, վշտացեալը միայն կրնայ տեսնել թէ միխթարանաց ի՛նչ ովկիան մ'է այն լայնարձակ։

Քրիստոնէութեան ամենէն լոին բայց քաղցր ձայները վշտաց գիշերներուն մէջ կը լուսին։ Ի՛նչ անոյշ են մութ գիշերուան մը լուսութեան մէջ բարձրացող երգերը։ Թող լոեն ժխորն ու շփոթ, թող մթագնին աշխարհային ամեն փառք ու պերճանք, թող ցրուանան բարեկամք, թող ծածկուի ամեն երկրային հրապոյր, թող հոգին առանձին մնայ մթութեան ու լուսութեան մէջ, ահա՛ յայնժամ վշտաց այդ մութ կուրծքէն կը բարձրանայ Քրիստոնէութեան շա՛տ անոյշ ու ողոքիչ ձայնը։ Յայնժամ այդ խաւարին մէջին երկինքը կը բացուի հոգւոյն առջեւ, սփոփանաց ու փառաց աշխա՛րհ գիւթական։ Եւ հոգին, աշխարհէ զատուած հոգին, կը թոչի երանութեանց այդ բնագաւառներուն մէջ և անոյշ անոյշ արցունքներ կը թափին աչքերէն։ Դառնութեան արցունքներ չեն անոնք, երկինքէն հոսող նեկտարներ են քաղցրահամ, հոգին կը զուարթացը

նեն։ Աւետարանը կ'ըսէ թէ Ստեփաննոս իր քարկոծման պահուն երկինքը բացուած տեսաւ։ Կը հաւատամ այս իրողութեան, հրաշք մը չէ այն։ Հաեսնելը հրաշք մը պիտի ըլլար։

Կրնա՞մ հոս զանց ընել Սաղմոսներուն վրաս գործած քաղցր տպաւորութիւնները։ Հովիւ Դաւթին, այդ բանաստեղծ մարգարէին սաղմոսները ի՛նչ անոյշ են ու քաղցր։ Երկնային մանանայ են վշտացելոյն։ Ի՛նչ սիրտ մ'ունի եղեր ան։ Աշխարհի բոլոր ցաւերն ու կոկիծները գգացեր ու իր գրչէն, ո՛չ իր սրտէն թափեր է Սաղմոսներուն մէջ։ Աշխարհի բոլոր բանաստեղծներէն բարձր է ան, զի սրտի բանաստեղծնէ։ Հոն, իր հոգեբուղիս Սաղմոսներուն մէջ, ամեն սիրտ իր վէրքերը կը տեսնէ և իր հեծեծմանց արձագանգը կը լսէ։ Ի՛նչ մեծ սիրտ, աշխարհի բոլոր ցաւերը իր մէջը ամփոփած, անոնց բոլոր արցունքներն ու դառնութիւնները հոն է ժողված։ Եւ երր իր սրտին քաղցրութեամբը, իր երկնային զգացումներովը բաղադրած դուրս կը թափէ զանոնք հոգեգրաւ։ Սաղմոսներու մէջ ծրարած, ի՛նչ երկնային նեկտար են անուշահամ։ Եւ վիրաւոր հոգին կը սիրէ ըմպել զայն ու արբենալ։ Մի՛րա երկնազգեցիկ, ուր ամեն թոյն մեղրի, ամեն վիշտ՝ հեշտութեան և ամեն արցունք՝ ժպտի կը փոխուի։ Մարդու մը հոգին տեսնելու համար անոր նմաննելու է։ Շատեր Միլթըն և Շէքսրիյր կը կարդան, կը կարծեն թէ կը հասկնան։ ոչ, կը սիսակին։ Միլթընի և Շէքսրիյրի բանաստեղծութիւններն լիովին հասկնալու և զգալու համար, Միլթըն ու Շէքսրիյր ըլլալ պէտք է։ Ես Դաւ-

թի Սաղմոսները կարդացած էի, ան դիւթած
էր զիս. բայց այժմ կը տեսնեմ թէ Դաւիթը իմ
տեսած Դաւիթս չէ եղեր. իր զգացումներուն
մակերեսը միայն տեսած էի: ի՞նչ խոր ովկիան
մ'է եղեր ան: Ո՞վ գիտէ, դեռ ինձ անտեսա-
նելի խորհրդոց ու զգացմանց ի՞նչ անհունու-
թիւններ ծրարուած կան այդ փոքրիկ սաղմոս-
ներուն մէջ: Եթէ Սաղմոսները պակաս ըլլային
Ս. Գրքէն՝ թերի պիտի համարէի զայն:

Խեղճ մարդկութիւն, կը կարծէ թէ շատ
բան կը տեսնէ, շատ բան գիտէ: Մանուկը զաշ-
խարհ տեսնել կը կարծէ, դպրոցականը իր ու-
սած մի քանի նախնական ծանօթութեանց պա-
շարովը կը փքանայ, գիտնականը տիեզերաց օ-
րէնքները բացատրելու կ'ելիէ և ասսոււածաբա-
նը Ս. Գրոց գաղտնիքները կը մեկնէ: Ամենն ալ
բան մը գիտնալ կը կարծեն: Ոչ, մենք ոչ ինչ
կը տեսնենք, ոչ ինչ կը հասկնանք և ոչ ինչ գի-
տենք: Անծանօթը, անհուն Անծանօթը պաշա-
րած է մեզ ամեն կողմէ: Մեր տեսած աշխար-
հը, մեր տեսած գեղեցկութիւններն ու օրէնք-
ներ, մեր տեսած պերձութիւններն ու վեհափա-
ռութիւն ոչ ինչ են իրականին բաղդատմամբ:
Ամենէն չնչին առարկային, դէպին, օրէնքին ու
գեղեցկութեան մակերեսն միայն կը տեսնենք,
այդ մակերեսին տակ անհունութիւն մը ծածկը-
ուած է և մահկանացու աշեր չեն կարող թա-
փանցել անոր: Աշխարհ, կեանք և Ս. Գիրք ան-
ծանօթ անհունութիւններ են հունաւոր մարդուն
համար, անոնց երեսէն ճառագայթող նշոյները
միայն կրնանք տեսնել: Աստուած մը, անմատ-
չելի, անըմբոնելի և անհուն էակ մը ծածկուած

է այդ շողչողուն վարագոյրներուն ետեւ: Տեսիլ
մ'են անոնք հրապուրիչ, իրականը անոնց ետեն
է: Մեր հոգին ապագայ յաւիտենականութեան
մէջ պիտի պատռէ այդ վարագոյրները ու յառա-
ջանայ անհունութեան մէջ, աւելի և աւելի պայ-
ծառ պիտի տեսնէ զԱստուած, վասնդի Անոր
պիտի նմանի: Բայց միշտ անհունը պիտի փայլի
իր առջեւ, միշտ անհուն Անծանօթին առջեւ պի-
տի խոնարհի ու երկրպագէ:

Բարեկամ, Քրիստոնէութեան ընծայած այս
բարձր իսէալը միշտ կը փայլի աչքերուս առջեւ
ու մագնիսի մը նման կը քաշէ զիս: Քրիստո-
նէութիւն, ազքի՛ւր ամենէն բարձր դաղափա-
րաց, սփոփիչ հրեշտակ տառապելոյն ու զրկեա-
լին, երկնային մուսայ բանաստեղծութեան,
գուռն անմահութեան, հայելի Աստուծոյ: Վեր-
ցո՛ւր Քրիստոնէութիւնը աշխարհէս, և անոր հետ
միասին պիտի մարի ամեն յայս ու լոյս, պիտի
ջնջուի կենաց նշանակութիւնը, պիտի խաւաշի
աշխարհ: Վերցո՛ւր Քրիստոնէական Կրօնը. ո՞վ
պիտի սրբէ յայնժամ մեր աչքերու արցունքը,
ո՞վ պիտի ներշնչէ մեզ, ո՞վ պիտի վերացնէ հո-
գին, ո՞վ պիտի մեկնէ տիեզերաց նշանակութիւ-
նը և ո՞վ գերեզմանի մահասարսուռ եզերաց վը-
րայ կանգնած պիտի ցուցնէ մեզ անմահութիւն,
երկինք ու Աստուած: Քրիստոնէութիւնը մարդ-
կութեան կեանքն է ու հոգին: Եթէ երբեք Քրիս-
տոնէութիւնը պիտի վերցուի աշխարհէս, նախ
մարդկութիւնը վերցուելու է: Փայլէ՛, Փայլէ՛,
ո՞վ Քրիստոնէութիւն, արեգակ երկնափայլ: Ցա-
նէ՛ շողերդ մութ աշխարհիս վրայ, լոյս տուր
խաւար հոգիներու, սաքցո՛ւր սառ սրտեր: Ցա-

նէ օրհնութիւններդ , սէ՛ր ու երջանկութիւն ծաղկեցուը , առաքինութեան ու սրբութեան բոյրեր թող ծաւալին աշխարհի վրայ : Փայլէ՛ր , վսեմ պաշտօնդ այդ է , Աստուած է քու լոյսդ ու փառքդ :

Երբ այս խորհրդածութիւններ կը լեցնեն հոգիս , աշխարհէս բոլորովին զատուած ու հեռացած կ'զգամ ինքզինքս : Յաւերու և տառապանաց աշխարհը շատ վար կ'երեւի ինձ : ինքզինքս պահ մը երկինց մէջ փոխադրուած կը կարծեմ : Արդէն ի՞նչ է երկինք , այսպիսի խորհրդոց հաւաքումը չէ միթէ : Բայց երբ իմ ներկայ ստորին վիճակս , իմ կրած անարդանքս միտք կը բերեմ , այդ երկինքներէն վար կ'իյնամ յանկարծ ստորնութեան ճահճի մը մէջ : Զազիր աշխարհը կը տեսնեմ բոլորտիքս ու չար լեզուներէ ենող հաղար ու մէկ փսփսուքներ կը լսեմ չորս կողմը

Մարդիկ մարմնոյ ներսը գտնուող ոսկորներուն ալ պատկերը հանելու հնարքը գտան : Ե՞րբ արդեօք սրտին պատկերը՝ ներքին խորհրդոց ու զգացմանց պատկերն ալ առնել պիտի կարողանան : Եթէ հիմա եղած ըլլար այդ գիւտը , ես այս վիճակին չպիտի ենթարկուէի :

Անձկանօք նամակներուդ կ'սպասեմ , իմ ծարաւի հոգւոյս պապակը կ'անցնեն անոնք : Վայրենիները երկու փայտ իրարու շփերով կրակ յառաջ կը բերեն , երկու Քրիստոնեայ սրտերու շըփումէն ալ Քրիստոնէութեան հուրը պիտի բոցալառի ու լափէ մեզ :

ՆԱՄԱԿ Ե.

Մ , 17 Մարտ , 1897

Սիրելի բարեկամ ,

Դպրոցը վերստին տեսնել . այս էր վերջին օրերս իմ բոլոր իղձս ու երազս , և ահա՛ տեսայ : Զգացած երջանկութիւնս ձեզ բացատրելու համար իդուր գանկիս մ'չշ բառեր , ոճեր , բացագանչական ձեւեր կը փնտռեմ : Ի՞նչ տկար թարգման մ'է լեզուն . կ'աւրէ , կը խեղաթիւրէ ու կ'եղծանէ սրտին ամենէն ազնիւ թրթռումները : Մարդիկ ներքին ոսկորներուն պատկերներն ալ առնելու հնարքը գտան . Ե՞րբ արդեօք սրտին ալ պատկերը , խորհրդոց ու զգացմանց պատկերնալ առնել պիտի կարողանան , յայնժամ լեզուի մէջ ամփոփուելու ստիպողականութենէն պիտի ազատինք , յայնժամ տաք , անկեղծ , ու փրփրուն սրտեր պիտի տեսնենք մեր առջև : Երջանկութիւնը խօսք չունի , բացատրուելէ աւելի կ'ըզդացուի : Դուք սիրտ ունիք և այս չոր ու ցամաք բառերու , այս պաղ նկարագրութեանց տակ երջանկութիւնս պիտի զգաք , կը յուսամ : Զգացումներ որչափ ալ տկար ու անբաւական լեզուին մը մէջ ծրաբուին , զգայուն սրտի մը երբ հանդիպին գարձեալ կ'ստանան իրենց նախնական խանդն ու եռանդ :

Երկուշաբթի է . ժամը ութ ու կէսին ձամբայ պիտի ելլեմ , ժամացոյցը ձեռքէս չիյնար , ի՞նչ դանդաղ կը շարժին ոլաքները : Վերջապէս մեկն-

բագ ու թռչուն քայլերով ներս մտած ու նստած եմ աթոռներու վրայ։ Սակայն այժմ աշքերս վեր չեմ կրնար առնել, ծունկերս կը դողդոջեն, սիրտս կը տրոփէ։ Ահարկո՛ւ յիշատակ, վայրկեան մը թող զիս, թող երջանիկ ըլլամ։ Ի՞նչ ետեւէս ինկած ամեն տեղ զիս կը հալածես։ Կ'ուղեմ անտես մնալ, գողի մը նման գաղտնի մըտնել դպրոցը։ Բայց ո՛չ, աշակերտք զիս տեսան, վար կը վաղեն, ճամբուս վրայ կը խռնուին, դասարանին պատուհանները կը լեցուին։ Ինչո՞ւ այդշափ կ'աճապարէք զիս տեսնել, ինչո՞ւ կը խռնուիք ճամբուս վրայ։ Հաւատամ թէ ձեր սէրն է որ կը դրդէ զձեզ։ Ո՞վ երջանիկ պատրանք, թէ, աւա՛զ, արհամարհուած դուրս նետուած անձի մը դարձը տեսնել կ'ուզէք, անոր կորակոր քայլերը, վայրահակնայուածքները և ամօթի կարմիր շիկնումները դիտել կ'ուզէք։ Ի՞նչ կը փսփսաք իրարու։ Կը խնդա՞ք արդեօք յիմարութեանս վրայ, անամօթ աներես մը չէ՞ք համարիր զիս։ Զէ՞ք ըսեր, ի՞նչ տխմար անձ, հոսայնքան անարգուեցաւ, այնքան ստորնացաւ ու տակաւին այցելութեան կուգայ, ի՞նչ երեսով պիտի նայի, ի՞նչ սրտով անոնց հետ պիտի նըստի ու խօսի։ Իրաւունք ունիք, այո՛ յիմար մ'եմ ես, եթէ ոչ ինչո՞ւ դարձեալ հոս գայի։ Ո՞վ սէր, արհամարհուած սէր, ե՞րբ պիտի մեղմանն կրակներդ, ե՞րբ պիտի գագրիս զիս տոչորելէ, զիս մինչեւ ո՞ւր պիտի քաշկոտես։ Ամեն զոհողութիւն յանձն առնելով եկայ հոս, ա'ռ կարոտ ու թո՛զ որ քիչ մը հանգիստ չունչ առնեմ։ Անարգանքը սէրը չմարեր եղեր, աւելի կը բորբոքէ։

ման ժամը կուգայ, վայրաշարժը կը սուլէ, շոգեկառքը կը շարժի, կը սուրայ, կը թռչի, Ծովս ու ծառեր, բլուրներ ու դաշտեր ետ ետ կը փախչին։ Յառա՛ջ սրացիր, ո՛վ շոգեկառք, յառա՛ջ սրտիս բոլոր թեւերովը, սիրոյս բոլոր կրակներովը վը յառա՛ջ։

Տ . . . ը կ'երեկի հեռուէն։ ծառերու ու պարտէզներու կանաչ պսակով մը բոլորուած կը փայլի արեւուն տակ։ Կուրծքս կը սեղմեմ, այնքան ուժին են սրտիս բարախումները։ Եկեղեցւոյն գմբէթը և բլույն կատարը օդոց մէջէն կ'ընդունին իմ առաջին երջանկարուխ ժպիտներս։ Ահա՛ կայարանին մէջ մի քանի սիրելի դէմքեր ինձ կ'սպասեն, ինձ կը ժպտին։ Ո՞վ կ'ըսէ թէ վիշտը մնայուն է։ Ա՛լ ուրիշ բան չեմ զդար ու չեմ յիշեր։ Դպրոցը պիտի տեսնեմ, աշակերտները պիտի տեսնեմ։ Երջանիկ եմ։

Ահա՛ դպրոցն ալ իր սիրելի դէմքը կը ցուցնէ ինձ։ Բայց ի՞նչ դողի է այս . . . բոլոր մարմինս կը սարսուայ . . . Պա՛զ քրտինք մը կը հոսի այտերէս . . . ի՞նչ եղայ, Աստուած իմ. երջանկութեանս կատարելութեանը կը հասնիմ, զայն պիտի գըլը կ'եմ, ի՞նչ դող, ի՞նչ սարսուայ է այս յանկարծ։ Այսպէ՞ս է ամեն երջանկութիւն։ Աւա՛զ, անցեալս յիշեցի, ամօթի շիկնում մը կը ցայտէ դէմքիս վրայ, ստորնութեան անդունդ մը կը բացուի առջեւս, չեմ կրնար յառաջանալ . . . Քանի՛ քանի՛ անդամներ անհոգ ու անտարբեր անցած դարձած եմ այս ճամբէն, քանի՛ քանի՛ անդամներ ինդում երեսով սա սանդուխներէն ելած իշջած եմ, ի՞նչ համարձակ դէմս ելլողները բարեած, անոնց ժպտած ու անցած եմ, ի՞նչ

Սրահը կը մանեմ, հոն են աշակերտք: Կարդաւ շարուած են գրասեղաններու վրայ: Կը նայիմ ու կը նայիմ այն պայծառ ճակատներուն, քոլոր հոգւովս կը ծծեմ ինձ ուղղուած նայուածք՝ ները. կշտանալ չեմ գիտեր, կը յառիմ մտազգաղ, ու սիրալի խորհրդոց ովկիաններու մէջ կը ծփայ հոգիս: Հրեշտակներ ըլլալ կը թուին այդ սիրուն էակները, այնքան փոխուած, այնքան իրկնային կ'երեւին: Այդ լոփկ դէմքերը սրախս կը խօսին, տարիններու յիշատակներ կ'արթնցնեն մէջս: Ո՛վ սիրուն էակներ, քանի՛ քաղցր էք հոգւոյս, ձեր ժափտները միայն մոռցնել տուին ինձ կրած ամեն տառապանքս, ձեր աչքերը մագնիսներ են զիս կը քաշեն: Հիմա կ'զգամ թէ որչա՛փ քիչ սիրած եմ ձեզ:

Երեքշաբթի օր մինչեւ իրիկուն դուրս չեմ կրնար ելլեւ դպրոցէն: Կենացս ոսկի օրնէ այն: Ես իբրեւ ուսուցիչ կը հսկեմ, դաս կուտամ ու դանդակ կը զարնեմ: Ո՛րչափ անոյշ կուգան այդ դասերը, և այդ զանգակի ձայնը ի՛նչ անոյշ զգացումներ, տարիններու ի՛նչ քաղցր յիշատակներ կ'արթնցնէ սրախս մէջ:

Իրիկուն է. ընթրեաց զանգակը կը զարնէ և աշակերտք խնդալով ծիծաղելով դէպի ճաշարան կը վազեն խմբովին: Իմ նախկին տեղս կը նըստիմ ես, վերջին իրիկունս է, վաղը պիտի բաժնըուիմ: Սեղանս նստող աշակերտները կը համրեմ, ձիւդ տասներկու հատ են. միտքս կ'անցնի դարերու վրայէն ու կը հասնի փոքրիկ վերնատուն մը: Հոն երկնային Ուսուցիչ մը, այո՛, Աստած մը նստած իր սիրելի աշակերտաց հետ

Վերջին ընթրիքը կ'ընէ: Տիբութեան ամպեր կը պատեն իր ճակատ ու իր մելանոյշ նայուածքներուն հետ դուրս կը ցայտեն սրախն կսկիծներն ալ. ի՛նչ խորհուրդներ կ'անցնին այդ գլխէն.... Այս տեսարանը կը ցնցէ զիս, սիրտս կը փղձկի, ա՛լ չպիտի նստիմ այս սեղանին վրայ, կ'ըսեմ իւրովի, ա՛լ չպիտի տեսնեմ այս սիրելի խումբը, և ա՛լ չպիտի լսեմ այս ձայները հոգեգրաւ: Տարիններ վերջ եթէ վերադառնամ իսկ հոս, ինչպէս կը յուսամ, ո՛հ, նոր նոր դէմքեր պիտի տեսնեմ շուրջս ու նոր նոր ժափտներ: Իզուր աշերս շուրջս պիտի պատցնեմ, իզուր այս հին ու ծանօթ ձայները լսել պիտի ըղձամ: Անցեալը, տիրանոյշ յիշատակներով համեմուած ու քաղցրացած անցեալը չպիտի դիմաւորէ զիս: Ամեն բան կը փոխուի, կ'անցնի ու կ'անհետի: Ո՛վ սիրտ իմ, աշխարհ սիրոյ վայր մը չէ, Աստուածոր պարզեւեց քեզ այս անյագ սէրը, անշուշտ սահմանած է վայր մ'ալ սիրոյ: Համբերէ քիչ մ'ալ, սէրը պիտի գանէ իր ճամարիտ առարկան: Առառուն՝ բաժանմանս պահուն՝ հրաժեշտ մ'իսկ չկրցի տալ, չկրցի սիրոյ մի քանի վերջին խօսք թոթովկել ու այնպէս զատուիլ: Զի զգացի թէ չպիտի կրնամ խօսիլ, առաջին խօսքս լաց մը պիտի ըլլայ: Այս ակամայ զանցառութեան համար չափէն աւելի կը նեղուիմ այժմ, գոնէ ձեռքերնին սեղմէի, զորս կենացս մէջ թերես ալ չպիտի կրնամ բռնել: Բարեկամս, կը խնդրեմ դու իմ տեղս հրաժեշտ տուր ամենուն, սեղմէ ամենուն ձեռքեր և ըսէ թէ կը սիրեմ պիրենք:

Դպրոցէն յիշատակ մ'ունենալ կ'ուզեմ քո-

վըս, սրտիս հետ խօսող յիշատակ մը, արդեօք պիտի հաճի՞ք այս շնորհը ընել ինձ։ Առէք փոքրիկ տետրակ մը, հոն ամեն ուսուցիչ, ամեն բարեկամ և ամեն աշակերտ իր սրտէն բդիսող խօսք մը, նախադասութիւն մը կամ բառ մը թող գրէ և տակը ստորագրէ։ Տետրակին իւրաքանչիւր էջը անհատի մը թող յատկանայ։ Հեռու և անձանօթ աշխարհներու մէջ երբ չդըտնեմ զիս հասկցող մտերիմ բարեկամ մը, երբ սիրտս հայրենական յիշատակներով մորմոքի ու չգտնէ հոգի մը՝ հոն թափելու իր փրփուրները, երբ օտար երկրի մէջ, ա՛հ, ուղեմ լալ ու քաղցըր արցունք թափել։ յայնժամ պիտի քաշուիմ անտես անկիւն մը, ձեռքս պիտի առնեմ այդ տետրակը, մի առ մի կարդամ այն խօսքերը սրտաբուղիս ու օծեմ զայն ամենէն անոյշ արցունքներովս։ Այս բարիքը ընել մի՛ զլանար ինձ, բարեկամ', գրէ, գրել տուր և առաջին պատեհութեամբ խրկէ ինձ։ իմ յիշատակացս աշխարհը պիտի ըլլայ այդ տետրակը, իմ հայրենիքս պիտի կազմէ այն, հոգւոյս ընկերը պիտ' ըլլայ ու սրտիս խօսի։
իսկ մենք, բարեկամ', միշտ զիրար յիշելու համար ի՞նչ ընենք։ Որոշե՞նք աստղ մը ամեն իրիկուն նոյն պահուն զայն դիտելու համար։ Ընտրե՞նք այսպիսի ժամադրավայր մը ուր միանան մեր սրտեր մեր նայուածոց հետ ու խօսին իրարու։ Աւա՛ղ, հեռաւոր երկրաց մէջ կը փոխուի աստեղաց դիրքը ու ծագման ժամանակը։ Երբ արեւը ողջունես դու, ես գիշերային ստուերներով պիտի պաշարուիմ, քեզ ժըպտող աստղեր չպիտի ժպտին ինձ ալ նոյն պա-

հուն։ Աշխարհի վրայ՝ չկայ մնայուն կէտ մը ուր յառենք մեր աչեր Միակ աստղ մը կը յիշեմ որ նոյնն է ամեն կլիմայի և ամեն ժամանակի համար, պայծառ աստղ մը՝ որոյ համար չկայ ցորեկ կամ գիշեր, Բեթլեհեմի Աստղն է այն։ Հոն ուղղենք մեր նայուածքներ, բարեկամ', այդ պայծառ աստղին կրծոց վրայ թող միանան միշտ մեր սրտեր, Ուրախ թէ տիուր, առողջ թէ հիւանդ, երջանիկ թէ թշուառ միշտ յառինք հոն ու խորհինք իրարու վրայ։ Այդ աստղը թող ըլլայ մեր սրտերու ժամադրավայրը, մեր օրհասականի մութ գիշերուան մէջ անոր չողերը թող լուսաւորեն մեր աչեր աւ երբ անցնինք գերեզմանի սահմաններէն, երբ մտնենք այն յաւիտենական քաղաքը ուր ո՛չ լաց կամ կոկիծ ո՛չ անարգանք կամ տառապանք ուր ո՛չ ալ բաժանում կայ, երբ տեսնենք հոն զիրար, մեր երջանկութեան առաջին նայուածքներ թող ողջունեն, ո՛հ զիրար այդ պայծառ Աստղին կրծոց վրայ։

ՆԱՐԱԿ Զ.

Մ . . . , 22 Մարտ, 1897

Սիրելի բարեկամ,

Ձեզ վերստին տեսնելս որչափ ուրախութիւն որ պատճառեց ինձ, այս երկրորդ բաժանումս ալ այնքան և աւելի դառնութիւն։ Վերջին օրը երբ ձեզմէ լսեցի թէ ոմանք դարձեալ իմ դէմ կը խօսին՝ շանթահարեցայ մնացի։ ի՞նչ, այս-

Համի ատելութիւն, այսչափ քէն ու ոխ ինձ դէմ: ի՞նչ, այսչա՛փ նախատինք, այսչափ թուք ու մուր, ալ չեմ կրնար դիմանալ, Աստուա՛ծ իմ: Բոլոր աշխարհ զիս թողուց, անարգեալ ու լքեալ՝ մինակ մացի. ամեն լեզու իմ վրաս կը չարախոսէ, ամեն շրթունք կը բամբասէ... ի՞նչ ըրի, Տէ՛ր, ի՞նչ րրի. եթէ յանցաւոր եմ, մի՛ խնայեր, պատժէ զիս, արցունքներուս մի՛ գթար. բայց քանի որ Դու գիտես թէ անպարտ եմ, ո՛հ, ինչո՞ւ զիս բոլորովին երեսէ ձգեցիր: Զե՞ս տեսներ, Տէ՛ր, կրած տանջանքներս, չե՞ս լսեր անուանս չուրջը դիզուող անիրաւ խօսքերը: Եթէ ես գթութեան արժանի չեմ, ո՛հ, թշուառ ընտանիքի մը թափած այնքան աղի արցունքները չե՞ն կրնար ի գութշարժել Քեզ: Ամեն օր քեզի կ'աղաղակեմ, իրիկունը սիրտս առջեւդ կը թափեմ, առուուն քեզի կը պաղատիմ, ինչո՞ւ երեսդ կը ծածկես ինձմէ: Քեզմէ զատ որո՞ւ դիմեմ, որո՞ւ բանամ իմ սիրտս: Տէ՛ր, մոռցա՞ր Գեթսեմանի պարտէցին մէջ անցուցած այն տառապալից գիշերդ, ինչպէ՞ս քրտնախառն արեան կաթիլներ կը հոսէին ճակտէդ, ինչպէ՞ս կը հեծեծէիր, հոգիդ ինչպէ՞ս կը մրրկէր: Մոռցա՞ր, Տէ՛ր, մոռցա՞ր խաչին վրայ կրած չարչարանքո: Զե՞ս յիշեր քեզ եղած անարգանքը, չե՞ս յիշեր այն սեւ վայրկեանները երբ լքեալ ու արհամարեալ կը դիտէիր չուրջդ դիզուող կատաղի ամբոխը, երբ աշխարհէն մերժուած ու երկինքէն ալ մոռցըուած՝ երկրի ու երկնի միջեւ կախուած էիր, չե՞ս յիշեր ինչպէ՞ս աղեխարշ ձայնով. «Աստուա՛ծ իմ, Աստուա՛ծ իմ, ինչո՞ւ զիս թողուցիր»

Կը գոչէիր: Ա՛հ, յիշէ՛, յիշէ՛ այս ամենը ու գթա՛ ինձ: Կենացդ այդ դառն յիշատակները թող շարժեն սիրտդ: Բարեկա՛մ, կը յիշե՞ս այն վայրկեանը, լքումի այն դառն վայրկեանը երբ անկողնոյդ վրայ պառկած կը հեծեծէի յուսահատ: Հինգչարթի էր, Յիսուսի տառապանաց օրը: Կենացս մէջ այդպիսի գժոխային վայրկեաններ ունեցած չեմ լինաւ: Քեզմէ լսած խօսքերս զիս սարսուցին, հոգիս դառնացաւ, սիրտս ծանր բեռան մը տակ ձմլուեցաւ, աչքերս մթագնեցան և զգացի թէ անյատակ անդունդի մը մէջ կը գլորիմ: Զարհուրելի՛ վայրկեան, վերը ճիւաղներ կեցած բարձրածայն կը ծիծաղին, անկմանս վրայ կը խնդան ու զիս կը ծաղըեն, վա՞րը ահարկու վիհ մը, այո՛, գժոխաք մը զիս կլլելու, լափելու կը պատրաստուի: Ա՛հ, նեցո՞ւկ մը, յենարան մը... բայց իզուր... ձեռքերս սկ ու լուռ պարապութիւնը կը գրկեն...: Այն պահուն բազուկներս քեզի հանդիպեցան, գրկապինդ փարեցայ քեզի... ու սրտակառուր հեծկլտանօք. «Զիս պիտի չթողո՞ւս», հարցուցի: ի՞նչ ճգնաժամ էր այն, Աստուած իմ: Աստուած թշնամիս անդամ չտայ այդպիսի վայրկեաններ:

Վիգթոր Հիւկօ իր աննման «Թշուառներ»ուն մէջ՝ ծովը ինկած մարդու մը վիճակը կը նկարագրէ այլաբանօրէն: Ես եմ այդ թշուառ անձը: Վիգթոր Հիւկօ մարդարէ մընէ, մարդկային կենաց մարդարէն: Քիչ մը առաջ ընկերութեան նաւուն մէջ էի. ես ալ կը ծիծաղէի ու կը խնդայի, ես ալ կեանքը կը վայելէի ուրախ ու

զուարթ, բայց այժմ տանջանաց ալիքներուն մէջ կը խորդամ: Շատեր կը նախանձէին վիճակիս վրայ, շատեր համակրութիւնս ու սէրս գրաւել կը ջանային, զիս փայփայող շատ ձնոքեր կային, ինձ ժպտող շատ աչքեր, բայց սահեցայ, ծովը ինկայ և ինձ համար ամեն բան լմնցաւ: Ընկերութեան նաւը կը շարունակէ իր ընթացքը, հոն ուրախութեան ու խնձղանաց ձայներ կը լսու ին, հոն կ'երգեն, կը պարեն ու կը ժպտին իրարու, հոն հանգիստ ու երջանիկ են, իսկ ես հոս մոլեգին կոհակաց մէջ կը մաքառիմ...: Ինկայ, ճըղփիւն մը լսուեցաւ, թերևս մի քանի կարեկցական խօսքեր ըսուեցան վրաս ու ամեն բան մոռցըուեցաւ...: Որո՞ւ հոգ, երիտասարդ մը կը տառապի, երիտասարդ մը կը կորսուի...: Ա՛լ ոչ ոք կը խորհի վրաս, ոչ ոք կը պաշտպանէ զիս, ոչ ոք օգնութեան ձեռք կ'երկնցնէ: Իյնողին կողմէն մարդ չըլլար, եթէ հակառակ ալ չխօսին, կը լուեն միշտ: Ամենն ալ կ'ացնին կ'երթան, գլուխ կը շարժեն, ոմանք՝ իր ճիրանաց տակ փոռուած որսին նայող անագորոյն վագրին նման ինձ կը նային ու կ'երթան: Տառապանաց ալիքներ երեսս կը թքնեն, մէկ անդունդէն միւսը կը քաշկոտուիմ, սէզեր ոտքերուս կը փաթթըուին ու վար կը քաշեն զիս: Ա՛հ, կորսուիլ չեմ ուզեր գեռ, մարդկային կարեկցութեան կ'աղերսեմ. մոլեգին անձերու կը պաղատիմ, գթութիւն կը հայցեմ. բայց ամենն ալ մըրիկէն աւելի խուլ են ու անտարբեր: Ի՞նչ ընեմ, գեռ մաքառիմ անհուն ծովու մը կատաղութեան դէմ, բայց ի՞նչ օգուտ մաքառիլ, ի՞նչ է զօրութիւնը, ի՞նչ կրնամ ընել ես: Ալ ոյժ չմնաց վրաս,

ի՞նքզինքս պիտի յանձնեմ ալիքներու ընթացքին ուր կ'ուզեն թող հոն տանին...: Օդը ամպոտ է: Վերը մութ երկինք մը կը գուայ, վարը կատաղի ծով մը կը մոնչէ: Ի՞նչ կ'ուզէք, ի՞նչ, ո՞վ մոլեգնեալ ամպեր, մըրիկ-կ'ուզէք, ի՞նչ, ամպող աշխարհ, ըը հերիք չե՞ն ինձ: Ի՞նչ, ամբողջ աշխարհ, մարդիկ ու տարերք ինձ դէմ զինուած են. Ի՞նչ, մոնութիւնն ալ զիս կ'ահարեկէ: Եթէ զիս կ'ուբնութիւնն ալ զիս կ'ահարեկէ: Առէ առէ ձերն եմ, եթէ ձեր կատաղութիւնը զէք, առէ ձերն եմ, եթէ ձեր կատաղութիւնը զիս կորստեամբս պիտի յագենայ, առէ զիս ու իմ կորստեամբս պիտի յագենայ, առէ զիս ու հանդարտեցէք: Ո՞վ կոհակներ, կլլեցէք զիս, թահանդարտեցէք: Ո՞վ կոհակներ, մարդոց աշքեր բեզմանս ծովու յատակը ըլլայ, մարդոց աշքեր թող չանարգեն գերեզմանս ալ, ծովուն տակը թող չանարգեն գերեզմանս ալ, անպատռեալ անունս ալ անյայտ թող մնամ, անպատռեալ անունս ալ թող ջնջուի աշխարհէն ու չյիշուի մարդոց մէջ: Ի՞նչ կատաղի գաղան մըն է եղեր մարդը: Առիւծը վեհանձն է, անօթութիւնը միայն զայն բռնութեան կը գրդէ: Վագրին վայրագութիւնը բռնութեան կը գրդէ: Վագրին վայրագութիւնը բռնայ յագենեալ, իսկ մարդունը անյագ է, իր կրնայ յագենեալ, իսկ մարդունը անյագ է, իր կրնայ բոլոր տառապանքը, բոլոր արիւն արցունքը որսին բոլոր տառապանքը, բոլոր արիւն արցունքը ները չեն կրնար անոր կատաղութիւնը յագեցը ները չեն կրնար անոր կատաղութիւնը յագեցը ները չեն կատաղութիւնը զիս գէթ: Իսկ մարդը ժպտուն երեսով քովդ կը մօտենայ, շրթներէն մեղր կը կաթի, սիրով ձեռքդ կը շրթներէն մեղր կը կաթի, սիրով ձեռքդ կը շրթներէն մեղր կը կաթի, սիրով անձնաւորումն է կարծես: Հերոնէ, ա՛հ, սիրոյ անձնաւորումն է կարծես: Հերոնէ, պի՛ գնա ինձմէ, հեռի՛, ո՞վ վատ կեղծաւոր, ո՞վ ոչխարի հանդերձ հագնող յափշտակող գայլ,

Հեռացի՞ր ինձմէ : Ա՛հ , աղականնեալ մարդ , ծեփուած գերեզման , ներսը ատելութեան , նախանձի և ոխակալութեան դժոխքներ կը բորբոքին ու դուրսէն բարեկամ ձեւանալ կը ջանայ ։ Ետեւդ գեղզ կը բամբասէ , կործանմանդ կ'աշխատի , ուրիշները քեզի դէմ կը գրգոէ , դժոխքին ման կրակ ու բոց կը ժայթքէ գաղտնի և առջեւդ կարեկցութիւն կը կեղծէ , այսինչը և այնինչը կը մեղադրէ , քեզ օգնել կը ցուցնէ , կեղծաւո՞ր մարդ , սատանայէն աւելի քեզմէ կը սոսկամ . սատանաները դիմակ չունին , անոնք բացէն բաց թշնամի են : Անբան անսառունները երախտիք կը ճանչնան . շունը , ձին ու եզը իրենց եղած բարերարութեան փոխարէն սէր ու չնորհակալութիւն կը յայտնեն , իսկ մարդը , ապերախտ մարդը համբուրելով իր Տէրը կը մատնէ , վատ մարդը իր բարերարին կուրծքը դաշոյն կը միէ :

Զեմ գիտեր այս կծու խօսքերը ցաւ կ'առթե՞ն արդեօք քեզ : Վայրկեան մը զեղզ իմ վիճակին մէջ համարէ և այնպէս դատէ : Դուրսէն քննադատել ի՞նչ գիւրին է : Աչքիդ առջեւը բեր , բարեկա՞մ , հօր մը ու մօր մը տիսուր դէմքերը . տե՛ս անոնց ծնողական սրտէն բդիող դառն արցունքները , պատռէ անոնց սիրտը խոցոտ ու թարախով լի : Մի՛ սոսկար , նայէ՛ , ուշադրութեամբ նայէ ու խորհէ թէ դուն , իրենց զաւակը , իրենց միակ յոյսն ու միսիթարութիւնը , պատճառ ես եղած այդ արցունքներուն ու խոցերուն , խորհէ թէ դուն ակամայ վիրաւորած ես անոնց սրտերը և ըսէ ինձ ի՞նչ կ'ընէիր ,

ի նէ կ'ըսէիր յայնժամ : Ո՛հ , ներեցէք ինձ , սիրելի ծնողք իմ , ներեցէք ... Ե՞ս պիտի ըլլայի պատճառ ձեր այս անտանելի ցաւերուն ... Դադրեցէ՛ք , կ'աղաչեմ , հառաչելէ , սրբեցէ՛ք ձեր արցունքը , ա՛հ , գթացէ՛ք ինձ : Ձեր վիշտը զիս կը յիմարացնէ : Մինչ իմ անունս պարծանք մ'ըլլալու էր ձեզ , անարգա՞նք մը , ամօթի կեղտմ'եղաւ : Զէ՞ք կրնար մարդոց երեսը նայիլ բացերես : Տէ՛ր իմ , ի՞նչ ըլլալ կը յուսայի և ինչ եղայ ... :

Բարեկա՞մ , գլուխս դառնալ սկսաւ , հօրս միքանի օր առաջ գրած մէկ ցաւալի նամակը կը տեսնեմ առջեւս : Մայրս ինձի համար կրած վիշտերուն չդիմանալով հիւանդացած անկողնի մէջ կը պառկի , հայրս հաղիւ նամակ գրել կարենալու չափ կը տկարանայ , ամբողջ ընտանիք մը կը թշուառանայ ու կը կործանի : Խնդա՛ , ո՛վաշլարհ , ահա քեզի զոհ մ'ալ , առ վրէժդ ... :

ՆԱՄԱԿ է .

Մ . . . , Մարտ 26 , 1897

Սիրելի բարեկամ ,

Կարդացի՞ր մի քանի օր առաջ գրած նամակը : Արդեօք ի՞նչ խորհեցար , ի՞նչ զգացիր : Ձեր և ուրիշ բարեկամաց սիրոյն դէմ հայհոյանք մը չհամարեցի՞ր զայն : Այն դառնութեամբ լի խօսքերը չխոցեցի՞ն ձեր անկեղծ սրտերը և ինձ նման ապերախտ անձէ մը չզուեցա՞ք , երես չդար-

ձուցիք արդեօք։ Ո՞հ, ներեցէք, կ'աղաչեմ ներեցէք այն կծու խօսքերուս։ Ամենասոսկալի տանջանաց մէջ էի, սիրտս հրաբուխի մը նման պայթեցաւ և իր ամեն դառնութիւնը, ամեն ծուխն ու մուխը այդ նամակին մէջ ժայթքեց։ Կը զղամ այժմ գրածներուս վրայ, ներեցէք ինձ։

Ինչպէս մոռնամ ձեր ինձ ցուցուցած սէրը, ո՞վ իմ սիրելի բարեկամներ։ Երբ աշխարհէ անարդուած, լքեալ ու յուսահաս կը հեծեծէի սենեկիս մէջ, ա՛հ, ի՛նչ անոյշ տիրութեամբ ինձ կը նայէիք, ի՛նչ քաղցր լուսութեամբ զիս բոլորած կ'սփոփէիք և ի՛նչ սրտով ինձ կ'սպասաւորէիք։ Կրնա՞մ միթէ մոռնալ ցաւերուս առաջին գիշերը և ձեր կակիծներ։ Գրիստոսի աշակերտները Գեթսեմանի պարտէդին մէջ քնացան ու առանձին թողուցին Տէրը իր անտանելի վիշտերուն մէջ, սակայն դուք ամբողջ գիշերը ինձ հետ տառապեցաք, լացիք ու հառաչեցիք։ Միթէ կը րնա՞մ մոռնալ ձեր այն տիրանոյշ նայուածքները, այն արտասուալից աչքերը և այն դէմքերը վըշտակիր։ Ո՞հ, երբե՞ք, երբե՞ք . . . Ձեր անունները սրտիս ամենէն մաքուր մասերուն վրայ դրոշմուած պիտի մնան ու ձեր յիշատակը անոր ամենէն թանկագին գանձը պիտի կազմէ։ Օրհնեալ ըլլաք, ո՞վ անկեղծ ոգիներ, օրհնեալ ըլլաք։ Թերեւս ալ չտեսնեմ ձեր դէմքեր, չկրնամ թերեւս թափել ձեր առջեւ շնորհակալեաց տաք արցունքներ, բայց ուր ալ ըլլամ՝ իմ երախտագիտական ամենաջերմ արցունքներս ձեր նուիրական յիշատակը պիտի թրջնն միշտ։

Բարեկամ, այն նամակս կարդացողը զիս մարդատեաց մը կը կարծէ թերես։ Ո՛չ. կը սխալի, մարդատեաց մը չեմ ու չեմ կրնար ըլլալ։ Մարդ որչափ ալ խարդախ ու կեղծաւոր ըլլայ, որչափ ալ ապականուի, դարձեալ կը հաւատամ թէ այդ ամեն ալշեղութեանց ու զազրութեանց տակ կայ մաքուր սրբութիւն սրբութեանց մը։ Կը հաւատամ թէ մարդկային ամեն ատելութեանց ու կրից, ամեն չարութեանց ու ցանկութեանց խաւերուն տակ ծածկուած կայ բարութեան երկնային կայծ մը, կայ սիրոյ ու սրբութեան գաղտնի տաճար մը ուր Աստուած կրնայ բնակիլ։ Կը հաւատամ թէ կատարելապէս չար մարդ չկայ, թէ մարդուս ամենէն ներքին էութիւնը բարի է միշտ։ Ես բնաշրջման վարդապետութեան կը հաւատամ։

Սա քառոսին նայէ։ Խաւար և աղջամուղջ պատած է զայն, պարապ է ու անկերպարան։ Բայց Աստուծոյ հոգին անոր հրեղէն ջրերուն վրայ, կը չարժի, ու տե՛ս ինչպէ՞ս կը փոխակերպէ զայն։ Լոյս կը ծագի այդ խաւարէն, և այդ քառոսի ծոցէն աշխարհ մը կը գոյանայ գեղեցիկ։ Թող երկրաշարժներ ցնցեն զայն, ովկիանը թող իր բոլոր ջրհեղեղներով յարձակի անոր վրայ, բնական գորութիւնք թող մաքառին ու պայքարին։ աշխարհ այդ ամեն մաքառումներու ու յեղաշրջմանց, ամենն երկրաշարժերու ու ջրհեղեղից մէջէն։ Կը յառաջանալ դէպի կատարելութիւն։ Ամեն քառոսի մէջ Աստուծոյ հոգին կը գործէ, ժամանակաւոր խառնաշփոթութեանց ու անկարգութեանց ետեւ գեղեցկութեան ու կատարելութեան աշ-

Խարհներ կան անյայտ, ամեն խաւարի տակ լոյս
մը դրած է Աստուած :

Նիւթական քառսն մարդկութեան պատ-
կերն է, մարդարէութիւն մըն է այն: Բո-
լոր նիւթական բնաշրջումներ նախապատրաս-
տութիւններ են բարձրագունին, պատուանդան-
ներ են մարդկային բնաշրջման: Մարդկութիւնը
իր քառսային վիճակէն կը բարձրանայ տակաւ, իր
պայքարի շրջանին մէջ է դեռ: Իրաւ է թէ այժմ
աշխարհի վրայ չատ զրկանք, անիրաւութիւն ու
բռնութիւն կը տիրէ, իրաւ է թէ չատ անգամ
ճշմարտութիւնը կ'անարդուի, բարութիւնը կը
տառապի և կը բռնաբարուի արդարութիւնը, ի-
րաւ է թէ ստութիւն, կեղծաւորութիւն ու նեն-
գութիւն կը յաղթանակեն յաճախ և պատույ ու
պերճանաց գահերու վրայ կը բազմին սիդապանծ.
մէկ խօսքով, իրաւ է թէ լոյսէ աւելի խաւար,
ճշմարտութենէ աւելի ստութիւն ու խարէու-
թիւն, գթութենէ աւելի հարստահարութիւն ու
կեանք և սէրէ աւելի ատելութիւն ու նախանձ
կը տիրեն աշխարհի վրայ. սակայն բոլոր այս աղ-
տեղութիւններ գաղանցիկ ստուերներ են մարդ-
կութեան ճակտին վրայ ինկած: Աստուածոյ հո-
գին կը գործէ մարդկութեան մէջ, բարոյական
աշխարհի այս ամեն ապականութեանց ու զեղծ-
մանց, մոլութեանց ու մոլորութեանց մշուշնե-
ռուն տակ ճշմարտութեան: Աիրոյ ու որբու-
թեան աշխարհ մը կայ անյայտ, այս անկերպա-
րան ու մռայլ քառսին սև կրծոց մէջէն մարդ-
կութիւնը, ճշմարիտ մարդկութիւնը պիտի բարձ-
րանայ պայծառագեղ: Մարդկութեան ներկայ
վիճակէն չպիտի եղբակացնեմ իր ապագան: Քա-

ուը չկրնար ապագայ աշխարհի մը զաղափարը
տալ մեզ: Յիմարութիւն է փոքրիկ մի մասէն
ամբողջութիւնը դատել: Սպասէ, ո'վ մարդ,
յուսա' ու սպասէ, և Աստուծոյ մեծագոյն հրաշ-
քը պիտի կատարուի վրադ: Արարշին փառքը
պիտի յայտնուի քեզմով:

Ոչ մի զօրութիւն կրնայ բնաշրջման օրինաց
հակառակիլ, Անհուն Զօրութեան ու կամքի մը
արտայայտումն է այն: Երկրաշարժնեւը կը լոեն,
ովկիանը կը սարսափի, հրարուխները կը հանդար-
տին և Աստուծոյ կամքը կը կատարուի ու աշ-
խարհ կը բնաշրջուի:

Աստուած մարդկութեան քառսին վրայ կե-
ցած «լոյս ըլլայ» կ'աղաղակէ: Ողիմպոնի լեռ-
ները «լոյս ըլլայ» կ'արձագանգեն: Սինայի ու
գողգոթայի սարերը «լոյս» կը ձայնեն: Հոգին
կը շարժէ մարդարէից սրտերը ու «լոյս ըլլայ»
կը գոչեն, առաքեալք ու հայրապետք «լոյս,
լոյս» կ'աւետեն: Մոլեգնեալ աշխարհ, ի՞նչ կը
նայիս սարսափահար, ի՞նչ ակռաներդ կը կրճ-
տես: Խեղճ յիմար, կը կարծե՞ն թէ թումբ պի-
տի կրնաս գնել լուսոյ այս կեղեղին որ կը յոր-
դէ, կը զեղու և կ'ողողէ զմարդկութիւն: Կը
կարծե՞ն թէ զրկանք ու արհամարհանք, հալա-
ծանք ու նախատինք, բանտ ու կախաղան պիտի
կրնան կապել լուսոյ ու ճշմարտութեան աւետա-
րանիչներուն լեզուները: Զարաշար կը խարուիս
դու: Սոկրատ բանտի մը մութ անկիւնը թող
թոյն խմէ, Քրիստոս թող մեռնի խաչին վրայ,
Գրիգոր Լուսաւորիչ թող հեծեծէ խոր վիրապին
մէջ, Գալիլէոս թող չարչարուի հաւատաքնու-
թեան ճիրանաց տակ, Լուտեր թող անիծուի ու

Հալածուի և ձօն Հուս թող այրուի խարոյկներու մէջ։ Կը կարծե՞ս թէ լոյսը ջնջուեցաւ և ճշմարտութիւնը մեռաւ։ Զե՞ս տեսներ այդ խաչէն, վիրապէն ու խարոյկէն ճշմարտութեան ու սիրոյ լոյսեր կը փայլատակին։ Զե՞ս զգար թէ այդ անձերու շրթներէն խօսող և անոնց կենաց մէջ մարմնացող յաւիտենական ճշմարտութիւնը քու յիմարական ջանիցդ վրայ կը ծիծաղի։ Զե՞ս զգար թէ ճշմարտութեան ու սիրոյ անհունութիւնը շրջապատած է քեզ, եթէ լուցնես շըրթներ, խողես ճայներ՝ ապառաժները պիտի աղաղակեն, ամպերը պիտի գոռան և ովկիանը մոռնչէ։ «լո՛յս, լո՛յս աշխարհի»։ Ո՛վ աշխարհ, տանջանքներդ բազմապատկէ, հնոցներդ բիւրապատիկ տաքցուր, սուրդ մարտիրոսներու արեան մէջ թաթախէ. այդ տանջանքներէն՝ երջանկութիւն և այդ մահերէն ու արիւններէն կեանք պիտի բլիի։ Մարդկութիւնը պիտի շարժի, պիտի յառաջանայ, պիտի բարձրանայ ու բնաշրջուի։ Վասնդի Աստուած այնպէս կամեցաւ։ Նա որ խաւարէն լոյս ծագեց, կ'ապրի դեռ ու պիտի ապրի յաւիտեան։ Անոր յաւիտենական կամքը պիտի կատարուի ու մարդկութիւն հասնի կատարելութեան։

Եթէ հալածանք ու անարգանք յարձակին ձեր վրայ, եթէ նախանձն ու ատելութիւնը սրեն իրենց ճիրաններ, եթէ ապերախտ ներկան արհամարհէ զձեզ, մի՛ յուսահատիք, ո՛վ ճշմարտութեան ու սիրոյ առաքեալներ, ապագային յառեռեցէք ձեր աչեր. հոն փառաց դափնիներ պիտի տեսնէք, հոն երախտագէտ սրտեր, պիտի գտնէք։ Ո՛վ կրօնի բոլոր աւետարանիչներ, վարդապետ-

ներ ու քարոզիչներ, ո՛վ արդարութեան բոլոր ախոյեաններ, երկնից կրակներով բորբոքեցէք, ապագայի տեսիլներով հրահարեցէք։ Մտէք մարդկային ամեն խաւերու մէջ, մտէք սրաւերու մութ խորշերուն մէջ, պարտականութեան ձայնը զձեզ հոն կը հրաւիրէ։ Սրացէ՛ք ամեն կողմ', շատ արցունքներ կան սրբուելու, շատ խոցեր կան բուժուելու և շատ թշուառներ սփոփուելու։ Տեսէ՛ք, մարդկութիւնը, հիւանդ ու ախտաւոր...։ Տեսէք, նախանձի ու ցանկութեանց տղրուկներ անոր արիւնը կը ծծեն, ատելութեան որդեր անոր աշքերը կը փորեն և կրից ճճիների սիրտը կը կրծեն։ Տեսէ՛ք, զրկանք ու ատելութիւն մէկ կողմէն, աղքատութիւն ու տգիտութիւն միւս կողմէն զայն կը ճմլեն ու կը ճընչեն։ Հոն դիմեցէք ձեր բոլոր կարողութիւններով ու ճարտարութեամբ. հոն թափեցէք ձեր սէրը, հոն ձեր հանճարն և հոն ձեր սիրտը։ Մի՛ պշտաք ու գարշիք։ Զեզ եղած ատելութեան փոխարէն սէր հատուցէք, նախանձի փոխարէն գութ ու կարեկցութիւն, անէծքի փոխարէն օրհնութիւն և խաչի տեղ պսակ։ Այս հիւանդը պիտի առողջանայ, յառաջ պիտի քալէ, զի Աստուած այսպէս կ'ուզէ։ Օ՛ն, ի գործ ուրեմն, գուք Աստուծոյ գործակիցներն էք, ի գործ փութացէք։

Բարեկա՛մ, ի՛նչ տկար արարած մըն է մարդը։ Երբ մէկը այս նամակս իր նախորդին հետքաղդատէ կրնայ հաւատալ թէ նոյն սրտէն բըդիած են անոնք։ Եթէ հաւատայ իսկ չպիտի կարծէ որ կեղծաւոր մը կամ խորամանկ խարերայ մըն եմ ես։ Մի քանի օր առաջ ոմանց կողմանէ

տեսած թշնամանքս հոգիս որչա՛փ դառնացուց և ի՞նչ խօսքեր ժայթքեցի անոնց դէմ։ Ո՞ւր մնացին մարդկութեան վրայ ունեցած այս համոզումներս ու գաղափարներս, ո՞ւր մնաց քրիստոնէութիւնս ու հաւատքս և ո՞ւր Աստուծոյ վըրայ ունեցած վստահութիւնս։ Քանի մը անպատիւ խօսք, քիչ մը ապերախտութիւն ու քիչ մ'ալ նախանձ ինչպէ՞ս զիս գրգռեցին, յուսահատեցուցին։ Փորձի ժամուն մարդ որչա՛փ տըկար կը գտնուի։ Իր Տիրոջ համար կեանքը դոհելու յօժարող Պետրոսը աղախնոյ մը մէկ խօսքովը կ'ուրանայ զԱյն։ Մենք սէր կը քարոզենք միշտ, բայց չենք սիրեր։ Քրիստոնէութիւնը սիրոյ կրօնքն է։ Եթէ իր աստուածային ծագմանը համար ուրիշ ապացոյց չգտնուէր բնաւ, սիրոյ վարդապետութիւնը միայն անկերքելի ապացոյց մը պիտի համարուէր։ Մեր թշնամին սիրել ուսուցանող վարդապետութիւնը մարդկային չի կրնար ըլլալ։ Մարդ իր բնական վիճակին մէջ չկրնար թշնամին սիրել, չկրնար զինքը անիծողները օրհնել, չկրնար զինքը խաչողներուն համար աղօթել։ Աստուած մը միայն կրնայ ընել զայս և ուսուցանել։ Քրիստոնէական վարդապետութեանց բարձրագոյնը սէրն է։ Յուցուր ինձ թշնամին ճշմարտապէս սիրող, անոր բարւոյն համար անկեղծապէս աշխատող անձ մը, ալ ուրիշ ապացոյց չեմ ուզեր քրիստոնեայ մ'է նա։ Սւա՛ղ, քրիստոնէութեան ի՞նչ ստորնագոյն աստիճաններուն մէջ կը գտնուիմ դեռ։ Միրոյ այս օրինաց դէմ մեղանչեցի, չկրցի մարմնացընել զայն կենացս մէջ։ ի՞նչ թշուառ արարած մ'եմ, ի՞նչպէս կորսնցուցի քրիստոնէութեան

բարձրագոյն աստիճանները վերթեւելու այս անգին պատեհութիւնը։ Ինչո՞ւ չխոնարհեցայ անոնց առջեւ, ինչո՞ւ սէր չյայտնեցի։ Ա՛խ, մարդկային ստորին շարժառիթներ ու դիտումներ, վա՛տ հպարտութիւն, ե՞րբ պիտի ազատիմ ձեր վայրաքարը ազդեցութենէն։ Ո՞վ պիտի ազատէ զիս այս մարդկային ստորին բնութենէս։

Շատեր կը պարծին թէ քրիստոնէութիւնը կը տիրէ աշխարհի վրայ։ Փո՛ւճ ու սխա՛լ պարծանք։ Շատ քրիստոնեաներ դեռ խաւարի մէջ կ'ապրին։ Ամենէն յառաջացեալ քրիստոնեան իսկ ունի իր մէջ խաւար մաս մը։ Քրիստոնէութեան արեգակը դեռ ամենէն բարձր հոգիներուն կատարները միայն լուսաւորած է, մթութիւն կը տիրէ վարը։ Բոլոր ճշմարիտ քրիստոնեայք, «Աւելի՛ լոյս, աւելի՛ լոյս» կը ձայնեն։ Ե՞րբ արդեօք պիտի ծագի քրիստոնէութեան պայծառագեղ օրը։



ՑԱՆԿ ՆԻՒԹՈՅ

Առ Գրքոյկն իմ	1
Թանաստեղծութիւն	71
Բնութիւն	40
Բնութիւն Արտայայտումը Աստուծոյ	14
Գիշերային Խորհուրդներ	95
Գրիչս	99
Գրքեր	25
Գրքերու Ազդեցութիւնը	60
Մրիկուան Խորհուրդներ	45
Խորհուրդք Առանձնութեան	2
Խորհրդածութիւններ Մարդկային կմախքի Մը Վրայ	30
Խորհրդածութիւններ Նոր Տարւոյ Առթիւ	81
Ծաղիկն ու Յօղ	7
Հրաժեշտ Դպրոցական Կենաց	19
Մահուան և Անմահութեան Վրայ Խորհուրդներ	33
Մանկութիւն	11
Մարդկութեան Նպատակը	64
Ցիշատակներ Դպրոցական Կեանքէս	85
Նամակներ	104
Շերդաշնակ Դաստիարակութիւն	54

Digitized by US

909

Եթով.

ՀՀ Ազգային գրադարան



NL0350573

43925